

18580

ԼԵՂՈՆ Ա. ՏԱՐԱԳՅԵԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ե հ

ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ.— Գրքին զիսաւոր մասերն են.— Նախկին
պատերազմի զալտնիքը: Ազգերու Դաւ-
նակցութիւն և Կյոլիկեան խնդիր: Կով-
կասահայաստանի սպառնացող վտանգը:
Թուրքիա կ'աշխատի և Ռուսիան պատե-
րազմի մղել Անգլիոյ բելադրութեամբ:

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Բ. ԼԵՂՈՆԻ
Արենի, 1930

327
S-26

915 JAN 2010
27 SEP 2006

ԼԵՒՈՆ Ս. ՏԱՐԱԳՅԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ե Կ

ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

2933

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ.— Գրին զլխառոր մասերն են.— Նախկին պատերազմի գաղտնիքը: Ազգերու Դաւ- նակցութիւն և Կիլիկեան խնդիր: Կով- կասահայաստանի սպառնացող վտանգը: Թուրքիա կ'աշխատի և. Ռուսիան պատե- րազմի մղել Անգլիոյ թելադրութեամբ:

17/73

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Բ. ԼՅՈՆԻ
Արենի, 1930

13.08.2013

18580

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Պետք է խոստվանինք թէ վերջին տարիներու բաղաբական անցուդարձերու պատմորիւնը գրելու համար անհրաժեշտ վաւերաբոլքեր եւ պատօնական տեղեկուրիւններ կը պակսին մեզի: Գրուածները, ցան ու ցիր աճբաւարար են, ուստ սահմանափակ եւ խեղարիւրուած:

Դաս անգամ իրարու հակասող դեպքեր կ'արձանագրուին եւ տփորուրիւն կ'ստեղծեն մտերու մեջ:

Մեր աշխատուրեան մեջ ընթեցողը հաւանաբար պիտի գտնի չափազանցուրիւններ կամ բուական անկարգուրիւններ, որոնք առաջ եկած կրնան ըլլալ միջազգայնորեն ընդունած բաղաբական դեպքերու կանոնաւոր արձանագրուրիւն շրջալի:

Այս գիրքը փորձ մրն է հայ միտք մտերմացնելու բաղական խնդիրներուն հետ: Որքան ալ հատակուր ըլլան մեր տեսուրիւնները, անոնց ընթեցումը կրնայ հորիզոններ բանալ ընթեցողներուն առջեւ, զգուշացնելով նորանոր անդարմանելի դժբաղդուրիւններէ:

Հայ միտքը պետք է հասուննայ բաղաբականորեն, որպեսզի ըուտով կարենայ ըմբռնել իր ներկայ վիճակը, զինք շրջապատող ազգերուն բաղաբական ներհակ ուղղուրիւնը եւ նոր նեփական զիձը:

Մեր զոյուրեան առջեւ հարցական դրուած է: Դատեր, միամօրեն կ'ըսն թէ նոր պատերազմ մը ամեն տեսակետով նպաստաւոր է մեզի: Քաղաքականութեն մածելով, աւելի մեծ աղետ, հան նոր պատերազմ մը՝ հայուրեան համար չկայ: Ասիկա անոր համար որ նոր պատերազմը պիտի ըլլալ Հայաստանի դռներուն առջեւ, որով առաջին տուժողը պիտի ըլլանք մենք:

Այս եւ ասոր նման օստ հարցեր շօշափուած են այս գրքի էջերուն մեջ: Ընթեցողները բոլ ներդամիտ ըլլան, երես ակամայ վրիպումներ եւ սխալանենք սպրդած ըլլան:

ՀԵՂԻՆԱԿՐ

ԼԵՒՈՆ Ս. ՏՈՐՈԳՅԱՆ
ԱՏԱՆԱՅԻ



2406 - 2002



Արթուր Ա. ՏԱՐՍՈՂՅԱՆ

ԱՆԳԼԻԱ ԵՒ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱՄԲԱՆ

Կը պատմեն թէ հայերու թուրքիոյ մէջ կազմակերպած յեղափոխական շարժումը հետեւանք էր անդիսական գըրգոսութիւններու։ Մեծն բիրտանիոյ կայսրութիւնը Եգիպտոսը գրաւելէ եւ Սուէզին վրայ ձեռք դնելէ վերջ, մտադրած էր Հնդկաստանի ճամբուն վրայ գտնուող եւ Կիլիկիոյ դուռը նկատուող Ալէքսանդրէթի տիրանալ։

Այդ մտադրութեամբ էր որ ծովէ ծով Հայաստան ու զից ստեղծել Ռուսիոյ միջերկրականեան յաւակնութիւններուն սանձ դնելու և խոլաններու միութեան արգելք հանդիսանալու համար։

Դժբաղդաբար, նենդամիտ սուլթանները կուահելով Անդիլոյ նպատակները, մրցակցութիւն առաջ բերին աշխարհի կէսին վրայ իշխող երկու հակառակորդ ուժերու միջեւ, իրենց սպառնացող վտանգը կանխելու համար։

Ալպիոնը միշտ նախազգուշութեամբ հետեւելով այս խնդրոյն, քանիցս փախուստ տուած էր իր խոստումները գործադրելէ։

Զէյթունի ծանօթ դէպքէն վերջ, Անդիլա՝ հայ եւ թուրք քաղաքական վէճի կարգադրութեան փոխարէն, կիպրոսը ստացած էր, զայն վերածելու համար նաւային զօրաւոր խարիսխի մը։ Նոյնը եղաւ Լոզանի մէջ, թուրքերուն զիջելով հայկական իրաւունքները և փոխարէն ըստանալով Մուսուլը։

Գերմանիոյ մէջ ուսանող երիտասարդ թուրքերը, գերման քաղաքական չրջանակներու դրդումով, կազմեցին իթթիհատ վէ Թէրագգըն, պարզապէս արգելք ըլլալու հա-

մար Անգլիոյ աշխարհակալական ձգտումներուն եւ յօշոտումէ փրկելու Օսմանեան կայսրութիւնը:

Օրին մէկը, 1908ին, յեղափոխութեամբ գրաւեցին իշխանութիւնը, հոչակեցին սահմանադրութիւն, Թուրքիոյ այլացեղ ժողովուրդներուն հաւասար իրաւունքներ տալով:

Երիտասարդ թուրքերու կուսակցութիւնը կազմակերպեց քանակը, հին ձեի հրացանները փոխարինելով Գերմանիային բերուած մավզէրներով: Թուրքիա հրաւիրեցին գերման զինուորական առաքելութիւն մը, որուն յանձնըուեցաւ բանակին դաստիարակութիւնը եւ զինավարժութիւնը:

Սյս օրերուն էր որ Կիլիկիոյ զօրանոցներուն մէջ գըտնուող հին զէնքերը միսքարներու ձեռքով բաժնուեցան թուրք ժողովուրդին:

Նոյն թուականին գերման ոստիկանութիւն մը, ուսումնասիրական նպատակներով Կիլիկիոյ շրջանը եկած էր, որ միանգամայն պաշտօն ունէր Ատանա—Պաղտատ երկաթուղագծին յատակագիծը պատրաստելու: Սյս պատուիրակութիւնը Մշոյ դաշտի, Տիգրանակերտի և Պաղտատի շրջաններուն մէջ գտնուող հայ եւ թուրք դպրոցներն ալ այցելելէ յետոյ վերադարձաւ, ականջներէ վար բաներ մը վախսալով: Ակսաւ գրգռութիւններ: Թուրքերը հայ դըպրոցին հաւասարելու համար, խորհեցան հայերու յառաջդիմական թափը կոտրել եւ միջոցներ գտնել ջլատելու համար անոնց ուժը: Անոնք յաւ կը համենային թէ եթէ հայերը շարունակէին իրենց յառաջդիմական վազքին մէջ, կէս դար յետոյ պիտի տիրանային Օսմանեան կայսրութեան, իրենց գերութեան տակ առնելով թուրքերը: Սև կատուն անցած էր: Թուրքերը որոշեցին այնպիսի վիճակի մէջ դընել հայերը, որ անմաս ըլլան:

Հօնաներու և սօֆթաներու դործունէութիւնը սկսաւ Կիլիկիոյ մէջ: «Հուրիէթ չինք ուզեր, անկցին կեավուրները»...

Երիտասարդ թուրքերը դիտած էին որ Հայաստանի մէջ միայն Կիլիկիան էր մնացած չին ու զուարթ եւ նըկա-

տելով որ անկլիտկան ազդեցութեան համար Արարատէն աւելի նպաստաւոր էր այս երկրամասը, որոշեցին ջարդել Կիլիկիոյ հայ բնակչութիւնը, պատաժանատուութիւնը Ինցնելով Սուլթան Համիտի վրայ:

Հօնաներու և սօֆթաներու կազմակերպութիւնը լրանալէ վերջ, գիշեր ցերեկ խումբեր կը շրջէին փողոցներու մէջ դէպքեր առաջ բերելու նպատակով: Առանց յանցաւորները պատմելու, հրապարակաւ հայեր կը ծեծուէին եւ կը գիրաւորուէին: Քաղաքներու եւ գիւղերու մէջ ամէն օր կը խօսուէր ջարդի մասին:

Դիւղերէն քաղաք մարդիկ կուգային կացութեան մասին տեղեկութիւններ քաղելու համար: Վերջապէս պատահեցաւ անխուսափելին: Սօֆթաներ՝ հայ յեղափոխականի մը հանդիպելով, կը փորձեն նեղել, առանց գիտնալու անոր ինքնութիւնը: Հայը չի հանդուրժելով անարգանքներու, ատրճանակով ծանրապէս կը վիրաւորէ երեքը, որոնք մեռան երեք օր յետոյ: Ապաննուածները կը պատկանէին քաղաքի երեւելիներուն, որով մեծ գրգռութիւն առաջ եկաւ: Ամբողջ քաղաքը եռուզեսի մէջ էր: Զատկի երրորդ օրը միսաւ պատմական ջարդը եւ թուրք եւ հայ 72 ժամուայ դիմադրական կոխը, որ օրեր առաջ կազմակերպուած էր ամառուան շրջանին համար:

Կիլիկիան ջարդի լուրերը հասան Եւրոպա. մեծ պետութեանց սազմանաւերը հրաման ստացան Կիլիկիոյ ջուրերը մեկնիլ, որոնց մէջ գերմանական կէօպէն եւ Պէսլաւ գրահաւորները, որոնք խարիսխ նետեցին Մերսինի առջև, նպատակ ունենալով արգիլել զինուորտկան որեւէ գործողութիւն:

Ջարդը վերջացաւ շքեղ Ատանայի մոխրացումով: Հայերը բողոքեցին թուրք կառավարութեան դէմ: Որոշուեցաւ քննել: յանձնախումբ մը դրկել, որուն անդամներէն մին էր Օսմանեան Բարլամէնտի անդամ՝ Պապիկեան: Յանձնախումբը կատարեց իր քննութիւնը և հաստատեց հայերու անմեղութիւնը: Մեծ պիտու թիւնները զանազան ձեւերով հասկցուցին հայերուն խորիրը փակել որպէսպի հայկական

հարցը ընդհանուր պատերազմի մը պատճառ չըլլայ: Ասիւ
կա անոր համար որ, Անգլիա գեռ վերջացուցած չէր իր
պատրաստութիւնները գերմանական յարձակում մը դիմա-
գրաւելու համար:

Հայերը զիջեցան եւ ձեռք երկարեցին թուրքերուն,
որոնք խոստացան վեսուց հատուցում տալ: Մաս մը
գումար տալէ յետոյ թուրքերը չի յարգեցին իրենց խոս-
տումը:

Ու ահա ստորագրուեցաւ թուրքիոյ և Գերմանիոյ մի-
ջեւ համաձայնութիւն մը Պաղտատի երկաթուղագծի շինու-
թեան մասին: Անգլիա զայրացաւ, տեսնելով որ երիտա-
սարդ թուրքերու կուսակցութիւնը գերմանական եւ իրա-
մական վտանգով կ'սպաննար իրեն և որոշեց կործանել
թուրքիան, պաշտպանելու համար ինքինքը:



ԳԱՂՏՆԻ ԴԻԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ՊԱՏԵՐԱՋՄԱՎԱՆ ՔԻՆ ԶԵՒԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ

Հին պատմութիւնը սերտելով, կը տեսնեմ թէ պետու-
թիւններ առ հասարակ կամ բարկութեան, ջղային գրգռու-
թեան նոպայի ազդեցութեան տակ և երբեմն ալ իրենց
սահմանները ընդարձակելու մտօք, պատերազմական պատ-
րաստութիւնները լրացնելէ վերջ, պատրւակ մը կոտեղեն
և վերջնագիր կուտան խնդրոյ առարկայ պետութեան՝ պա-
հանջելով գոհացում, իսկ հակառակ պարագային պատերազմ:

Ընդհանուր պատերազմը մնդի սորվեցուց թէ պատերազ-
մին ձեւերը հիմնովին փոխուած են և յարմարցուած ներկայ
պահանջներու:

Պատերազմի նոր ձեէն մեր սորվածը այն է որ պատե-
րազմասէր կողմը փոխանակ ինք յարձակելու թշնամրին-
վրայ, կ'ստիպէ որ իր հակառակորդը նախայարձակ ըլլայ,
գրգռութով անոր կիրքերը և յաղթանակի մասին յուսադրե-
լով:

Օրինակի համար: Անիկա նախ և առաջ կ'աշխատի իր
հակառակորդը շրջապատել կհծ ու կարծեցեալ զինակիցնեի-
րով, որոնք կ'աշխատին զինք պատերազմի մղել, խոստա-
նալով իրենց աջակցութիւնը: Միւս կողմէ ալ, կ'սկսի
շինծու լուրեր տարածայնել թէ կը վախնայ ներքին խոս-
վութիւններէ: Մէկ խօսքով, դիւանագիտական բոլոր մի-
ջոցներուն կը դիմէ՝ ստիպելու համար թշնամին որ նախա-

յարձակ ըլլայ որպէսի պատերազմի պատասխանատութիւն
մէջ բաժին չունենայ ինք:

Պատերազմի այս ձեւը կը կոչւի պաշտպանողական
պատերազմ: Շրջահայեց պատերազմասէր պիտութիւն մը
չի պիտի համարձակէր նախայարձակ ըլլալ, նկատի ունե-
նալով ներկայի պաշտպանողական միջոցներու կատարելա-
գործուած ըլլալը, նորահնար մահասփիւռ գործիքներով:
Պարզ է թէ յարձակողը իր ստեղծած ծանր կացութիւնով
պիտի խանգարէ նաև ուրիշներու հանդիսաւը որով անկարելի
պիտի ըլլայ պատերազմը սահմանափակել:

Ուրեմն, նկատի ունենալով այս գժուարութիւնը,
պէտք կը տեսնուի թշնամին դուրս քաշել իր որջէն, խու-
սափելով պատերազմի ծանր պատասխանատութիւնէն, չէ
որ միշտ բացէն յարձակողն է որ պիտի տուժէ պաշտպան-
ուած գիրքերու առջեւ մեծ զոհեր տալով:

Մեր կարծիքները փաստելու համար, կ'արժէ ակնարկ
մը նետել վերջին ընդհանուր պատերազմին վրայ:

Յիշողութիւները թարմացնելով, պիտի ըսենք թէ երբ
գերմանները սկսած էին պատրաստուիլ պատերազմի հին ձե-
ւերով հնարելով յարձակումի յատուկ զենքեր, կարենալ
պաշտպանելու համար իրենց իրաւունքները, ուրիշներու
պէս, անդին իրենց կատաղի թշնամի եղող մեծն թրիտանեան
չէր քնանար, կը լրտեսէր, թերթերու մէջ հրատարակել
տալով Գերմանիոյ անցուղարձերը:

Անգլիոյ հանրային կարծիքը շփոթութիւն և խուճապի
մատնուած էր, երբ օր մը, 1912ին, անգլիոյ վարչապետը
ճառ մը խօսելով կ'աշխատէր գրգուուած միտքերը հանդար-
տեցնել, կացութիւնը պարզելով: Ան ի միջի այլոց կըսէր.

«Այս Գերմանիա պատերազմի կը պատրաստուի եւրո-
պայի դէմ, իր հանճարին ներած չափով հնարքներ և գիւ-
տեր ընելով, ուզմական նոր գիւտեր շինելով եւ բանակը
արդիապէս կազմակերպելով: Սակայն եւ այնպէս, ինչ որ
աւ ըլլայ մեր զէնքի ուժին առջեւ, պիտի խոնարդի և դժ-
ւարութիւն չպիտի ունենանք այս գօրութիւնը ջախչա-
խելու»:

Ուրեմն կասկած չկայ թէ դաշնակից պետութիւներն ալ
իրենց կարգին կը պատրաստուէին, Գերմանիոյ կողմէ ըլլա-
լիք յարձակումներուն կուրցք տալու համար: Ժամանակը
ցոյց առուալ թէ անոնք ալ հնարած էին պաշտպանութեան
զանազան միջոցներ, դժոխային գէնքեր, ինչպէս խարէական
գործիքներ, կարենալ քաշելու համար թշնամին մահասփիւռ
դիրքերու առջեւ: Ունէին նաև մասնաւոր խողովակներ, ո-
րոնց մէջէն բոցեր կը բարձրանային, ցոյց տալու համար
թէ թշնամին ոռումքերը իրենց նպատակին կը հասնէին:
Այս մասին քիչ վերջը պիտի խօսինք:

Վերջին եզրակացութեան մը գալու համար ներկայիս իր
գործ դրուած դիւանագիտական սադրաննքներու մտահին,
ըսենք որ այս բոլոր հնարքները գործն էին Ալպիոնի դիւա-
նագէտներու հանձարին:

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ ՇՐՋԱՆ

Փաստօրէն խօսելու համար նախ ըսենք թէ Անդլիոյ գաղտնի դիւանագիտութեան չնորհիւ, Գերմանիան շրջապատռած էր բնական և անկեղծ գանակիցներով, որոնց կողքին նաև կեղծ զինակիցներով և կարծեցեալ բարեկամներով։

Ասոնցմէ մին էր իտալիան, որ 1911ին վարձատրուեցաւ Գերմանիոյ գէմ ընելիք գաւաճանութեան փոխարէն, գրաւելով ափրիկիան Տրիպոլիսը, Անդլիոյ հաւանութեամբ։

Այսպէսով Գերմանիա գրուեցաւ շատ գէշ դիրքի մը մէջ, իր զինակիցը եղող Թուրքիան պաշտպանելու անկարելիութեան մէջ գտնուելով, չի վշտացնելու համար իտալիան, իր կարծեալ զինակիցը, որ գաղտնապէս սկսած էր պատերազմի մղել Գերմանիան, միւս կողմէ անոր բոլոր գաղտնիքները հաղորդելով դաշնակից պետութիւններուն։

Պըքսթըն եղբայրները գործի մղուեցան։ Պալքանները միացան։ 1912ին սկսաւ պալքաննեան պատերազմը, տկարացնելու համար ջարդարար Թուրքիան, որ յանդգնած էր ջարդել կիլիկէնայութիւնը Գերմանիոյ գրդումով, որ ի վերջոյ տիրացաւ Պաղտատի երկաթուղագծի շինութեան մենաշնորհին։

Այս անդամ ալ Գերմանիա չի կրցաւ ինպաստ Թուրքիոյ միջամտել, հաշւեյարդարի օրը յետաձգելով։ Բաղաքական դէպքերը կը զարգանային համաձայնականներու ի նպաստ, բացի պուլկարօնելէն անհամաձայնութենէն, որուն մէջ մատ խաղցուցած էր Աւստրօ-Հունգարիան, թէև վերջը խուսափեցաւ պալքաններուն օժանդակելէ։

Ժամանակը հասած էր պատերազմը պայթեցնելու։ Սէրայէվոյի ոճիրը, Աւստրօ-Հունգարիոյ գահաժարանգ իշխանին սպանութիւնը, ի գործ դրուած սերպերու կողմէ 1914ին, լաւագոյն առիթն էր շղթայազերծելու ոանձուած կիրքերը։ Գերմանիա՝ դեռ ամբողջովին պատրաստուած չէր, բայց հարկադրուեցաւ, առանց ժամանակ ունենալու որ տեսնէ իր շուրջ լարուած թակարգը։

Բուն խնդրոյն անցնելէ առաջ, կարեւորութենէ զուրկ չէ այստեղ նօթել գէպք մը, որ կը շօշափէ ներկայիս քեմալական Թուրքիոյ վիճակած նոր դրութիւնը։ Պալքաննեան պատերազմին մէջ յալթուած, Թուրքիա տնտեսական ծանր և լուրջ տագնապի մատնուած էր։ 1913ին դիմեց դաշնակիցներուն, փոխառութիւն կնքելու համար, յայտնելով թէ գրա ըս պիտի գործածէ իր ներքին բարեկարգութեան։ Այդօրերուն, փախստական վիճակի մէջ Բարիք գտնուող նախակին վարչապետ Քեամիլ փաշա կը դիմէ ֆրանսական կառավարութեան արգիլենու համար փոխառութեան կնքումը, ըսելով թէ թուրքերը այդ գրամով զէնք պիտի գնեն Գերմանիայէն, գործածելու համար իրենց գէմ։ Ֆրանսական կառավարութիւնը կարեւորութիւն չի տուաւ յորդորներուն յայտնի պատճառներով, որովհետեւ կուզէր որ իր դրամով պատերազմը փութեցուէր։

Շրջագայութեան հանուած էին մասնաւոր լրատուներ, յատկապէս շփոթութիւն առաջ բերելու համար մտքերու մէջ։ Կեղծ դիւանագիտութիւնը իր զերին մէջ էր։ Պաղթավայրերը ըմբոստ ու խոռվեալ ցոյց տալու համար շինծու լուրեր կը տարածայնուէին։ Այսպէս ցոյց կը տրուէր թէ համաձայնականները ներքնապէս պառակտած էին։ Մինչեւ անգամ անկլօ-ամերիկեան արհեստական հակամարտութեան մը մասին կը խօսուէր, պարզապէս համոզելու Գերմանիան որ օգտագործէ առիթը եւ պատերազմ յայտարարէ։

Գերմանները իրենց շուրջ տեղի ունեցող դաւերը չի կունելով, Ռուսիոյ վերջնագիր առուին Սէրայէվոյի ոճիրն առթիւ։ Պատերազմը կատարուած իրողութիւն էր այլեւ։ Գերմանիա ծուղակը ինկած էր եւ ստիպուած էր օր առաջ

իր գէմ ցցուող արգելքները խորտակելու համար ամբողջ ուժովը յարձակիլ Պելճիքայի վրայ, որ կը գտնուէր իր յառաջնաղացման համբուն վրայ:

Այս հաշիւը առաջին օրէն սխալ դուրս եկաւ: Գերմանները կը կարծէին թէ 24 ժամուան մէջ պիտի նուաճնն Պելճիքան, մինչդեռ 24 օրուան մէջ չի կրցան: Եւ ասիկա պատճառ եղաւ որ Պելճիքայի չէղոքութեան բռնաբարումը պատրուակելով Սնդլիա մասնակցի պատերազմին, յետագային, Անգլիոյ վարչապետը պաշտօնական ամպիոնէ յայտարարեց թէ Անգլիա պատերազմին միջամտած է նաև հայկական հարցին համար:

Գերման յարձակողականը որքան անարկու ու սարսափելի էր, համաձայնականներու պաշտպանողական միջոցներն ալ այնքան ուժգին ու մահասփիւու էին: Մահը անարդող գերմանական յարձակողականի անդիմադրելի խուժումին առջև, պելճիքացիները ետ կը քաշուէին քայլ առ քայլ, առանց լսւրջ վտանգներու: Ենթարկուելու: Ճարտարօրէն շինուած, ամէն տեսակ նորագիւտ զէնքերով եւ գնդացիրներով օժտուած եւ ամուր դիրքերու վրայ բացէն յարձակող գերմանացիները անդարմանելի կորուսներ ունեցան. իրենց իսկ խոստովանութեամբ, «կրանիթեայ ժայոի» հանդիպած էին:

Յիշենք նաև Մառնի պատերազմը, գերմաններու գործած բուռն յարձակումը եւ համաձայնական ուժերու ցոյց տուած աննկարագրելի դիմադրութիւնը: Պատերազմական խաղերով առլի այն անոելի ճակատը, որ թատերաբեմ դարձած էր նախապէս պատրաստուած ջուրերու ողողումներով: Սնխարտակելի դիրքերու դժոխայն պայմումներուն առջև, գերման քաջարի զինուորները ստիպուեցան ետ քաշուիլ այն ճակատէն, ուր գիշերային թանձր խաւարը երեք օր ցորեկի փոխուած էր: Գերմանիա այս յարձակողականէն քիչ մասով դրւոս եկաւ, խուսափելով ծուղակին մէջ իշնալէ: Դիւանագիտական խարէութիւնները այսքանով սահմանափակուած չէին: Համաձայնական ուղմավարութիւնը կը չանար ուրիշ ճակատներու վրայ հրաւիրել

Գերմանիան, այս իսկ պատճառաւ դաշնակիցները, մասնաւոր նկատութիւններով արուեստական ժողովներ կը գումարէին, ճակատներու վրայ ուշացած ամրացումներու, հրամանատարական կազմերու փոփոխութեան որոշումներ տալու համար: Իրականին մէջ ոչ մէկ փոփոխութիւն տեղի չէր ունենար: Այս բոլորը անոր համար որ գերմանները աւելի ու աւելի եռանդով կրկնեն իրենց յարձակումները ճակատներու դիրքերու վրայ հանդիպելու համար միշտ նոյն ուազմախաղերուն:

Հ Հ Հ Հ

Վէրտէօնի պատերազմը գերմաններու գերագոյն ճիգնէր, Բարիզը գրաւելու յայով սակայն զուր... Ֆրանսայի հիւսիսային մասը վերածուած էր գերմանական գերեզմանատունի: Կէս միլիոնէ աւելի զո՞ն: Բայց՝ մանրամասնենք: Երբ գերմանական 42նոց թնդանօթները կ'սկսին ուրաքանչեալ արուեստական պայմումի ձայներ, երկինք կը բարձրանան ծուխ ու բոց, պարզապէս ցոյց տալու համար գերմաններուն թէ իրենց արձակած ուռմբերը մահ ու աւել կը սփոէին, մինչդեռ իրազութիւննը այն էր որ գերմանական ուռմբերը դիրքերն անդամ չէին հասնէր, բայց ֆրանսացիներու խարէական ձեերէն առինքնուող գերման զօրքերը հակառակին հաւատացած ըլլալով, կը մօտենային դիրքերուն որոնցմէ կրակ ու բոց կը ժայթքէր իրենց գըլլուուն:

Դաշնակից պետութեանց հնարամիտ հանճարը Վէրտէօնի մէջ գերազանցած էր ինքզինքը:

Այսօր մեծ փաստ մը կայ մէջտեղը: Այդ առենուան թերթերու գրութիւններէն և կիսկատար լուրերու բաժիններէն մեր հաւաքած եղրակացութիւնը: Ինչպէս նաև մեր քաղաքական տեսութիւնները հաստատող դիւանագիտական դէպքերը:

Որպէսովի աւելի յատակ ըլլայ թէ պատերազմի տարիներուն ինչ հնարամիտ միջոցներու կը գէմէին խարելու համար թշնամին՝ մէջ կը բերենք «Ուղեղներու Պատերազմ» գրքէն հեղինակ՝ Պ. Լիւիթթօի յուշերուն հետեւեալ մասը:

18

«Սուզանաւը տեսածնուս պէս շփոթած վիճակ մը ունենալ կեղծեցինք: Ակսանք չոգեկաթսաներուն կրակը ուժեղացնել, եւ զիկ-զակ ընթանալով, թօրփիլէ խուսափելու համար, սկսանք սուզանաւուն վրայ պղտիկ թնդանօթով հարուածներ արձակել... զգուշանալով հարուածները իրենց նպատակին հասցնելէ:

«Այդ կէտին մէջ մեր թնդանօթաձիգներէն գրեթէ գերմարդկային զոհողութիւն մը պահանջել էր, որոնք թնդանօթային կոռու մասնագէտ սպաներ էին եւ եթէ 57-նոց թնդանօթէն զատ ուրիշ ուեէ թնդանօթ մը ունենային ձեռքերնին, կը բաւէր արտօնել որպէսզի հաճոյքով սուզանաւը ծովուն յատակը զրկեն առջի հարուածով:

«Նաւուն վրայ, միակ նպատակ մը ունէինք, սուզանաւը մէր թնդանօթներու հարուածներուն տակ առնել, ու ամէնքս ալ դէպի այդ կը ձգտէինք:

Ծուրջ երեք քառորդ ժամ յիշոյ, սուզանաւը ոռւմը մը արձակեց մեր վրայ, որը կարծեց թէ նպատակին հասած է, որովհետեւ թանձր սեւ ծուխ մը բարձրացաւ մեքենաներու աններէն:

«Իրականին մէջ, այդ ծուխը կամրջակին վրայ տեղաւորուած խողովակէ մը կ'ելլէր, Հետզհետէ աւելի թանձր գուշաներով կը բարձրանար, այնպէս որ գերմանացիները պիտի հաւատային թէ նաւերնիս լուրջ կերպով վեստուած է:

«Այդ ոռւմբի հարուածը ստացածնուս պէս, հրամանատարը հրամայեց որ կանգ առնենք եւ սակոյկները ծով իջեցնենք: Մեր նաւուն վրայի «շփոթութիւն» կեղծելու պաշտօն ունեցողները, գործի լծուեցան եւ այնքան լաւ կատարեցին իրենց պաշտօնը որ մակոյկներէն երկուքը իրենց մէջը գրտնուղներով միասին ծովը թափեցան:

«Նաւերնուս վրայէն գերման նաւազներուն խնդալու ձայները և հուրբաները կը բառէին, որոնց համար շփոթութեան այս տեսարանը զուարձալի էր:

«Ծովը իյնող նաւազները հաւաքեցինք, ստացուած հրամանի մը համաձայն մակոյկները ցոյց տրուած ուղութեամբ հեռացան, այնպէս որ սուզանաւը մեր թնդանօթներու կրա-

կին տակ քաշեն, այն պարագային երբ պիտի ուզէր մակոյկները խուզարկել:

«Դժրախտաբար, այդ տեսակ բան մը չ'ըրաւ: Երեք հարիւր մէթր մօտենալով «Ճիւնավէն»ի, երեք ոռւմբ արձակեց, որոնց հարուածները այս անդամ մեր նաւուն վրայ աւերներ գործեցին:

«Այդ ոռւմբերէն առաջինը, 140 քիլօ քօրտիդ պարունակող ոռւմբի մը հանդիպելով պայթեցուց զայն, և որու պայթումի ազգեցութեան տակ թնդանօթաձիգներու հրամանատար սպան իր կայանէն գուրս նետուեցաւ:

«Հիանալի պազարինութեամբ, այս սպան, հակառակ ծանրապէս վիրաւորուած ըլլալուն, մագլցելով իր կայանը վերագարձաւ, առանց տրտունչ մը կամ հառաջանք մը արտարկելու:

«Միւս երկու ոռւմբերը, մեր սազմամթերքի շտեմարանին մէջ պայթեցան: Քիչ յետոյ ծուխի ամպեր— որոնք այս անգամ արտեստական չէին — հրամանատար Կօրտօն Գամբայէլին հասկցուցին որ իր նաւը օդը պիտի ելլէ:

«Վտանգը տեսնելով, կրակ բանալու հրամանը պիտի տար, երբ հովի սկզբնաւորութիւն մը ծուխի ամպերը սուզանաւուն և մեր միջեւ բերաւ ու ծածկեց թշնամին մեր աչքերէն:

«Այդ պայմաններուն տակ հարուածել խենթութիւն էր, որովհետեւ ոչ միայն սուզանաւը չի պիտի յաջողէինք զարնել, այլ անոր փախչելուն պատճառ պիտի ըլլայինք:

«Արդ ծուղակ— նաւերուն վրայ գգացումով չէինք շաժեր: Պարտականութիւննիս սուզանաւը ընկղմել էր, եթէ նոյնիսկ նաւերնիս բոցերուն կեր ըլլար, կամ նաւազներնիս այրէին — մրկէին կամ սազմամթերքին պայթումով օդը ելլէին, մենք պիտի սպասէինք որ սուզանաւը թնդանօթի հարուածներու հասողութեան շրջանակը մտնէր:

«Ինչ որ, մահը աչք առած, որոշեց ընել Կօրտօն Գամբայէլ:

«Որով սպասեցինք որպէսզի սուզանաւը, մեզի չափ նեղը մնացած, նաւերնուս շուրջը գառնալով նոր ոռւմբեր արձակէ:

«Բայց, հրդեհը ուղմամթերքի բաժնին մէջ երթալով կը տարածուէր: Երկաթէ տախտակամածը որուն վրայ պառկած էին սպասաւորները, վայրկեանէ վայրկեան աւելի տաքնալով, իսկ անոնք առանց կարեւորութիւն տալու վտանգին, արհամարելով ցաւը, միակ մտածում մը ունէին, չ'երեւալ որպէսզի չի մատնուին:

«Վերջապէս սուզանաւը լաւ հեռաւորութեան մը հասած ըլլալով, Կօրտօն Գամբպէլ կրակ բանալու հրամանը պիտի տար, երբ դժբաղդաբար, ուղմամթերքի մթերանոցը ողը ելաւ 100 միլիմետրնոց թնդանօթին սպաներուն, նշանառուներուն եւ սպասաւոր նաւազներուն հետ միասին:

«Գերմանացիները երբ պայմումին արդիւնքը տեսան, անմիջապէս հասկցան որ ծուղակ—նաւու մը հետ է դորձերնին եւ շտապեցին սուզելով փախչիլ:

«Բայց կը ճանչնայինք զիրենք, եւ կառկած չ'ունէինք որ մեզի թօփիլահար պիտի ընեն:

«Ինչ որ պատահեցաւ, հազիւ մթերանոցի պայմումէն ինքինքնուս եկած էինք, թօրփիլի հարուածով ստացուած ցնցում մը ունեցանք, հազիւ թէ կրցանք տեսնել թօրփիլէն յառաջացուած ակօսը:

«Այդ ցնցումը նախորդէն աւելի սարսափելի, նաւուն վրայի հաղորդակցութեան ամէն միջոցները փացուց: Հեռախոսական գործիքները այլիւս չէին բանէր:

«Հակառակ նաւուն յետակողմը ամբողջովին այրելուն, Կօրտօն Գամպէլ որ գիտէրթէ նրկու թնդանօթ եւ թօրփիլարձակ խողովակները կը մնան անսպարտ, չի յուսահատեցաւ: Յանդուգն ծրագիր մը յղանալով, անմիջապէս «Հիոթութեան» երկրորդ կեղծում մը կազմակերպեց, նաւուն վրայ մնացած միակ մակոյկով և լաստով մը:

«Նաւազներէն մի քանին մեռեալները եւ վիրաւորները լաստին վրայ իջեցուցին, որը մակոյկը քաշել սկսաւ:

«Հրամանատարին նպատակը գերմանացիներուն հաւատացնել էր թէ բոցավառ «Տիւնրավլէն»ը լքուած է իր նաւազներուն կողմէ, և որ այլևս վախու բան չիկար և զայր փացնելը խիստ դիւրին պիտի ըլլար:

«Կամրջակին վրայ պառկած, իր թնդանօթաձիգերուն հետ կատակելով, նշանառութեան ձեղքին ետևէն սուզանաւին շարժումները կը լրտեսէր որը «Տիւնրավլէ»ի յետակողմը ծովուն մակերեսը կ'ելլէր դանդաղօրէն, այսինքն այն կողմը ուր մեր թնդանօթներէն ոչ մէկին հասողութեան տակ չէր գտնուէր:

«Հակառակ որ նաւերնիս հրոյ ձարակ կ'րլլար չորս ժամէ իվեր որ կոիւը սկսած էր, սուզանաւը նոր անակնկալէ մը կը վախնար, ու սկսաւ կամրջակնիս ուղղարձակօրէն հրետակոծել, յետոյ սուզեկերով որ ուէ շարժում չէր պատահած կամրջակին վրայ, բոլորովին ծովին մակերեսը եւ լաւ: Այդ առիթն էր որ կ'սպասէր Կօրտօն Գամպէլ:

«Երբ թշնամին կողմնակի դիրք մը առաւ, թօրփիլ մը արձակեցինք վրան, որը մի քանի բթաչափ անդիէն անցաւ: Կառաղութենէ կուլայինք:

«Բարեբախտաբար չի նկատեց եւ շարունակեց դէպի այ յառաջանալ: Այն ատեն երկրորդ թօրփիլնիս արձակեցինք, այս անգամ թօրփիլը իր նպատակին հանդիպած էր և սուզանաւը ընկղմեցաւ, «Տիւնրավլէն»ը, մահացաւ կերպով վեասուած՝ չուշացաւ անոր հետեւ յետ հակառակ որ սախտակներով և սունկերով բեռնաւորուած էր իր ընկղմումը արգիլու նպատակով, ան դանդաղօրէն ընկղմեցաւ արովհետեւ թէ սունկերը և թէ տախտակները հրդեհէն փացած էին:

«Կօրտօն Գամպէլ, իր սովորականին պէս հանդարտ, իր շուրջը ունենալով մնացեալ նաւազները, անթել հեռագրով անձկութեան ազդանշանը զարնել տուաւ:

«Մի քանի վայրկեան վերջը ամերիկեան «Նօրմա» դրասանաւը եւ անգլիական «Ալքօք» և «Բրիսթօփէր» տիւթրոյէրները կը հասնին կռուի վայրը:

«Անոնց վրայ ելանք, մինչդեռ «Տիւնրավլէն»ը դանդաղօրէն կ'ընկղմէր:

— Իսկապէս հիանալի է, կը բացականչէի, եւ սա պատերազմի մէջ տարուած զէնքի ամէնալաւ յաջողութիւններէն մին է:

Բարեկամս ծիծաղեցաւ ու յետոյ աւելցուց .

—Ահ, որքան փրանսացի էք, այս պզտիկ դէպքը զէնքի յաջողութիւն կ'անուանէք: Բայց այն ատեն ինչ անուն պիտի տաք ներկայիս վէօրտէնի առջև մղուող պատերազմ ներուն .

«Մենք չորս ժամ դիմագրած էինք գերմանացիներուն, բայց վէօրտէնի առջեւ վեց ամիսէ իվեր կը դիմագրէին ամբողջ գերման բանակներուն դէմ:

«Պատերազմի ամէնալաւ զէնքի յաջողութիւնը այդ էր»:

Հեղինակը, համաձայնական պետութեանց քով գաղաւնի սպասարկութեան գործակալ մրլլալով, չի մոռնար նաեւ աւելցնելու կարեւոր դէպք մը: Գերման լրտեսները յաջողած էին ձեռք ձգել գաղտնի փաստաթուղթ մը, որը ծածկագիր ըլլալուն չէին կրցած հասկնալ: Լիւսիէթօ կ'ըսէ թէ ութէ երբէք գերման կառավարութիւնը վերահասու ըլլար ծածկագիր փաստաթուղթի բովանդակութեան անշուշտ գատահօրէն կրնամ ըսել թէ Գերմանիա չպիտի համարձակէր պատերազմի ձեռնարկելու: Եւ այս փաստաթուղթին գերմաններու ձեռքը անցած ըլլալու լուրը, անդ լիական կառավարութեան կարեւոր անդամներէն մէկուն քանի մը գիշերներ իր քունը փախցնելու պատճառ եղած էր»:

Ըսթերցողը կրնալ կունակը որ ակնարկուած մարդը Անգլիոյ վարչապետ կոյտ ձորձն էր և փաստաթուղթին պարունակութիւնը գաղտնի գիւտանագիտութեան խաղերու մասին էր:

Պարզօրէն կ'երեւայ թէ պատերազմը սադրանքներու և նենդամտութեան վերածուած էր. ճիշտ այնպէս ինչպէս բախտախաղի մէջ կ'ընեն, իր չունեցածը ունեցած ցոյց տալով և շփոթութեան մատնելով դիմացինը:

Չի մոռնանք նօթել այն կարևոր դէպքերէն մէկն ալ՝

պատմուած դիւանագիտական սադրանքներու տեղեակ եղողներէն, թէ Անգլիա, Ֆրանսա Խտալիա երրորդութիւն էին, միւսները, ինչպէս Ուուս կառավարութիւնը անտեղեակ իրադարձութեանց, կը հնագանդէին Ֆօրէյն Օֆիսի հրամաններուն և յարձակումի նշաններուն:

* *

Գալով ուրս ծրագիրներուն, քանի որ Գերմանիա պատերազմ հոչակելով նախայարձակումի պատախանատութիւնը ստանձնեց, ստիպողութեան տակ, հարկադրուած ու ինչպէս վերը ըսինք, որ առաջ վերջացնել կուրս: Էյս խոկ պատճառաւ հաստ ու բարակին շատ չի նայեցաւ ու խելագար յարձակումներու սկսաւ ամէն զոհողութիւն աչք առած, իր նպատակին հասնելու համար, խոկ անդին Անգլիա իր աւանդական պաղարիւնութեամբ կ'աշխատէր յետաձգել պատերազմը:

Լոնտոնի մէջ կը յայտարարէին թէ տեղի ունեցողը հիւծողական պատերազմ է ու եթէ պէտք ըլլայ, պիտի շարունակեն 30 տարի: Իբրև կարգախօս, Անգլիա մէջտեղ դրած էր հետեւեալ նշանաբանը. «Անայել մեր զինուորներուն, մաս թշնամիին»: Բնական էր որ յարձակող կողմը պիտի տուժէր: Անգլիա ճակատները միշտ կը բաղմացնէր ու կ'ընդարձակէր, Գերմանիոյ զինուորական ուժը տարարցնելու համար չորս հովերուն: Ինչ օգուտ ունի աշխարհիս տէր ըլլայ, բայց կորսնցնել կեանքը:

Աւերուած քաղաքներն ու նիւթական վնամները կը նան գարմանուիլ, բայց մեռնողներուն տեղը պարապ կը մնայ: Պարտուած կը նկատուի այն որ չի կրնար զինուորապէս պահել գրաւած հողերը:

Գերման կառավարութիւնը աճապարանքի մղող պատճառներէն մէկն ալ չեղոք պետութեանց բանած դիրքն էր: Անոնք գաղտնապէս Անգլիոյ յարած ըլլալով մէկտեղ, երեւ

ւութապէս ցոյց կուտային թէ Գերմանիոյ հետ են: Ասէկա
տեղի կունենար Անգլիոյ թելադրութեամբ: Չեզոք պետու-
թիւնները ի նպաստ Գերմանիոյ դիրք ճշտելու համար յա-
ջողութիւններու կ'ըսպասէին, ու կը մղէին Գերմանիան՝
օրինակ Բարիզը գրաւելու:

Արդէն Անգլիոյ խորհրդաւոր արտօնութեամբ էր որ
Զուիցերիա եւ Ռուսանիա պարէն կը ծախէին Գերմանիոյ,
հակառակ դաշնակիցներու կնդ բողոքներուն:

Անգլիա այս խորհրդաւոր քաղաքականութիւնը կը
հետապնդէ անոր հասար որ Գերմանիա նեղը մնալով հաշ-
տութիւն չի պահանջէ: Լոնտոն կուզէր որ Գերմանիա ամ-
բողջովին սպառէր, հիւծէր ու վերջնականապէս ճգմուէր:

Այս իսկ սպառնառաւ դաշնակիցներու միջն դժոհու-
թիւն ծայր կուտար: Անոնք կ'ամբաստանէին զինքը իրբե
պատճառ պատերազմի երկարածգման: Այս կերպով սակայն
Անգլիա կը ճգմէր թէ թշնամին եւ թէ կը տկարացընէր իր
բարեկամները:

Գերմանիոյ պարտութիւնը չէր գոհացընէր զինքր, կը
ճգտէր տիկարացնել նաեւ ոռուսը, որ միշտ յարձակումներու
կը մղէր աւստրօ-գերան և թրքական ճակատներու վրայ,
առարկելով թէ Գերմանիա իր ամբողջ զօրութիւնը չի
կեղրոնացնէ Բարիզի վրայ ու սպառնալով հակառակ պա-
րագային Պոլիսը շիտալ ու սերուն:

Պատերազմը երկարաձգելով, Ալպիոն կը ցանկար ըն-
դարձակել Գերմանիոյ յարձակման ճակատները, որպէսզի
վերջինս ստիպուած ըլլայ պալքանեան երկարմառ ճեղ-
քել Թուրքիոյ օգնութիւն հասցնելու համար:

Փոխանակ Թուրքիոյ մօտաւոր ու անպաշտպան ծովե-
զերքները գրաւելու, Անգլիա գնաց մինչեւ Պաղտատ՝ գեր-
ման-երկաթուղագծի վերջին կայանը գրաւելու: Ի՞նչ հե-
ռաւոր ճակատ Գերմանիոյ համար և ինչ զոհողութիւններ
պաշտպանելու համար այդ ճակատը:

Հոն ալ Ալպիոն սկսաւ իր սովորական խաղը: Առաջ
ու ետ: Եւ այն կարծիքը կազմել կուտար թէ անզօր է
Թուրքիոյ դէմ: Ասոր համար մաս մը գերիներ ալ տուաւ,

աւելին գերելու համար Գերմանիայէն:

Անգլին Ռուսիան բաւական նեղը մնացած էր: Արխան-
կէլը սառած էր: Ռազմամթերքը նուազած եւ քայքայումի
ճամբուն հասած: Անգլիա ցոյց տալու համար որ կուզէ
օգնութեան հասնիլ Ռուսիոյ, ձեռնարկեց Տարտանէլի ար-
շաւանքին:

Այս մասին խօսքը տանք Պ. Սաղանօֆին:

«915ի ձմեռու ան վերջերը պատերազմը նոր զարգացուց
մը ունեցաւ, տարածուելով Մերձաւոր Արևելքի մէջ, Ֆը-
րանգեանգլիական բանակները արշաւանքի սկսան եւրոպա-
կան թուրքիոյ հողին վրայ, ուր կարեւոր ուժեր զրկուեցան:
Զօրամասերու ցամաքահանում տեղի ունեցաւ Տարտանէլ,
Պոլիսը եւ Նեղուցները գրաւելու մտադրութեամբ: Այս կեր-
պով կը յուսային արգիլել Թուրքիոյ պատերազմը շարու-
նակել:

Ֆրանքեանգլիական ուժերը անբաւարա՞ր էին: Արշա-
ւանքի ծրագրին մէջ սխալ մը սպրդած էր թէ ոչ իրագոր-
ծումը կարելի չեղաւ: Կ'անգիտանամ: Ամէն պարագայի
տակ դաշնակիցներու դէպի Պոլիս յառաջիւաղացումը արժեց
մեծ գոհներ եւ յաջողութեամբ չի պակուեցաւ:

Մինչեւ հիմա որոշապէս չի գիտցուիր թէ ո՞վ եղաւ այս
արշաւանքի հեղինակը և դրդիչը: Մեր նախկին դաշնակից-
ները կըսեն թէ այդ գաղափարը տուած է մեր ընդհ. հրա-
մանատարը, դիւրացնելու համար ասիական ճակատի մեր
գործողութիւնները: Այս ծրագիրը ուսումնասիրուած էր
անգլիական ծովային նախարար Զըրչիլի կողմէ: Մեծապէս
կը գնահատէի Թուրքիան կեղրոնական պետութիւններէն
անջատելու գաղափարը, բայց ինծի երբեք հաճոյալի չէր որ
ոչ թէ մեր բանակները եւ Սև ծովի մեր նաւատորմը, այլ
մեր գաշնակիցները կատարեն այդ ձեռնարկը: Կը խորհէի
թէ միւնոյն արդիւնքը կրնային ձեռք բերել նուազ կո-
րուստներով, Մակեդոնիոյ դաշնակից զօրամասերը զրկելով
պուլկարական ճակատին վրայ:

Այս ռազմավարութիւնը առաւելութիւն պիտի տնենար ջլատելու Ֆերտինանտ թագաւորին պատերազմասէր ձեռնարկները: Մեր դաշնակիցները երբ վերջնականապէս որոշեցին Կելվոլուի արշաւանքը, անգլիական և ֆրանսական դեսպանները իրենց առօրեայ այցելութեան ընթացքին եկանինձ տեղեկացնելու, դժուարութեամբ ծածկեցի այս լուրին անհանոյ ըլլալը: Բաւականացայ իրենց ըսելու .[«]Յիշեցիք որ այս արշաւանքին ձեռնարկումը ես չե որ ձեզմե պահանջեցի»:

Իր նպատակը նեղուցները գրաւելով Ռուսիոյ օգնութեան համիլ չեր, այլ Գերմանիոյ աչքը արեւելք գարձնել:

Ընկերվարական Պրքստըն եղբայրները այդ միջոցին Ռումանիա գացած էին ալիւր ու արմտիք ծախու առնելու համար, որպէսզի Ռու անիա չստիպուի Գերմանիոյ ծախել: Մինչդեռ իրողութիւն է որ գնուած ալիւրը եւ արմտիքը պահուեցաւ տեղոյն վրայ: Պրքստըն եղբայրները աւելցած դրամով անցած էին Ռուսիա, եւ բսողներ կան թէ այդ դրամով համայնավարական բրոփականտ մղած էին:

Օրին մէկը յանկարծ սկսաւ Տարտանելի արշաւանքը: Ռմբակուութենէն վերջ գաշնակից զօրքերը ցամաքահանուեցան: Դարձեալ նոյն խաղը, ետ ու առաջ, այսպէս իրենց ոտքին հրաւիրելով անմիտ թուրքը, որ կարծած էր թէ Անգլիա Տարտանել եկած էր գրաւումի նպատակաւ: Թուրքերը այս խաղին մէջ կէս միլիոն մարդ կորսնցուցին:

Թուրքիա հոգևարքի մէջ էր: Ճարահատ սկսաւ օգնութիւն հայցել իր զինակիցէն, հակառակ պարագային սպառնալով առանձին հաշտութիւն կնքելու տրամադրութիւն ցոյց տալ:

Շուտարած էր Գերմանիա և դժուարին կացութեան մատնուած: Զեղոքներու հետ առուտուր չէր կրնար ընել, անօթութիւնը ծայր աստիճանի հասած էր, միւս կողմէ թուրքերու դժգոհութիւնը զինք կը մղէին վերջին զոհութիւն մը եւս ընել, փրկուելու համար անել վիճակէն որուն ենթարկուած էր.

Պիտէր Պալքանեան երկրամասը ձեղքելու դժուարութիւնները, մեծագոյն արգելքը Պուլկարիա, որուն չեղուքութիւնը բռնաբարելով, երկրորդ անգամ ըլլալով պատասխանատութեան տակ պիտի մտնէր:

Թուրքերու քաջարար կոռիլը և դաշնակից բանակներու երկար ժամանակուայ անյաջողութիւնները և զինուորները ետ քաշելու կեղծ շարժուձեւերը զինք խրախուսեցին:

Որոշեց բաց ճամբայ պահանջել Պուլկարիայէն:

Վերջինը չէ որ խարուած էր դաշնակիցներէ պալքանեան պատերազմին, հետեւարար, կարելի էր վրէժի զգացում արթնցնել պուլկարներու մէջ: Պահանջը ներկայացուեցաւ եւ Սօփիայի կառավարութիւնը բնդառաջ գնաց ու կնքուեցաւ զինակցութիւնը: Գերմանիա խոստացած էր դրամական օժանդակութիւն, իսկ պուլկարները պայման դրած էին չի մասնակցիլ լուրջ կոռի, բանակին յոգնած ըլլալու պատճառը մէջտեղ նետելով:

Անդին՝ Յունաստանի թագաւորական շրջանակները գերմանաւէր տրամադրութիւններ ցոյց կուտային ու արքէն բանակին մէկ մասը սպաներով մէկտեղ Գերմանիա փոխադրուած էին, պայմանաւ որ պատերազմի ճակատ չի զրկուէին:

Գործը լաւ ճամբու մէջ էր: Յարձակումը սկսաւ: Պալքանեան երկրամասի խորտուբորդ դիրքերուն հետ, սերպուալպան — մօնտէնեկրօ զօրքերուն կատաղի դիմագրութիւնը կատաղէր Գերմանիան խելագար յարձակումներ գործելու, Սերպիա իր ամբողջ ուժը հաւաքած Գերմանիոյ կողմը կը յառաջանար, առանց կարեւորութիւն տալու պուլկար յառաջխաղացումին: Կարծես թէ եղածը ռազմավարութիւն է կեղծուած:

Թոյլ տրուեցաւ որ թուրք և պուլկար զօրքերը գրաւեն Տօպրուձան: Սերպիան ձեղքելէ յետոյ. Ռումանիան ալ պատերազմ յայտարարեց Գերմանիոյ դէմ որ ստիպուեցաւ յարձակիլ այս երկրին դէմ ալ գրաւելու համար անգլիական ալիւրի մթերանոցները:

Աներեւակայելի չարչարանքներէ, զինուորական ահազին կորուստներէ վերջ Գերմանիա Պոլս հասաւ: Գիրկընդ-

խառն ուրախութիւն, որ կարձ տեւեց սակայն, կործես թէ Տարտանելի դաշնակից բանակները իրեն կ'սւասէին, անմիշ չափէս իրենց զինուորները քաշելով Սելանիկ զրկեցին, իրեւ թէ հոնկէ կտրելու համար Գերմանիոյ ճամբան:

Համաձայնական պետութեանց զինուորական եւ գիւառագիտական մարմինները շատոնց գիտէին Սելանիկի կարեւոր թիւնը, որուն լեռնային ու ծովային գիրքին առաջնակարգ նշանակութիւն կուտային: Ան աւելի նպաստաւոր գիրք ունէր պաշտպանողական պատերազմի համար, քան ուրիշ գիրքեր: Այս նկատումով բաւական ջանք թափեցին թշնամին հոն հրապուրելու, անձկագին սպասելով Գերմանիոյ յարձակումին. «Ճով թափելու» համար:

Գերմանիա յոդնած էր սակայն, պէտք չէր տեսնէր Յունաստանի չէղոքութիւնն ալ բռնաբարելու: Հելլէն մամուլին հակահամաձայնական արտայայտութիւնները չէին հետաքրքրեր զինքը, կ'երեայ թէ խաղերուն խորը թափանցած էր: Այս առթիւ կարժէ նկատողութեան առնել թրքական «Գարակէօզ» երգիծաթերթին մէկ ծաղրանկարը, որ կը ներկայացներ Սելանիկի դաշնակից ուժերը լեցուած թնդանօթով, որու տակը գրուած Շևալ լեցուցիք սակայն գէշ պայմթեցաւ... մենք չեզոք պետութեան մը հոգին վրայ արշաւելու նպատակ չունինք: Մեր պատերազմը ներքին թշնամիներուդէմ էր, որոնց ալ յաղթեցինք. Եւրոպան չի շահագրգուէր մեզ, թող իրար ջարդեն: Ակնարկութիւնը հայկական շարդերու մասին:

Դաշնակիցները երբ տեսան թէ Գերմանիոյ յարձակուական կորովը կոտրած է, ստիպուեցան իրենք յարձակելու: Այսպէս, Յունաստանի յարձակումով և Պուլկարիոյ փախուստով կնքուեցաւ առանձին եւ նախնական զինադադար:

Սելանիկի գրաւման մասին Պ. Վալէնթին Թօմսոն «Եւրոպ Թայմզ»ի 1930 ապրիլ 13ի թիւին մէջ հետեւեալ շահեկան տեղեկութիւնները կուտայ: Յօդուածին մէջ երևած յուշերը ջրելու չպիտի աշխատիմ, այլ պիտի ջանամ վերլուծել, զատելով իրականը կեղծէն: Պ. յօդուածագիրը

ինք ալ կը խօսի գերման գործակալներու գործունէութեան մասին, որոնց ներկայութիւնը ամէն տեղ զգալի էր: Դաշնակից դիւանագիտական մարմինները գիտմամբ ժողովներ կը գումարէին և ժողովներու որոշումները գիտմամբ կը տարածայնէին, որպէսզի թշնամին սխալ հասկացողութեամբ չփոթութեան մատնուի, առանց հասկնալու բուն նպատակը: Այսպէսով կրնանք ըսել թէ այս կարգի խընդիրներու շարքին կը պատկանէր Պ. Վալէնթին Թօմսոնի պատմածը, որուն մէջ աչքի զարնող բան մը կայ որ քողարկուած կ'երեկի, ան կը գրէ. «Կը լիշեմ Պրիանը այն օրերուն, իր ծրագիրներէն զատ ուրիշ բանի մասին չէր խորհէր: Իրեն կը թուէր թէ ամբողջ աշխարհ իրեն գէմ է, մինչեւ անգամ բարեկամները կը կատակէին»: Ականջը խօսի կ. Ռուսիոյ վախկոտ վարիչներուն:

Ահա Պ. Թօմսոնի յօդուածը.

«Ժողովին մէջ զօրավար Կասթէլնօ ըսաւ թէ արեւելքի ճակատին վրայ բաց պատուհան մը կայ: Անկէ անցնելով կրնանք Վիէննա երթալ Սելանիկի ճամրով, (Անգլիա կը պնդէր Տարտանէլի վրայով. Ծ. Հ.): Այս կերպով էր որ արեւելքան ճակատ ստեղծելու խնդիրը պաշտօնապէս արծարծուեցաւ, սակայն ընդհանուր սպայակոյտը համաձայն չգտնուելուն: ծրագիրը չընդունուեցաւ:

«Երբ Պուլկարիա պատերազմի մտաւ և սերպերը պարտըուեցան, աւստրօ-պուլկարո-գերման միացեալ յարձակողականէն, Ֆրանսա և Անգլիա, անի մը զօրամասեր զրկեցին սերպերուն օգնելու: Այս զօրամասերը ոչինչ կրնային ընել եթէ ոչ փրկել սերպ բանակին բեկորները»:

«Սելանիկի մէջ էր որ թշնամիի ճակատը ճնշեցուեցաւ: Պատերազմէն յետոյ, Հինտէնպուրկ գրեց Քայզերին. «Մեզի համար ընելիք մէկ բան կայ: ստորագրել դաշինքը»: Ահա թէ ինչպէս ստեղծուեցաւ Սելանիկի ճակատը»:

* *

Հարցում մը: Պուլկարիա ի՞նչպէս համարձակեցաւ Գերմանիոյ հետ զինակցիլ այնպիսի ատեն մը, երբ վերջինը օրհասական կոխներ կը մէկը մեծ ուժերու գէմ, իր

վերջին բախտը փորձելով։ Այս պահուն երբ գերման ժողովուրդը եկեղեցիներու մէջ Աստուծոյ օգնութեան կ'ապաւինէր, ի՞նչպէս կ'ըլլայ որ Պուլկարիա կը միանայ Գերմանիոյ։

Արդեօք վրէժի զգացումէ դրդուած։ Երբեք։ Եղածը խաղ էր։ Պուլկարիա պատերազմի նետուեցաւ Անդիիոյ հաւանութիւնով, որպէսզի Գերմանիա քիչ մը յոյս ունենար և պատերազմը քիչ մ'աւելի շարունակէր։

Սովոր կը հաստատուի արդէն պուլկար բանակին լուրջ կոխներու չի մասնակցելովք։ Տարբեր բան թէ հոգային վարձատրութիւն չեղաւ իրեն, իրբև գաղտնի դաշնակից, ինչպէս նոյնը եղաւ իտալիոյ եւ Յունաստանի նըկատմամբ։

Դեռ շատ զոհողութիւններու պէտք կայ որպէսզի ամէն մէկը ստանայ իր բաժինը։ Անա թէ ինչու լուրջ պատճառներ կան ենթադրելու թէ պատերազմը չէ դադրած, այլ կը շարունակուի գաղտնօրէն։

Յիշած էինք թէ ընկերվարական Պըքսթըն եղբայրները անդիիական կառավարութենէն իրենց սատացած դրամին մէկ մասով Ռումանիոյ ալիւրը գնելէ յետոյ, աւելցած դըրամով Ռուսիա անցած էին, ոմանց կարծիքով հոն համայնավարական բրոբականտ մղելու, խոռվութիւններ առաջ բերելու պատերազմին դէմ, որպէսզի Անդիիոյ կողմէ պատերազմին սկիզբը Ռուսիոյ խոստացուած Պոլսոյ կցումը անիրականալի դառնայ։ Բոած էինք նաեւ թէ Անդիիա կ'աշխատէր թշնամին ճղմել ու միանդամայն տկարացնել իր բարեկամները։ Այս քաղաքականութեան չնորհիւ էր որ ուսւարակաները քայլայուեցան, տարիներ տեսող անխորհուրդ յարձակումներու հետևանքով, որոնց միջոցին 600 կառաշար Քարբաթեան լեռներէն վիրաւոր կը փոխադրէին։ Օդնութիւնը կ'ուշանար... Լորտ Քիչնէրի առաքելութիւնը նպատակին չէր հասնէր, խորհրդաւոր անյայտացումով։ Այս առեղծուածը դեռ լուծուած չէ։

Եւ պատճեցաւ անխուսափելին, Ռուսիան ներկելով յեղափոխութեան ու արեան ալիքներու մէջ, դաշնակիցնե-

րը կլացան իրենց օժանդակութիւնը, առարկելով թէ յոդնած են։

Շատ ուշ մնացին՝ երբ իրենց անբարեացակամութիւնը քողարկելու նպատակաւ, որոշեցին փախստական Վրանկէլի հրամանատարութեան տակ ուժ դրկել Յունաստանի մասնակցութեամբ, որը համաձայնականներու կողքին ըլլալով, լուրջ կուտներու մասնակցած չէր։ Պէտք էր որ ան ալ տրեկարանար իր ուժին համեմատութեամբ։ Վրանկէլի ուժին անբաւարարութեան պատճառաւ ձախողեցաւ անոր առագելութիւնն ալ։

Կասկած չկայ թէ եթէ ձարական Ռուսիա ապրէր, Անդիիոյ արեւելան շաները պիտի վտանգուէին, որովհետեւ Ռուսիա կարող էր բարեկամներ ու զինակիցներ ճարել, մինչդեռ և. Միութիւնը ամէնէն ատելի, վտանգաւոր թշնամի, որոնց յաղթութիւնը միւս դրամատիրական պետութեանց պարտութիւնը կը նշանակէ։

Մրդ Նկատողութեան առնուելիք ամէնակարեւոր խընդիրը ան է թէ, Գերման Հանրապետութիւնը տնտեսական ու բարոյական օժանդակութիւն կ'ստանայ Անդիիայէն եւ Ամերիկայէն, միւս կողմէ քեմալական Թուրքիայ տուարկայ ըլլալով անոնց գուրզուրանքին, մոոցնել կուտայ իր սըխրագործութիւնները։ Ասոնք կ'ապացուցանեն թէ համաձայնական պիտութեանց զինուորական գաղտնի դաշնակցութիւնը դեռ կը շարունակուի, սա տարբերութեամբ որ նախկին Ռուսիոյ տեղը հանրապետական Գերմանիան և հայկականին տեղն ալ բռնած են քեմալական Թուրքիան ի վեաս Կովկասահայտառանի։ Մօտաւոր ապագան ցոյց պիտի տայ թէ մեր եղբակացութիւնը երեւակայական չէ։ Ասոր ապացոյց չէ միթէ Պրիանի Եւրոպայի միացեալ նահանգներու հրաւերը որուն պաշտօնապէս պիտի մասնակցին Գերմանիա և Թուրքիա։ այս վերջինը անշուշտ այն պարագային եթէ և. Միութեան զինակցութիւնը չապահովէ ընդդէմ եւրոպայի։

Այս մասին կ'արժէ ուշագրութեամբ կարդալ թուրք թերթերու գրածները, կառավարական պաշտօնաթերթ «Հա-

քիմիէթը Միլիկէ» յօդուածներու շարքով մը մեկնաբանելէ վերջ Եւրոպայի միացեալ նահանգներու ծրագիրը կ'աւելցնէ. «Անոր իրագործումը բազմաթիւ դժուարութիւններու պիտի հանդիպի, եթէ երեք Ռուսիա և Թուրքիա իրենց մասնակցութիւնը չի բերեն»:

«Ճիւմհուրիէթ» կը գրէ թէ «Թուրքիոյ համեւրոպական դաշնակցութեան մասնակցութիւնը իր կարևորութիւնը ունի, ինչպէս շեշտած էր հելէն կառավարութիւնը: Թուրքիա թշնամական դիրք չունի Եւրոպայի դաշնակցութեան ծրագրին դէմ»:

«Միլիկէթ»ի մէջ երեսփոխան Մահմետ պէյ վեր առնելով Գերմանիոյ թելադրութիւնը ի մասին Թուրքիոյ մասնակցութեան Պրիանի ծրագրին վիճաբանութեան. կը գրէ. «Գերմանիա յարսար կը գանէ Թուրքիոյ մասնակցութիւնը Եւրոպայի Դաշնակցութեան»: Մահմետ պէյ կը գրէ նաև թէ, «Թուրքիոյ մասնակցութիւնը բոլորվին անկարելի չէ, արուած ըլլարով որ Ժընէվի Արիսպագոսը նպատակ ունի խաղաղութեան պահպանումը: Քանի որ Թուրքիա ևս գործով ապացոյցը տոււաւ իր խաղաղասիրութեան, հետեւարար ոչ մէկ արգելք չի մնար Թուրքիոյ Ազգերու Դաշնակցութեան անդամակցութեան դէմ»:

Հարկ չկայ բաելու թէ թուրք թիրթերը Քեմալի կառավարութեան թելադրանքով է որ կը գրեն: Սակայն և այնպէս այդ հագուստին ներքեւ պահուած սադայելական դադտնիք մը կայ, որ ամենայն մերկութեամբ իր սուր աւամները կը ցուցնէ:

Իրողութիւն է որ եթէ թուրքերը չի յաջողին զինակցիլ Խ. Միութեան հետ Պրիանի ծրագրին դէմ, այս անտամ պիտի մասնակցին Ազգերու Դաշնակցութեան ի վես Խ. Միութեան:

Սյն օրէն իվեր երբ քեմալական Թուրքիա ազատեցաւ իր նախորդներուն գործած սիսալներուն քաղաքական պատասխանառութեանէն, չնորհիւ Անգլիոյ գաղթավայրերուն լոնտոնի կառավարութեան վրայ բանեցուցած ճնշումին, սկսաւ ինքինքինքը հաւասարակութեան:

Բայց Անգլիա իր հաշվուր գիտէր: Ան օգոստով թեցած Մուսթաֆա Քեմալը ընդդէմ խալիֆայութեան են. Միութեան Կովկասի ճամբար սնուցած յաւակնութիւններուն:

Անգլիա կ'երեւի խոստացած էր Թուրքիոյ Կովկասի կը ցումը, անոր առջեւ պարզելով թուրքանիզմի ճամբան, վախարէն ստանալով խալիֆայութեան ջնջումը:

Մինչ այս ծրագրին գործ աղբութիւնը, Անգլիա աշխատեցաւ զօրացնել Քեմալը յաչու ներքին թէ արտաքին աշխարհին: Մ. Քեմալ համբաւի տիրացաւ, գրաւեալ չըրջաններէն դաշնակցից ուժերու առանց լուրջ ընդդիմութեան պարպումով: Իր համբաւին նպաստեցին Հայաստանի Կիլիկիոյ և Խզմիրի յաջողութիւնները: Այս կերպով ցոյց տոււաւ թէ ինքը սուլթաններէն և իթթիհատականներէն աւելի օտարատեաց է:

Այս բոլորը ձեռքի տակէն ընողը Անգլիան էր: Մուսթաֆա Քեմալը խալիֆա յայտարարելու համար գաղթավայրերու խումներուն փափաքը ինչի հետեանք էր, որը մերժուեցաւ Քեմալին կողմէ:

Այլեւս շատ յատակ է որ ներկայիս ինչո՞ւ անգլիացիք կուղին զօրաւոր ցոյց տալ Թուրքիան, զմուելով անոր գիւղի կը որ չի նեխի: Ճիշտ տեղին չէր Աւտորիայի վարչապետին սա խօսքը. «Մեր քաղաքական ձախորդութիւններուն ամէնէն կարեւորը այն էր թէ մենք պատերազմի ելանք մեր ուսերուն շալկած թրքական գիւղը»:

Այս իրականութիւնը ծածկելու համար տեղի ունեցաւ Թուրքիոյ վերջին մարզահամարը, յատկապէս բնակչութեան քանակը կրկնապատկուած ցոյց տալու համար:

Մենք որ կողք կողքի ապրած ենք Թուրքերու հետ գիտենք թէ ինչ թիւ ունին թուրքերը:

Հոս մէջ կը բերենք անգլիացիք զրօսաշրջիկ միս Ֆօրպէսի մէկ յօդուածը հրատարակուած «Տէյլի Թէլէկրաֆ»ի մէջ, ցոյց տալու համար Թուրքիոյ կարեւորութիւնը:

«Ապտիւլ Համիանի ըրջանին թուրքերը հիւր էին իրենց կրկրին մէջ: Ուրիշ ամէն ազգ կը շահագործէր զիրենք:

Թուրքիոյ մէջ արուեստը եւ դրամը օտարներու ձեռքն էր: Հայեր, յոյներ, հրեաներ և եւրոպացիներ Եւրոպայի հիւանդ մարդը աւելի չահագործելու եւ դրամ կորզելու համար կ'աշխատէին: Առող թուրքիոյ ծախած հրացանները եւ մեքենաները չէին գործէր, բանակին անունով, յանձնարարուած կօշիկներուն կրունկները խաւաքարտէ էին: Չին թուրքիան փոտած կառավարութիւն մըն էր: Այս ընդարձակ կայսրութիւնը թուրք ազգին համար ոչ թէ զօրութեան՝ այլ տկարութեան ազբիւր մըն էր: Գարիթիւլասիօնները՝ կառավարութիւնը օտարներու դէմ այս ուժէն դրկած էին: Կառավարութիւնը եթէ ձայն հանէր, եւրոպական մարտանաւ մը կ'զգացնէր անոր՝ Պոլոյ համակերպելու պարտաւորութիւնը Եւրոպայի:

Անոր համար նոր թուրքիան իր կեդրոնը եւրոպական թնդանօթներու հասողութենէն հեռու տեղ մը հաստատեց:

«Նոր թուրքիա իր բանակովը երկիրը փրկեց եւ ամբողջ Եւրոպայի ասպարէզ կարգաց: Պատմութեան մէջ ասածին անդամ ըլլալով միատարր թուրք կառավարութիւն մը հաստատուցաւ: Նոր կառավարութիւնը Ազգ. կառավարութիւնը մըն է, անոր կեդրոնը ամերիկան դրութեամբ շինուած է. նոր կառավարութեան աչքը ոչ թէ անցեալին, այլ ապագային յառած է:»

«Նոր թուրքիոյ ամէն գործերը արդիական են եւ իր ջանքերով եւ դրամագլուխովը չինուած է ան: Բայց թուրքիա ամէն բանէ առաջ ինքինքը պաշտպանելու պատրաստ ըլլալով, իր պիւտճէին կէսը հարկադրուած է յատկացնելու այնպիսի նպատակներու որոնք/ անմիջական արդիւնք չունին: Այդ պատճառաւ պիւտճէին 100ին 40ի բանակին և ոստիկ. զինուորութեան, ուազմագիտական կարեւորութիւն ունեցող եւ տնտեսական արժէքը շատ քիչ եղող երկաթուղիներու կը յատկացուի:»

«Թուրքիա պատերազմէն առաջ իր կազինի, բուրգի, միրգի եւ ծխախոտի բնական արտադրութիւնները օտար հըւրապարակներ կը դրկէր: Պրատֆորա թուրքիոյ բուրգը, Ամերիկա չոր պտուղը կը գնէր: Այսօր հարաւային Ափրիկէ և

Փալիփորնիա կը մրցին անոր հետ: Պալքաններու ծխախոտի բերքը օրէ օր կ'աւելնայ:

«Այս օրուան ելմտական եւ տնտեսական տագնապին պատճառները առոնք են: Բայց թուրքիա Ռուսիոյ եւ Իտալիոյ հետ գաշնագիրները կնքած, մէկ կողմէն Սուրբիոյ հետ հասկացողութեան գալով և Յունաստանի հետ ալ յարմարելով, երկրագործութեան, արհեստներու, փոխադրութեան ուոզման գործերը (առանց կենդանացնելու գաբիթիւլասիօնները) զարգացնելու համար օտար գրամագլուխի պէտք կայ:

«Վերջին մարդահամարին համաձայն, թուրքիա 13 միլիոնէ կը բաղկանայ: Բայց Ռուսիոյ մէջ 30 միլիոն թուրք կը գտնուի: Ճամբորդ մը միայն թուրքերէն գիտնալով Ադրբիական ծովէն մինչեւ չինական սահմանները կրնաց երթալ: Այս պարագային մէջ թուրքիա միայն այսօրուան սահմանագլուխով կրնար զատուիլ՝ որովհետեւ բնդարձակ երկրի կէսէն աւելի ընդարձակ եղող տեղուու մը մէջ քաղաքական եւ ցեղային ազգեցութիւն ունի»:

Մեր պրատունները շարունակելով, ըսենք թէ Ալպիոնի դիւնագէտները իրենց ծրագիրները կարենալ յաջողցնելու համար տարիներով կ'աշխատին առանց յուսահատելու: Ասիկա իրենց ցեղային նկարագրի յատկանին է արդէն:

Անոնք գաղտնօրէն կազմակերպեցին քեմալական յեղափոխութիւնը, վերակենդանացնելով թուրքիան, որ հետզետէ ուժ ստանալով գաշնագիրներու գործադրութեան դէմ կ'արտայայտուէր:

Թուրքի ս գաշնակիցներէն ստացած օժանդակութիւնով, երեւութապէս կը պայքարէր անոնց դէմ: Մինչեւ անդամ, խաղը ծածկելու համար, Անդլիա իբրեւ թէ Քէմալը պատելու համար ուժ զրկեց, յանձին Յունաստանի, որ գնաց գրաւեց Փոքր Ասիան:

Նոր թուրքիոյ վարիչները Անդլիոյ նպատակը կահելով, չնջեցին խալիֆայութիւնը եւ անսիջապէս անոր արքամագրութիւնները օգտագործելով կովկասը գրաւելու մասին սկսան մտածել:

Օրին մէկը, մրանսայէն զինւորական առաքելութիւնը ճամբայ կ'ելլէր Հայաստանը ուսումնասիրելու համար։ Պատուիրակութիւնը Հայաստանը պատելէ յետոյ, թուրքիա կ'անցնէր։

Ծատ չի տեւեց Քեազիմ Գարա Պէքիր փաշա յարձակեցաւ Հայաստանի վրայ, ուղղուելով այն կէտին վրայ, ուր համկան ուժերը տկար էին, բռնած ըլլալով վրացական ու թաթարական ճակատները։

Գարա Պէքիրի՝ Հայաստանէն գրաւած հողերով, թուրանի ճամբան բացուած էր, եթէ երբեք ոռուսական բանակը կովկասի մէջ չերեւար եւ չի կասեցնէր թրքական յառաջխաղացումը։ Այս կերպով, եթէ թուրքիա չի յաջողեցաւ գրաւել ամբողջ կովկասը, գոնէ տիրացաւ Հայաստանի ողնաշարին, ուրկէ դիւրին է յառաջանալ, եթէ առիթ ստեղծուի, և. Միութեան անմիտ գործելակերպին չնորհիւ։

Հայաստանի մասնակի գրաւումով չի վերջացաւ մեր քաղաքական գժրախտութիւնը, որուն յաջորդեց իլիկիոյ պարտութիւնը և իզմիրի աղէտը, մեծ մասամբ արդենք մեր անվարչագէտ մարմիններուն, որոնք չի կրցան ժամանակին շօչափել Անդլիոյ տրամադրութիւնները ի նպաստ մեզի։ Ամերիկա կոհելով Անդլիոյ նպատակը հայկական մանտաղի մասին, և. Միութիւնը վտանգ համարելով իրեն գէմ, ձեռք քաշեց մանտաթէն, ըստ Մընրօյի վարդապետութեան, պատճառ ըլլալով մեր ներկայ աղէտին։ Հայերը շացած էին տրուած խոստումներէն, մինչդեռ «կրեան յաջողեցաւ շահիլ մրցանակը»։

Իսկ ներկայիս, բնազրաբար թէ գիտակցաբար, տարագիր հայութիւնը մեծ շրջագիծով մը շրջապատեց թուրքիան, Խումանիայէն դէպի Միջներկրական, անկէ Սուրիա, մինչեւ Պարսկաստան ու Հայաստան։ Եթէ առիթը օգտագործելով մեր քաղաքական ուղղութիւնը վերգնահատութեան չենթարկենք, փոխանակ գործն դեր մը կատարելու, ոսուեթուրք թնդանօթին կեր պիտի ըլլանք։

Սրգէն այս նկատումներով էր որ մեծ պետութեանց

գոները գոցել տուաւ մեր առջեւ Անդրիա։

Դարձեալ Անդլիոյ թելադրութեամբ կազմակերպուած կ'երեւէր Նանսէնեան ծրագիրը։ Եթէ երբեք Անդրիա լըրջօրէն վերաբերուէր դէպի այդ ծրագիրը, պէտք չկար Նանսէնը Հայաստան դրկելու։ Ան կրնար հայկական խնդիրը իր գլխէն նետել, քանի որ հայերն ալ այդ կը պահանջէին։

Նանսէն Հայաստան զրկուեցաւ պարզապէս տեղոյն վրայ պաշտօնապէս յայտարարելու։ թէ անկարելի է այդ ծրագիրը եւ աննպաստ հայ դատին, որ կը մանչցուէր թրքահայաստան անունով, աւելի քան կէս դարէ ի վեր միջազգային կարծիքը իր վրայ սեւուելով։

Նանսէնի առաքելութեան արգիւնքը եւ այս մասին եղած վիճաբանութիւնները ամէնուն յայտնի են։ Զգալիօրէն կը տեսնուի թէ կովկասիայաստանի դատին թշնամին ոչ թէ միայն թուրքը, ոռուը, թաթարն ու վրացին են, այլ Ազգ։ Դաշնակցութեան շրջանակներն ալ, որոնք երբեք չեն մեղաղերը և. Խուսիան, երբ Հայկ։ Դատի մասին կը խօսուի, այլ միշտ կ'ակնարկեն թուրքիոյ։ Ու արդէն Սրաբատեան Հայաստանի տեղափոխութեան խնդիրը անոնք չէ որ հնարեցին, այլ մեր պապերը, դարերու փորձառութեան վրայ հիմուելով ու որոշեցին Հայաստանը տեղափոխել կիլիկիա։

Այս շրջանը աշխարհագրականօրէն աւելի ապահով է, շրջապատուած ըլլալով մէկ կողմէ ֆրանսական գօտիով եւ ծովով։

Կիլիկիան այն միակ տեղն է՝ ուր հայը կրնայ զարգացնել իր ընդունակութիւնները, բարգաւաճիլ ու քաղաքականապէս հասուննալ։ Անհամեմատ աւելի դիւրին է Կիլիկիոյ պաշտպանութիւնը, քան ներկայ Հայաստանի, որ շրջապատուած է բարբարոս եւ կիսակիրթ ժողովուրդներով։

Պատմական աւանդութիւն մը արդէն կ'ըսէ թէ հայը Միջներկրականէն Սրաբատ բարձրացած է, այսինքն չորս մեծ գետերով (Միուն, Ճինուն, Եփրատ ու Տիգրիս) ոսուց-

ուած եղեմական պարտէզէն, որ կը զովանար Միջերկրականի մշտական զեփիւռով ու տարածուելով Մշոյ դաշտէն մինչեւ Միջերկրական։

Հասած է ժամը, որ ճշգենք մեր դիրքը քաղաքական ձախորդութիւններէ վերջ, մտնաւանդ որ երևանի կառավարութեան մէկ անդամը Փարիզի մէջ կը յայտարարէր։ «Մենք ամենայն հայոց կառավարութիւն չենք»։ Մարդ երբ կ'ստանայ ու կը կորսնցնէ, հաւասար կ'ըլլայ չստացողին։ Երկայիս Անդլիա կ'ուզէ օգտագործել հայուն, քիւրտին և ասորիին ուղմական բնազդը, սակայն եւ այնպէս հաշուեյարդարի պահուն ինքն է որ բաժանումը պիտի բնէ ուղած ձեւով։ Հակառակ պարագային, ինչպէս բանութեամբ քեցին մեզ մեր հայրենիքէն իրենց յարժար դատած վայրը, այնպէս ալ պիտի վարուին մեզի հետ, դատական վերջնական վճիռը վերապահերով իրենց։ Աւելի գէշը կրնայ պատահիլ, եթէ իմելու դժկամակութիւն ցոյց տանք հըրամցուած բաժակը։ Առանց դիւնագիտութեան, յեղափոխական շրջանը անցած կ'երեւի։ Քէմալի յաջորդութեան գաղտնիքը հոս է, Բարձր քաղաքականութենէ չհասկցող ազգեր ապրելու իրաւունք չունին։ Եզր իր չուանով կը խեղդուի։

Մեր ներկայ աշխատանքը լաւագոյն կերպով պարզած է Պ. Ա. Խատիսեան, որուն քաղաքական մէկ յօդուածը «Ազգերի Դաշնակցութիւնը եւ մեր պահանջները» խորագրին տակ, կուտանք ամբողջութեամբ։

«Ազգային քաղաքական գաղափարները չեն իրագործւում կարծ ժամանակամիջոցում։ Երբեմն ազգերը ստիպւած են տասնեակ տարիներով սպասել իրանց սիրած իդէալների իրագործմանը։ Յաւալի է ասել, որ կան պատմութեան մէջ շրջաններ, երբ երկար դարեր ազգեր սպասում են իրենց ազտագրումը, ինչպէս ցոյց են տալիս Տաճկաստանի հետ երբեմն կապւած ազգեր, ինչպէս բուլղարներ, յոյներ, սերբեր, ալպանացիք, արաբներ։ Մարանց շարքում գտնուում է և հայ ժողովուրդը։ Պէտք է ընդունել որ հայ ժողովրդի ազտագրական շարժումը գոյութիւն ունի արգէն մի քանի

տասնեակ տարիներէ ի վեր, եթէ չասինք երկու դար, եթէ ըսկսենք հաշեւել իսրայել Օրիի օրերից։ Մեր ճանապարհը եղաւ չատ փշոտ եւ ծանր։ Դրա պատճառները շատ են, —մեր աշխարհագրական դրութիւնը, հարեւանների թշնամութիւնը, ազգի քանակի փոքրութիւնը, մեծ պետութիւնների խարդախը վերաբերմունք, Տաճկաստանի ուժը ևայլն։ Բայց այդ բոլորը չի յուսահատեցնում մեզ այսօր էլ վիտուել նոր ճանապարհներ մեր զատը պաշտպանելու։

Այսօր ես պիտի խօսեմ Ազգերի Դաշնակցութեան վրայ, իբրև մեր հարցի մէկ ազգակին։

Ի՞նչ ենք սպասում մենք Ազգերի Դաշնակցութիւնից ներկայ պայմաններում։ Երեք բան։ Առաջինը՝ մեր գաղթականների նիւթեական և իրաւական դրութիւնը ապահովել, քանի որ մեր դատը համար հարկաւոր է պահել մեր ժողովրդի համրաքը։ Մեր ժողովուրդը չտարտղնել, քանի որ ջարդերից յետոյ մենք ոչ աւելի քան երեք միլիոն մարդ ունենք, որից միմիայն 800.000ը ապրում է Հայաստանի մէջ։ Եւ այս աշխատանքը այսօր կատարւում է Ազգերի Դաշնակցութեան մէջ։

Երկրորդ գործ. — Տաճկաստանի՝ Ազգերի Դաշնակցութեան մէջ մանելու պարագան։ Եթէ նա կը մտնի եւ նրան կ'ընդունին, աւենավճուական կերպով պահանջել որ նրա ընդունելութեան պայմաններից մէկը լինի հայկական պահանջների բաւարարութիւնը։ Դրա համար մենք անպայման անգին ջանք ու հասնդ պիտի գործածենք։ Դրա մասին ոչ միայն Հ. Հ., Պատուիրակութիւնը պիտի մտածէ, այլ բոլոր շրջանները եւ կուսակցութիւնները առանց խորութեան։

Երրորդ գործ. — միշտ եւ անդադար յեշեցնել Ազգերի Դաշնակցութեան. որ նա չորս անգամ բանաձեւներ է հանել յօդուած հայկական հարցի եւ այդ բանաձեւների տակ 50 պետութիւնների ստրագրութիւն կայ։

Ահա այս երեք գործերի համար է որ մենք պիտի աշխատենք Ազգերի Դաշնակցութեան մէջ։ Ոմանք ասում են որ Ազգերի Դաշնակցութիւնը թոյլ մարմին է, ուժեղ ազգակ

չէ միջազգային ասպարիզում: Բայց մենք պիտի օգագործենք բոլոր ազգակները, թոյլ եւ ուժեղ: Ոչ մէկը չպիտի փախցնենք»:

Արդէն Պ. Ա., Ահարոնեանն ալ յայտարարած չէր թէ նուռահայաստանի և Թրքահայաստանի խնդիր չկայ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը թէև մէկ հայութեան եւ մէկ հայրենիքի գաղափարը կը պաշտպանէ, բայց գժբախտաբար, իր վրայ գրուած յայսերը չարդարսցներ: Ան կը խորհի թէ Հայաստանի մէկ մասը ազատուած է և կը մնայ միւս մասը, համաձայն Սեվրի դաշնագրին: Բայց բուն խնդիրը արս կէտին մէջն է: Դաշնակցութիւնը կը մոռնայ թէ ուրիշ գաղափիրներու նման Սեվրի գաշնագիրը չնղեալ նկատուեցաւ: Մուռաթափա Քեմալի րիմ ելելովը, Թուրքիոյ գրաւեալ շրջանները պարզուեցան, աշխարհագրական քարտէսներու գծուեը յետաձգուեցաւ, մինչեւ նոր պատերազմ նոր հաշուեյարդար:

Փոքր պետութիւնները կ'ստեղծուին, երբ մեծերուն շահը կը պահանջէ: Առանց Անգլիոյ կամքին տերեւ անգամ չի շարժիր: Քնանալու ատենը չէ:

Երբ քեմալական Թուրքիոյ թուրանական ծրագրին մէկ մասը իրականութիւն գարձեր է, սպասելով ամբողջութեան ահա միւս կողմէ Քրտականը, Հայաստանի սրտին վրայ: Անգլիոյ բացարձակ կամքն է որ կը գործէ: Աղդ. Դաշնակցութիւնը հայ գաղթականները կը տեղաւորէ ընդհանրապէս Միջներկրականի աւազնին շուրջ, սիրո-թուրք սահմանին վրայ, իրեւ ազգային օճախ: Միւս կողմէ, քեմալական կատավարութիւնն ալ Անաստուի հայութիւնը կը քշէ գէպի Սուրբա, յայտարարելով թէ Հայաստան կը դրէ:

Արդ, մեղի ուրիշ բան չի մնար եթէ ոչ համակերպիւ իրականութեան:

* *

Ճիշտ է որ Սուրբիոյ մէջ տեղաւորուած գաղթականու-

թեան համայնավարական ձգտումներ վերագրելով, Խ. Ռուսիոյ յարձակումի ճամբան ցոյց տալու կ'աշխատին: Այս մասին ահա թէ ինչ կը գրէ Քարամ Միւլհէմ սուրբական թերթի մը մէջ. «Բայց հակառակ այդ բոլորին, քաղաքականութիւնը կ'ստիպէր որ հայերը այս երկրին մէջ տեղաւորուէին եւ անսնք հստ հաստատուած են միմիայն այդ քաղաքական տեսակէտները գոհացնելու համար: Եւ եթէ վաղը փոխուին այդ տեսակէտները, այն ատեն զանոնք պի տի ստիպէն ուրիշ տեղ մը կեդրոնանալու, կարծես թէ հայերը խրտուիլակներ եղած ըլլային կամ փոխանակելի դրամ, որ կը զոհեն ամէն ժամանակ կամ ամէն վայրկեան»:

Սուրբիացի ծանօթ լրագրողը մօտէն կը չօշափէ մեր վերեւի կարծիքները: Անգլիոյ նպատակները բազմակողմանի են: Հակառակը պատահելով, Խ. Միութիւնը թուրքերուն միացած եթէ յարձակում չի գործէ Սուրբիոյ վրայ Քրանսացիները ծովը թափելու համար, այն ժամանակ Անգլիոյ դրդումով հայերը պիտի յարձակին կիրիկիոյ վրայ, Թուրսիան գրգռելու համար:

Դատելով թերթերու հրատարակութիւններէն, այն համոզումը կը գոյացնենք թէ Թօրէյն Օֆիսը սամնաւոր լրատուններու միջոցաւ այլ ընդ այլոյ գրոցներ հրապարակ կը նետէ փոքր ազգերու իրաւունքներու մասին կամ գուշակներու միջոցաւ գուշակութիւններ ընել կուտայ անկլոսուս ավագայ պատերազմի մասին, աւելցնելով թէ Անգլիա ծովամոյն պիտի ըլլայ, գաղթավայրերը պիտի ապրատամբին» եւայլն: Այս բոլորը կ'ըլլան պարզապէս Թուրբիոյ պատերազմական կիրքերը գրգռելու համար:

Մէջ բերենք արաբ թերթի մը կարծիքը եւս պատկերը լրացնելու համար. «Թրանսա Աղդ, Ընկերակցութեան աջակցութեամբ կուզէ հայ ազգը ծառայեցնել իր աշխարհակալութեանց յառաջապահի աշխատութեան: Անիկա շատ լաւ գիտէ թէ յոյսը դնելու չէ արաբ զինուորներուն վրայ, որոնք երբեք թուրքին դէմ չպիտի կռւին ֆրանսացըներու համար, որ իրենց հայրենիքը գրաւած է այնքան ան-

արդար կերպով»: Ուրիշ երկու փաստեր եւս:

Անգլիոյ հոչակաւոր կին օրագրողներէն Միս Ռոզիթա Ֆօրպէս ընդունուած է վերջերս պարսից Շահին կողմէ, որ հետեւեալ կարևոր յալտարարութիւնները ըրած է երկրին քաղաքականութեան մասին:

«Գալով ներքին քաղաքականութեան, երկրին մէջ համայնակարութեան հակելու ռեւէ վտանգ չիկայ: Պարսիկները ռեւէ համակրանք չունին համայնավարներուն հանդէպ բայց եթէ պատահի որ երկիրը գտնուի երկու օղակի միջև, այսինքն օտար եւ համայնավար գրաւումի միջեւ, ես կը նախընտրեմ պոլչեւիկութիւնը և անձամբ գլուխը կ'անցընիմ կարմիր բանակին»:

ԱՌՆՑՈՒՆ. — Պահպանողական թերթերը գովեստը կ'ընեն Սըտքի փաշայի կառավարութեան և կը մաղթեն որ երկար ժամանակ մնայ իշխանութեան գլուխրո: Միւնոյն ժամանակ կը յայտարարեն թէ՝ Անգլիոյ աշխատաւորական կտորավարութիւնը կը համակրի վաֆթին և անպաշտօն կերպով բանակցութիւններ կը կատարէ գաշնագրի մը կնքումին համար, խախտելով այս կերպով Սըտքի փաշայի դիրքը:

«Մօրնինկ Բօսթ» մեկնելով Վախտի վերջին գործունէութիւնը, կը հաւասարէ թէ՝ սովետական յեղափոխական մէտուներ ընդգրկած է և մօտալուտ գործակցութիւն մը պիտի ունենայ Մոսկուայի հետ պայքարելու համար անդիւցիներուն գէմ»:

Ի՞նչ կ'ենթագրուի ատկէ, եթէ ոչ արարներու կազմը Ռուսիու հետ, բայց իրականին մէջ խաղ է նաեւ առիկա որ նպատակ ունի Մոսկուայի վարիչներուն յարձակողական ախորժակները սրել, այն գաղափարը կազմել տալով անոնց թէ յենարան կրնան գտնել արարներու մէջ ալ:

ՏԻՎԱՏՈՐՈՒԹԻՒՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԸ

— o —

Մ. Քէմալի տիկտատորութիւնը սուեզուելէ յետոյ, Անգլիոյ թերթագրութեամբ ստեղծուեցաւ Մուսունիի տիկտատորութիւնն ալ, որմէ յետոյ զօրավար Բանկալոսի տիկտատորութիւնը: Այս երրորդութիւնը իրենց ներշնչումը կը ստանային քաղաքական նոյն ազբիւրէն: Ասոնք իրենց յաջողութիւնը եւ անտեսալիքս եւ քաղաքականապէս կը պարտին Անգլիոյ:

Վերջինս էր որ Փաշիստ Իտալիոյ պատերազմական պարտքերը կարգադրելէ յետոյ, փոխառութեան ձևին տակ գրամական օժանդակութիւն ըրաւ, կազմակերպելով Իտալիան եւ անոր աչքերը սեւեռելով Փոքր Ասիոյ վրայ:

Գիտենք թէ ինչպիսի մեծ իրարանցում տեղի ունեցաւ թուրքիոյ մէջ, ժողովուրդը խուճապի մատնուեցաւ եւ Մ. Քէմալի կառավարութիւնը փորձեց իր նազանքներով և. Ռուսիան սիրաշահիւ, իրեն օգնելու համար: Թուրքիոյ այս վարուելակերպն ալ կեղծ էր եւ ասիկա կարծես հանկըցած էին Մոսկուայի վարիչները որոնք կասկածով կը հետեւէին փաշիստ Իտալիոյ քայլերուն, զայն համարելով Անգլիոյ գործիքը: Այսքանը կռահած ըլլալուն համար էր որ Խ. Միութիւնը կ'զգուշանար պատերազմի արկածախնդրութեան մէջ մտնելէ:

Ճարպիկ Ալպիոնը կռահեց Մոսկուայի զգուշաւորու-

թիւնը եւ այս անգամ տարբեր գաղափար նորչնչելուաւն .
մար կնքել տուաւ խտալութերք բարեկամական գաշինքը ,
պարզապէս պատերազմի վասնգը քողարկելու համար :

Զափազանց ուշագրաւ է Պ. Մուսոլինի ինքնարդա-
րացման սա յայտարարութիւնը . «Թաշխատ Խտալիան եր-
բեք Անգլիոյ կամակատարը եղած չէ , ոչ ալ անկէ կը ներ-
շընչուի : Մենք այս համաձայնութեան կնքումով ցոյց տու-
ինք թէ կատարեալ անկախութեամբ կը գործենք եւ երբեք
կախում չունինք ուրիշներու ազդեցութենէն» :

Եթէ իրականին մէջ այդպէս չըլլար , ի՞նչ կարիք այս
յայտարարութեան :

Ալպինը իր քաղաքական ծրագիրները իրականացնելու
համար թէ ֆիզիքական եւ թէ նիւթական զոհողութիւններ
կ'ընէր , յատ անգամ անմեղի արիւն թափելով :

Երբ զօրավար Բանկալոս գրաւեց իշխանութիւնը անոր
առաջին գործը եղաւ բանակը կազմակերպել . գնեց նոր
զէնքեր , ծանր հրետանի եւ թանքեր և վերանորոգեց ոաղ-
մանաւերը , միանգամայն ամրացնելով Սելանիկի գիրքերի :

Այս պատրաստութիւնները լրացնելէ յետոյ սկսաւ
գաղտնի զինակցութիւններ ստորագրել իր դրացիներուն
հետ : Ահա թէ ինչ կը գրէ երբեմնի տիկտաղորը այս մասին
«Օտար մամուլը երկարօրէն զլ աղեցաւ սերպուհելէն հա-
մաձայնագրով . Թուրք մամուլն ալ յայտնեց իր կարծիքը
և թուրք գիւանագէտ մը գրեց թէ Պ. Բանկալոսի նմոն
զինուրական մը չէր կրնար իր երկրին շահերուն հակառակ
համաձայնագիր կնքել : Ուրիշ խօսքով պատալա թուրքն
անգամ հասկցած էր որ հաստարակուած համաձայնագրէն
զատ գոյութիւն ունէր գաղտնի դաշնագիր մը ևս» :

Սակայն . հակառակ այս բոլորին , պալքանեան անհա-
մաձայնութեան լուրերը եւ քաղաքական զէպքերը անպա-
կաս էին : Իրականութիւնը ծածկելու համար , բոնազբոսիկ
կերպով ստեղծուեցաւ հելլէնո-պուլկար ծանօթ միջադէպը :
Զօր . Բանկալոս կը գրէ այս մասին ալ . «Գօմիթաձիներու
զօրաւոր խումբեր առանց պատճառի , պուլկարական կանո-
նաւոր բանակին օգնութեամբ կը յարձակէին մեր զինուոր»

Ներուն վրայ , որոնք ստիպուած կ'ըլլային՝ ուժի գերազան-
ցութեան առջեւ գիրքերը լքել : Մէկ խօսքով , պուլկարնե-
րը մեր հողերը կը գրաւէին : Հրահանգեցի Սէրէզի գումար-
տակին յառաջանալ Քուլայի եւ Փէթրիճի վրայ , որ գօմի-
թաձիներու օճախն էր : Կարգադրեցի այնպէս որ մեր զին-
ուորները միևնույն գիրքին մէջ պիտի գտնուէին , մինչեւ
որ պուլկարները մեր հողերէն հեռանային : Եւ իրապէս
պուլկարները մեր յառաջխաղացումը տեսնելով շտագեցին
հեռանալ մեր հողերէն : Մեր բանակին միջամտութիւնը
տեսնելով , պուլկարները գիմեցին Ազգ . Դաշնակցութեան ,
որը ըստ այնմ մեզի գիմում կատարեց : Մեր կարգին յայտ-
նեցինք թէ պուլկարները նախայարձակ եղած էին , թէ ե-
ղածը անարգանք էր հանդէպ հելլէն զէնքին եւ թէ մեր
տոս չխաղացումը պիտի դադրեցնէնք այն ատեն միայն ,
երբ ոչ մէկ պուլկար պիտի գտնուէր յունական հողին վը-
րայ : Ինչ որ եղաւ :

Ազգ . Դաշնակչութեան կողմէ կազմուած միջազգային
քննիչ յանձնախումբը խոստովանեցաւ թէ հելլէնները ինք-
նապաշտպանութեան համար զէնքի գիմած էին և սակայն
պէտք էր հատուցանել այն վեաները , որոնց հնթարկուած
էին պուլկարները մեր գրաւման ժամանակ : Քննեցի եւ
ստուգեցի վեաները եւ բաւարարութիւն տուի :

Յատակ կերպով կը տեսնուի թէ եղածը ուրիշ բան չէր ,
եթէ ոչ ընդհանուր պատերազմի միջոցին պուլկարներու
կողմէ եղած կեզծ յարձակումներուն նմանը : Պուլկարիա
գաղտնի գաշնակից էր եւ պատերազմէն յետոյ ստացած չէր
իր բաժինը . յետոյ գրամի պէտք ունէր կազմակերպելու
համար իր բանակը : Մասնաւոր կերպով ստեղծուեցաւ այդ
միջադէպը , որպէսզի Յունաստան հատուցում ընէ հաւա-
նութեամբ Ազգ . Դաշնակցութեան :

Այս բոլորին մէջ կարեւորը նպատակն է եւ կուզուի
և . Միութեան ցոյց տալ թէ պալքաններու անհամաձայնու-
թիւնը կրնայ օգտագործել :

Այս խաղերը չի մոլորեցուցին և . Ուուսիոյ գիւանա-
գէտները : Սովիէթ զինուորական պետ մը կը յայտարարէր

թէ «Եթէ երբեք դրամատիրական պետութիւնները իրար կոսորեն, գարձեալ առիթը ներկայանալուն մէկ ձակատ պիտի կազմեն մեղի ոէմ բնագդասբար»:

Զօր. Բանկալոսի ուազմական նպատակը և իտալական պատրաստութիւնները կ'զգուշացնէին լ. Միութիւնը քեմալական թուրքիոյ հետ զինակցելէ: Անոնք քանիցու յայտարարեցին թէ բարեկամական ու ոչ-յարձակողական դաշինք կնքելէ անդին չպիտի անցնին:

Այս էր պատճառը զօր. Բանկալոսի անկման, իտալութուրք գալինքի կնքման: Այդ կողմէն այլեւս թուրքիոյ ոէմ մէկ վասնգ, ընդհակառակը բարեկամութիւն թըշնամանքներու դէմ: Այս բոլորը դիւնագիտական կատակերգութիւն էին, ինչպէս զօր, Բանկալոս ալ կ'ըսէր թէ իր մասին եղած ամբաստանութիւններ, բանտարկութիւնը, գատագարութիւնը թատերախաղի տապաւորութիւնն կր թողուն:

Հստ մեղի, զօրավարներ Փաստիրաս, Գոնստիլ և Բանկալոս քաղաքական նոյն ուղղութիւնը ունին: Բանակի օգնութեամբ անոնք փոխնիփոխ իշխանութիւնը կը դրաւեն, համաձայն Ալպիոնի աչքի քթթումներուն: Զօրավարներուն զիկավարութիւնը կը գտնուի Պ. Վինիզէլոսի ձեռքին մէջ, որուն ձամբան հարթեցին: Ութ տարուայ կամաւոր տարագրութենէ յետոյ երբ վերագարձաւ հայրենիք, ամէն բան պատրաստ գտաւ ըստ զօր. Բանկալոսի վերջին յայտարարութեան: Կրետացի դիւնագէտը իսկոյն գործի լըծուեցաւ. Իտալիոյ հետ ստորագրեց բարեկամական դաշինք, զարմանալի արագութեամբ համաձայնեցաւ պալքաններուն հետ, կարգադրեց թրքօ-հելլէն առկախ խնդիրները:

Հելլէնո. Թուրք վէճին երկարաձգումը կազմակերպուած խաղ մըն էր: Թուրքիա բաւական ջանք կը թափէր լ. Միութեան միանալու, մղելու համար զայն պատերազմի: Մինչեւ անգամ Անդիխա օրին մէկը յայտարարեց թէ թըրքօ-հելլէն պատերազմի պարագային պիտի օգնէ Յունաստանի: Ասիկա պարզագէս հրաւէր էր լ. Միութեան որ ինքն ալ դիրք բանէ թուրքիոյ կողքին:

Երբ Մուկուա անտարբեր երեւցաւ, Ալպիոն մտածեց

գիւտագիտական խաղ մը, մրցակցութիւն առաջացնելու համար: Օրին մէկը, երկու ուազմական նաւերով զինուուրական պատուիրակութիւն մը երեւցաւ Տարտանէլի մէջ: Ասոնք անգլիացի բանագնացներ էին, որոնք էնկիւրի գացցին Ս. Քէմալի հաւանութեամբ: լ. Միութիւնը հականարուածը չուշացուց սակայն: Անմիջապէս էնկիւրի զրկեց Գարախսնը, որ ընդունուեցաւ մեծ պատիւններով թուրք նենգամիտ վարիչներուն կողմէ:

Գարախսն այնքան գոն մնացած էր իրեն ցոյց տրուած յարգանքներէն, որ փոխադարձարար Մուկուա հրաւիրեց թուրքիոյ արտաքին գործավարը, հոն կարգադրելու համար վերջնական համաձայնութիւնը:

Ասոր հետեւեանքը այն եղաւ որ Ռուսիա երկու զրահաւորներ Սեւ Ծով զրկեց եւ գրաւեց չինական Մանչուրիան: Գործը յաջողած կ'երեւէր: Զինայան խնդիրով շահագրգուող պետութիւնները գործացան միայն բողոքելով, լորէն քաջալիքելով լ. Միութեան յանգնուութիւնը: Նոյն գըրդագապատճառներով չէր, որ ամերիկեան կառավարութիւնը ձնչումի ձեւին տակ թուրքիոյ կ'առաջարկէր, որպէսզի դիրք ձշէ՝ բողոքելու համար Քէլլօկի դաշինքին բանաբարման դէմ: Այս ձեւով, Ամերիկա միջոց կ'ըլլար որ Մ. Քէմալ՝ իր հրապարակային հաւանարութիւնը յայտնէր լ. Միութեան, որպէսզի վերջինը փոքր կասկած մ'անգամ չունեայ իրեն հանդէպ: Թուրքիա պատասխաններով Ամերիկայի դիմումին ըստ թէ լ. Միութեան, առած քայլը իրաւացի էր Զինաստանի ամբարտաւանութեան գըրացնութեան դէմ, թէ ինքը իր բարեկամութեան և գըրացնութեան շնորհիւ չի կրնար բողոքել:

Այսպէսով Մանչուրիոյ գրաւումը, պետութիւններու թոյլ վերաբերմունքը շատ հեռուները կը տանէր լ. Միութեան միամիտ վարիչները, որ սկսած էին ամրացնել Սև Ծովը Պալթիկեան զրահաւորներով, որոնք պալքանետն ձամբան գտած էին, թէեւ հոն էր վտանգը:

Թուրքիոյ արտաքին գործավարը Մոսկուա պիտի երթայ վերջնական դաշինք կնքելու համար։ Նախ քան այցելու թիւնը, մասնաւոր կերպով կնքուեցաւ հելէնո-թուրք համաձայնութիւնը, դրացիներուն հետ վէճեր չունենալու և Խուսիոյ համարձակ ներկայանալու համար։

Եթէ հելէնո-թուրք դաշինքը չի կնքուէր, ինչ պիտի պատահէր։ Պ. Վենիգէլոս պաշտօնական բեմէ կը յայտարարէր թէ եթէ չի կնքուի դաշինքը, պատերազմը անխռուսափելի պիտի ըլլայ։ Միեւնոյն իմաստով կ'արտայայտուէրն թուրք թերթերը։

Երբ որ լուծուեցան հելէնո-թուրք խնդիրները և կարելի չեղաւ զանազան ձեւերով Խ. Միութիւնը պատերազմի մղել, Անգլիոյ ճարպիկ գիւանագէտները այս անգամ ուրիշ բոցեր առկայցեցին մոխիրները խառնելով։

Այդ խաղերէն մէկն ալ հետեւելո՞ւն է. — «Տէյլի թէլէկ րաֆ»ի գիւանագիտ. աշխատակից Պ. Ճիրօթվուել, իր մէկ յօդուածին մէջ զբաղելով կնքուած անգլո—սումանական առեւտրական դաշինքով կը գրէ թէ՝ իր քաղած տեղեկութեանց համաձայն. գիւանագիտական շրջանակները քաղաքական բնոյթ կուտան այս համաձայնութեան. որ կ'ապահովէ Խումանիոյ արտաքին սահմանները Խուսիոյ գէմ։

Եետոյ գիտել կուտայ որ Սովիեթներուն անտարբերութիւնը Տարտանելի հանդէպ, երեւոյթական է եւ թէ այս անտարբերութիւնը յառաջ կուգայ զինուորական ակարութենէն։

Քննելէ յետոյ, Մերձաւոր Արևելքի կացութիւնը, բարեկամական կը գտնէ Անգլիոյ և Թուրքիոյ, Թուրքիոյ և Խումանիոյ, Յունաստանի և Թուրքիոյ յարաբերութիւնները։

Ստոյդ նկատելով հելէնն եւ թուրք համաձայնութեան մը կնքումը, կը գրէ թէ թուրքո—հելէնո—սումանական մերձեցման մը իրականացումը, պիտի ապահովէ մեծ կերպով Տարտանելներու ազատութիւնը. Լօզանի դաշնագրէն և միջազգային յանձնախումբէն աւելի լաւ կերպով, քանի որ յանձնախումբն ալ անզօր է։

Անգլիան օգնելով Յունաստանի անտեսական վերա-

կանգնումին, շատ լաւ գործած է։

Եթէ նոյնը ընէ Խումանիոյ համար ալ կ'ապահովէ զօրաւոր կերպով Տարտանելներու պահպանումը թէ. Եգէականէն և թէ Եքսինուսէն։

* *

Քրդական խնդիր... Յարձակում արեւելեան նահանգներու վրայ. Թուրք թերթերը կէս. պաշտօնական ձեւով կը գրէին թէ Անգլիոյ կազմակերպութեամբ Պարսկաստանի մասնակցութիւնը կայ քրդական հարցին մէջ։

Այս առթիւ «Վագրթ» կը գրէ. «Այսօր մէջտեղն է վիճակը այն հայերուն, որոնց այն ատեն խարուեցան այդ խաղէն։

Ասկէ զատ հաշտութենէն յետոյ ըմբոստացող քիւրտերը իրենց ընթացքին պատիժը գտան։

Անոնք որ հայն ու քիւրտերը միացնելով «Քիւրտիստանի եւ Հայաստանի միացեալ պետութեան» մը ծրագիրը կազմած են, իրենք վստահ են թէ անիրակնալի է այդ երազը։

Անոնց նպատակը ոչ թէ Քիւրտիստանի եւ Հայաստանի միացեալ պետութիւն հիմնել է, այլ խառնակել Թուրքիոյ Արեւելեան Նահանգները եւ անդորրութիւնը։ Այս կացութեան առջեւ, անոնց՝ որոնց կեանքը խնդրոյ առարկայ է, արդեօք պիտի հասկնա՞ն գրգռողներու իրական եւ թաքուն նպատակները։

Գահիքէի «Էլ Ահրամ» թերթը կը գրէ. «Անգլիոյ համբաւուր գնդապետ Լօրէնսը, որ չերջերս կը գործէր Պարսկաստանի մէջ, թրքական սահմաններու մօտիկ, այս անգամ Եգիպտոս եկած է, Եգիպտոսի եւ Սուտանի բարեկամներուն այցելելու համար»։

Արաբ եւ թուրք մամուլին հաղորդած լուրերն եւ ըրած մեկնաբանութիւնները գնդապետ Լօրէնսի մասին ակամայ

մեզ կը մղէ սա խորհրդածութիւններու թէ Հնդկաստանի եւ Եգիպտոսի խոռվութիւններն ու ըմբոստութիւնները հետեւանքը չե՞ն անոր դրգոսութիւններուն:

Արաբները խորհրդաւոր անձ կը նկատեն գնդապետ Լօրէնսը, որոնց թերթերուն համաձայն, Պաղտատ գտնուած է արաբական կեղծանունով: Անոնք կ'ըսեն թէ Լօրէնս ամէն տեղ է եւ կը հասկնայ ամէն լեզուէ: Աւելի առաջ երթարով ուրիշներ ալ կ'ըսեն թէ Լօրտ Քիչնէրի ուրուականն է: Նոյն շրջանակները Մ. Քէմալի մասին ալ խորհրդաւոր բաներ կը պատմեն, իր ծագումը վերագրելով հրէական ընտանիքի:

Ահա թէ ի՞նչ կը գրէ «Վագրթ» Լօրէնսի մասին.

— Աղրը Տաղի շրջանին զսպողական եւ նուաճողական գործողութիւնները կը շարունակուին: Ապստամբական շարժումը նոր վիճակ մը չէ ստացած: Հասած վերջին տեղեկութիւնները ա՛լ աւելի կը լուսաբանեն Աղրը Տաղըի դէպքը ստեղծող քաղաքական գրգոիչները: Հիմա բացորոշ կերպով կը տեսնենք թէ Աղրը Տաղի շրջաններէ մեր սահմաններուն վրայ յարձակող աւազակախումբերը մղող եւ վարող բո՛ւն գործոն կերպունը Մակուի մէջ կը գտնուի: Սակայն այս կերպունին եւ Մուսուլի կամ Միջագետքի եւ Հալէպի միջև հազարդակցութեան միջոցներ կան: Այս դէպքին մէջ Պարսկաստանի եւ պարսիկ աշխրէթներու կացութիւնը իրը կոյր գործիք գործածուած է:

Ի՞նչպէս կը յիշուի, Աֆղանիստանը տակնուվրայ ընող նշանաւոր անդլիացի լրտես Լօրէնս իր այնտեղի գործերը աւարտելէ վերջ յանկարծ անյայտացած էր մէջտեղէն: Այս տեսն ըստած էր թէ արևելեան երկիրներու տգէտ դասակարգերը գրգուելով: մէջտեղ իրար անցնելը մասնաւոր արձնաւոր մը, մասնագիտութիւն մը ընող այս անդլիացի նշանաւոր լրտեսը թուրքիոյ սահմանագլխին մօտիկ տեղ մը եկած է:

Այս լուրը ատեն մը թերթերը զբաղցնելէ վերջ մոռցուած գացած էր:

Աղրը Տաղի դէպքին ծագման վրայ, անոր պատճառները

եւ ազդակները փնտռուած միջոցին, հիմա ամէն մարդ լըրտես կորէնսը կը յիշէ եւ կ'ըսուի թէ անպատճառ անոր մատը կայ մեր արևելեան սահմանին վրայ պատահած դէպքերուն մէջ: Պէտք չ'է անիմաստ կասկած մը նկատել ժողովուրդին միջև մեծ ըսի-ըսաւներուն առարկայ եղող այս համոզումը: Որովհետև, օրինակի համար կախաղան հանուած Շէյխ Սայիտի տղան Սալահէտին որուն վիրջին գէպքերով շահագրգուած ըլլալը զօրաւոր փաստաթուղթերով ապացուած է, Միջագետքի զինուորական վարժարանին մէջ ձրիօրէն ստացած է իր ուսումը ու կրթութիւնը Միջագետքի անդլ: հրամանատարին յանձնարարութեամբ: Դարձեալ այս Մէլահէտափին է որ Հալէպի մէջ Խուպեան անունով գործող եւ քրդական անկախութեան համար աշխատող ընկերակցութեամբ: Շիւրման կերպութեան մէջ մտածութեամբ աշխատած է: Ծիւքրիի հետ յարաբերութեան մէջ մտած է: Միւս կողմէ, վերջերս անդլիացիք աւելի մեծ չափով աշխատած են թրքերէնը իրեւ պաշտօնակոն լեզու ընդունել տալու համար Միջագետքի սահմաններուն մէջ գտնուող Քիւրտերուն:

Այս տեսակետով, Միջագետքի անդլ: վերջութեան եւ Միջագետքի կառավարութեան միջեւ կարդ մը վէճեր տեղի ունեցած են: Հակառակ ասոր, սակայն, անդլիական տեսակէտը բնականօրէն յազմանակած է: Միայն այս պարագան խակ կրնայ իրը ապացոյց նկատուել թէ մեր արևելեան սահմաններուն վրայ առաջ եկած գրգութեանց ետին կը գրանուի Լօրէնսը: Այս պարագային, սա տեսակ հարցում կը ներկայանայ մեր մտքին առջեւ:

— Եթէ ստուգիւ անդլիական լրտեսական կազմակերպութեան (Ենթիճընս սէրվիս) նշանաւոր դէմք եղող Լօրէնսը Աղրը Տաղըի դէպքին առաջին զագմակերպիչներէն է եթէ իրագի հոգատարութիւնն ստանձնող Անդլիացիք շահագրգուած են այս գործով, աւելի ծիշտ չէ՞ր ըլլար Մուսուլը ընտրել իրը կերպոն, փոխանակ Մակուի, ապստամբական շարժումը գրգուելու համար:

Վերջապէս Մուսուլի տեղ պարսկական հողերու վրայ գրգութեան կերպոնի մը ընտրութեան մէջ ուրիշ նպատակ

մը կրնայ գտնուիլ, այսինքն՝ խանգարել թուրքիոյ եւ Պարսկաստանի յարաբերութիւնները։ Որչափ ատեն որ գրգոռութեան կեդրոնը պարսկական հողերու վրայ գտնուի, թուրքիա կրնայ ուղղակիՊարսկաստանի պաշտօնական կառավարութեան բողոքել։ Այսու հանդերձ Պարսկաստան չի կրնար պատասխանատութենէ զերծ նկատուիլ, իր հողերուն մէջ գործերը խառնշտկողները պարսկական դիմակի տակ օտարներ ըլլալուն համար»։

Արդ, հոս կը տեսնենք թէ Անգլիա ինչ որ չի կրցաւ ընել Աֆղանիստանի միջոցաւ։ այս անգամ կ'ուզէ ընել թրքօպարսիկ վէճով, որպէսզի և. Միութիւնը պատերազմի մղէ։ Անոր քթին տակ ստեղծուած քրդական խնդիրը միայն այս նպատակը ունէր։

Պիտի յաջողի՞ արդեօք։ Թուրք թերթերը գրեցին թէ Արարատի սահմանապահ զօրքերու ուսու հրամանատարը, իր կառավարութենէն ստացած հրահանդին համաձայն ուղած է օգնել թուրքերուն։ Եթէ իրողութիւն է ասիկա եւ Ռուսիա տրամադիր կ'երեւի միջամտելու քրդական վէճին, անտարակոյս պարսկական կառավարութեան հետ խնդիր պիտի ունենայ ու որովհետեւ Պարսկաստան անգամ է Ազդ։ Դաշնակցութեան, պիտի վայելէ պաշտպանութիւնը։ Եւրոպայի, որով պիտի սկսի դրամատիրութեան եւ համայնագրութեան պատերազմը։

Այս տողերը գրուած պահուն, ակամայ կը յիշեմ հետեւեալ առակը։ Քանի մը պատանիներ կեղծ կոփւ կը սարքեն Նասրէտտին հօճայի դրան առջեւ։ Ծեծ, աղմուկ, վայնասուն եւ հօճան քունէն արթննալով պատուհան կը փութայ։ Կոռուզներուն խօսք հասկցներու համար, վերմակը ուսոր առած հօճան դուրս կ'ելլէ։ Այս անգամ չար պատանիները վերմակը կ'առնեն հօճային ուսէն եւ բոլորը մէկ կը փախին։ Հօճան տուն վերադառնալով կնոջը կ'ըսէ թէ կոփւը վերմակին շուրջ կը դառնայ եղեր։

Վերջին եղբակացութեան մը յանգելու համար, Մուկուայի համայնավար գօնկրէին մէջ, միջազգային կացութեան մասին, Սթալինի ըրած կարեւոր յայտարարութիւն-

ներն ալ տանք։ Սթալին ըսած է թէ։ «Ա. Միութեան միջազգային կացութեան գալով, կարելի է ըսել թէ երկու ձգտութիւններ կը նշմարուին։ Մէկ կողմէն քաղքենի մի քանի պետութեանց ձգտութիւնները, ինչ որ կրնայ գրգոռութիւն առաջ բերել Ռուսիոյ դէմ եւ տեղի տալ միջամտութեան։ Այս ճակտին վրայ մեծագոյն գերը կը կատարէ Ֆրանսա։ Այս ձգտութին դէմ սովիէթներու հետ խաղաղ կապեր պահելու հակում ունեցողներ կան։ Զանազան քաղքենի պետութիւններ դժուել կուտան թէ համայնավարական բրոբականառ արգելք կ'ըլլայ բնականոն յարաբերութեանց վնրահասսատման։ Միաժամանակ անոնք պատնէներ կը բարձրացնեն և. Միութեան շուրջ, զինելով կեհաստանը, Ռումանիան եւ Ֆինլանդիան։»

Իր ճառը շարունակելով, Սթալին եղբակացուցած է։ «Մեր քաղաքականութիւնն խաղաղութեան եւ բոլոր պետութիւններու հետ առեւտրական կապերու ամրապնդման քաղաքանութիւնն է։ Քելլօկի ուխտին, գրացի երկիրներու հետ կնքուած դաշնագիրները եւ թուրքիոյ հետ քարեկամութեան և չէզոքութեան դաշինքի պայմանաժամի երկարաձգումը մեր քաղաքականութեան պտուղներն են։

«Իրողութիւն է որ յաջողեցանք պահել խաղաղութիւնը մեր հակառակորդներուն գրգոռութեանց պատասխան չի տալով եւ պահելով մեր պաղարիւնութիւնը։ Մեր ամբողջ ուժով պիտի շարունակենք այս քաղաքականութիւնը։ Զենք ուզեր օտար երկրէ ոչ մէկ թիզ հող գրաւել, բայց թոյլ չի պիտի տանք որ ուրիշներ թիզ մը հող անջատեն մեր երկրէն»։

Կը մազթենք որ Ռուսիոյ տիկատորը յարգէ իր խօսքերը, թէւ մենք կը տարակուսինք։ Մուսթաֆա Քեմալ և իր ազգին վատահութիւնը գրաւելէ յետոյ, ինչ բռնութիւններ ի գործ չի զրաւ իր բարենորոգութիւնները պարտադրելու համար։

Միւս կողմէ թերթերու թղթակիցներուն աքսորական թրոցքի այն յայտարարութիւնը թէ հոկտեմբերեան յեղափոխութիւնը խաղը պիտի կորսնցնէ, եթէ համայնավար

կուսակցութիւնը գործէ Սթալինի սկզբունքներուն համաձայն, կը փաստէ որ Սթալինի խաղաղասիրական քաղաքականութիւնը կեղծիք է:

Որպէսզի աւելի շեշտենք մեր տեսակէտը, մէջ կը բերենք Տրոցկիի ըրած յայտարարութիւնը «Սթամպուլ» թերթի աշխատական Սփէրֆօյի. «Կը խորհիմ թէ կը դիմենք ճակատագրական պատերազմի մը: Ամէն երկիր որ ուժեղանայ քիչ ատենուան մէջ, անհաշտ թշնամի պիտի դառնայ Անդիոյ հանդէպ»:

Այլևս բացատրութեան պէտք չկայ:

Սովիէթներու արտաքին քաղաքականութեան մասը լրացնելու համար, տանք նաև արտաքին քօմիսէր Պ. Լիթվինովի օտար թերթերու թղթակիցներուն ըրած յայտարարութիւնը: «Սովիէթներու արտաքին քաղաքականութիւնը խաղաղասիրական է: Մեր համակրանքը առաւելապէս կ'երթայ պարտուած պետութեանց կողմը: Շահերունոյնութիւնը մը ստեղծուած է ոեր և անոնց միջեւ»: Ասկէ կը հետեցուի թէ պարտուած պետութիւնները յաջողած են և. Կառավարութեան համակրանքը շահիլ և փոխաղալձ պաշտպանութեան կապերով կապուիլ:

Այս կերպով, եթէ Ռուսիա պատերազմի արկածախնդրութեան մէջ իյնայ, հարկադրուած պիտի ըլլայ յարձակում գործերու քանի մը ճակատներու վրայ, նման Գերմանիոյ: Անդիմա ամէն դիւրութիւն և առիթ պիտի տայ և. Միութեան, որ իր բանակները արձակէ մինչև Անդիոյ եւ ֆրանսայի մօտաւոր գաղթավայրերը: Եթէ և. Միութիւնը յաջողի անդամ այս արկածախնդրութեան մէջ, յաջողութիւնը հաւասար պիտի ըլլայ անյաջողութեան, որով հետեւ ատիպուած պիտի ըլլայ կարճ դիմադրութենէ յետոյ պարպերու գրաւած հողերը, ինչպէս եղաւ ընդէ. պատերազմի շրջանին: Ե. Ռուսիա գրաւելով այդ վայրերը պիտի մատնուի գժուարին կացութեան, արուած ըլլալով որ տեղական ժողովուրդին զինուորական և հարուստ դասակարգը արդէն հեռացած պիտի ըլլայ իր հայրենիքէն: Համայնաւագրական դրութեամբ իր երկիրը կառավարել չի կրցող պե-

տութիւն մը, պատերազմի հոգերով զբաղուած, ինչպէտքոնացում կրնայ տալ Անդիոյ ոսկիներէն շացած տպէտժողովուրդներուն, որոնք արդէն իրենց անկախութիւնը ստացած են անկէ...»

Պէտք է նկատի ունենալ նաեւ որ Սիպերիոյ եւ Ռուսիոյ զինուորները չպիտի կրնային տոկալ գաղթավայրերու տաք կլիմային:

Դալով փոքր պետութիւններուն, դարձեալ կրնայ պատահիլ որ անազին զոհողութիւններով թշնամիին յարձակումներուն կուրծքք տալէ յետոյ, միայն իրենց բեկորները կրնան փրկել, ինչպէս եղած էր պատերազմի ատեն:

Նման պատերազմի մը հետեանքներէն, նուազ վնասուող պետութիւնները պիտի ըլլան ի հարկէ Ամերիկա, Անդիա, Գերմանիա, Ֆրանսա և Իտալիա: Պատերազմի մասնակցող միւս ազգերը, իբրև պատերազմի հետեանք, իրենց անկախութիւնը պիտի զիջին աշխարհակալ պետութիւններուն, ըստ Տօլստոյի մարգարէութեան:

Հաւանական պատերազմի մը կարելիութիւնը փաստելու համար, վերի տեսակէտներուն պէտք է կցել նաև հետեւալները, թէ Թուրքիա որքան ալ արտաքնապէս ազգերու հետ իր վէճերը կարգադրած ցոյց տայ աշխարհի, միշտ ալ վիճելի խնդիրներ կը վերապահէ, որոնցմէ են ֆրանքօթուրք, Թրքօհայ, Թրքօփիւրտ, Թրքօպարսիկ վէճերը, պէտք եղած պարագային պատերազմի ի նպաստ օգտագործելու համար:

Եւ ինչո՞ւ համար Մաք Տօնալտ Ամերիկա կ'երթար և քաղաքական ընկերակիցը Պ. Վէնիգէլոս Գերմանիա կ'այցելէր, եւ սա վերջինը ինչքան ծանր պարտականութիւն կը յանձնէր Պ. Շերէզէմանի, որ յանկարծամահ եղաւ յաջորդ օրը մտային ծայրայեղ յագնութեան պատճառաւ, որուն մահուան գոյմը սարսկց Մաքտօնալտը և իր ճամբորդած նաւը...

Այս բոլոր խաղերը կազմակերպող Ալպիոնն է, Գալով այն անպաշտօն լուրերուն թէ Թուսիա, Թուրքիա, Իտալիա եւ Գերմանիա գաղտնի զինակցութիւն կնքած ըլլան

կուսակցութիւնը գործէ Սթալինի սկզբունքներուն համաձայն, կը փաստէ որ Սթալինի խաղաղասիրական քաղաքականութիւնը կեղծիք է:

Որպէսզի աւելի շեշտենք մեր տեսակէտը, մէջ կը բերենք Տրոցկիի ըրած յայտարարութիւնը «Սթամպուլ» թերթի աշխատական Սփէրքօյի. «Կը խորհիմ թէ կը դժմենք ձակատագրական պատերազմի մը: Ամէն երկիր որ ուժեղանայ քիչ ատենուան մէջ, անհաշտ թշնամի պիտի դառնայ Անդլիոյ հանդէպ»:

Այլևս բացատրութեան պէտք չկայ:

Սովիէթներու արտաքին քաղաքականութեան մասը լրացնելու համար, տանք նաև արտաքին քօմիսէր Պ. Լիթվինովի օտար թերթերու թղթակիցներուն ըրսծ յայտարարութիւնը: «Սովիէթներու արտաքին քաղաքականութիւնը խամակրանքը առաւելապէս կ'երթայ պարտուած պետութեանց կողմը: Շահերունոյնութիւն մը ստեղծուած է մեր և անոնց միջեւ»: Ասկէ կը հետեցուի թէ պարտուած պետութիւնները յաջողած են և. կառավարութեան համակրանքը շահիլ և փոխադարձ պաշտպանութեան կապերով կապուիլ:

Այս կերպով, եթէ Ռուսիա պատերազմի արկածախնդրութեան մէջ իյնայ, հարկադրուած պիտի ըլլայ յարձակում գործելու քանի մը ճակատներու վրայ, նման Գերմանիոյ: Անգլիա ամէն դիւրութիւն և առիթ պիտի տայ և. Միութեան, որ իր բանակները արձակէ մինչև Անգլիոյ եւ ֆրանսայի մօտաւոր գաղթավայրերը: Եթէ և. Միութիւնը յաջողի անզամ այս արկածախնդրութեան մէջ, յաջողութիւնը հաւասար պիտի ըլլայ անյաջողութեան, որովհետեւ ստիպուած պիտի ըլլայ կարճ դիմագրութենէ յետոյ պարպելու գրաւած հողերը, ինչպէս եղաւ ընդէ. պատերազմի շրջանին: Ե. Ռուսիա գրաւելով այդ վայրերը պիտի մատնութիւնուարին կացութեան, տրուած ըլլալով որ տեղական ժողովուրդին զինուորական և հարուստ դասակարգը արդէն հեռացած պիտի ըլլայ իր հայրենիքէն: Համայնաւարական դրութեամբ իր երկիրը կառավարել չի կրցող պե-

տութիւն մը, պատերազմի հոգերով զբաղուած, ինչպէս գոհացում կրնայ տալ Անգլիոյ ոսկիներէն շացած տղէտ ժողովուրդներուն, որոնք արդէն իրենց անկախութիւնը ստացած են անկէ...»

Պէտք է նկատի ունենալ նաև որ Սիակերիոյ եւ Ռուսիոյ զինուորները չպիտի կրնային տոկալ գաղթավայրերու տաք կլիմային:

Դալով վորքը պետութիւններուն, դարձեալ կրնայ պատահիլ որ ահազին զոհողութիւններով թշնամիին յարձակումներուն կուրծք տալէ յետոյ, միայն իրենց բեկորները կրնան փրկել, ինչպէս եղած էր պատերազմի տաեն:

Նման պատերազմի մը հետեանքներէն, նուազ վեսուուղ պետութիւնները պիտի ըլլան ի հարկէ Ամերիկա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսա և Իտալիա: Պատերազմի մասնակցող միւս ազգերը, իրեւ պատերազմի հետեանք, իրենց անկախութիւնը պիտի զիջին աշխարհակալ պետութիւններուն, ըստ Տօլստոյի մարգարէութեան:

Հաւանական պատերազմի մը կարելիութիւնը վաստելու համար, վերի տեսակէտներուն պէտք է կցել նաև հետեւեանքները, թէ Թուրքիա որքան ալ արտաքնապէս ազգերու հետ իր վէճերը կարգադրած ցոյց տայ աշխարհի, միշտ ալ վիճելի խնդիրներ կը վերապահէ, որոնցմէ են ֆրանքոթուրք, թրքոհայ, թրքոքիւրտ, թրքոպարսիկ վէճերը, պէտք եղած պարագային պատերազմի ի նպաստ օգտագործելու համար:

Եւ ինչու համար Մաք Տօնալու Ամերիկա կ'երթար և քաղաքական ընկերակիցը Պ. Վէնիքէլոս Գերմանիա կ'այցելէր, եւ սա վերջինը ինչքան ծանր պարտականութիւն կը յանձնէր Պ. Շերէզէմանի, որ յանկարծամահ եղաւ յաջորդ օրը մտային ծայրայիդ յագնութեան աատճառու, որուն մահուան գոյժը սարսեց Մաքտոնալտը և իր ճամբորդած նաւը...»

Այս բոլոր խաղերը կազմակերպողը Ալպիոնն է: Գալով անպաշտոն լուրերուն թէ Ռուսիա, Թուրքիա, Իտալիա եւ Գերմանիա գաղտնի զինակցութիւն կնքած ըլլան

դաշնակից պետութեանց դէմ, պէտք է ընդունիլ վերապահութեամբ։

Ասոնց իրականութեան համապատասխանելը ժամանակը պիտի հաստաէ, պատերազմի մը պարագային կեղծ ու անկեղծ զինակիցները դիմակազերծ ընելով։

Ուրիշ լուր մը ուս թէ Գերմանիա եւ Ռուսիա դէմառադէմ, որով Մոսկուա կ'սպասնայ հրատարակութեան տալ գերմանիոյ հետ կնքուած զինուորական գաղտնի համաձայնութիւնները, եթէ չի նորոգուի Ռաֆոլոյի դաշնագիրը։ Ասիկա այն դաշնագիրն է, որ գերմանուուս հաշտութեան պահուն կնքուեցաւ, որով կողմերը յանձնառու կ'ըլլային չի յարձակի իրարու վրայ, արտաքին թէ ներքին վտանգի մը պահուն։

Նախ վերցնենք գերմանուուս կարծեցեալ զինակցութեան խնդիրը եւ ըսենք թէ եթէ երբեք Լօքարնոյի մէջ դաշնակիցները հողային խոստումներ տուած ըլլան Գերմանիոյ, Ռուսիա ինչպէս կրնայ վտանութիւն ունենալ Ռաֆոլոյի դաշինքի վերանորոգումով Գերմանիոյ վրայ, որ ընդհանուր պատերազմի միջոցին քորչի կտոր կ'անուանէր ստորագրուած դաշնագիրները։

ԳՈՒԱՇԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Գերմանական «Ռըվիւ Տէ Մօնթան» ամսագիրը կը հրատարակէ հետեւալները։

1928. — Երկրորդ աշխարհապատերազմի մը բռնկումը, ընթացքը հետևալը պիտի ըլլայ. — Ժամանակն ու Զինաստանը կը յարձակին Ամերիկայի վրայ, Ֆրանսան ու Անդիան կը բռնեն Ամերիկայի կողմը։ Այս հզօր աշխարհապատերազմի ընթացքին Անգլիոյ զօրութիւնը ուժգին հարուած կը կրէ իր գաղութներու յաջող ապստամբութիւններով։

1929. — Մօտաւորապէս տարիուկէս պատերազմի տեսողութիւնէ վերջ Գերմանիան կը զինակցի Ռուսիոյ հետ Ֆրանսայի դէմ պատերազմելու վերասցում Ալզաս Լորէնի։

Ամբողջական տեւողութիւնը պատերազմի՝ երեք տարի։ Յաղթականներ — Ամերիկա և Եւրոպայի մէջ Գերմանիա։ Այս վերջինս ետ կը ստանայ առաջին աշխարհապատերազմի միջոցին իր կորսնցոցած հողամասերը, ասոնցմէ զատ մեծ հողեր Ամերիկէի մէջ։ Գերմանական Աւտորիան կը միանայ Գերման պետութեան։ Պատերազմի վերջը ծանր յեղափոխութիւններ Անգլիոյ, Ֆրանսայի և Ճարոնիոյ մէջ Գերմանիան սակայն ամէն բան վաղուց դիմագրաւած հակառակ իր կորուստներու կը մնայ երկու պատերազմներու մէջ աւ յաղթական։ Գահեր կը տապալին։ Լեհաստանը կը բաժնուի երկրորդ աշխարհապատերազմը հազիւ վերջ գտած։

Անգլիական աշխարհակալութիւնը, բաժան բաժան կ'ըլլայ։ Նոր Անգլիան (Բանատա) կարձ անկախութենէ մը վերջ կը կցուի Ամերիկային։ 1929 և 1930 թուականները մնաւորաբար Գերմանիոյ համար պիտի ըլլան նշանակալից։ Գերմանիան կը զարթնու և կը հասնի անհեթեթ մեծութեան»։

Կարեւորը ան չէ թէ այս գուշակութեանց յայտարարումները մասնաւորներու թելաղբութեանց արդիւնք են, այլ անոնց պարունակութիւնը։

«Անգլեւթուս պատերազմ պիտի ըլլայ. երեք տարի պիտի տեւէ, պատերազմի կէսին Գերմանիա, Ռուսիոյ հետ պիտի միանայ Անգլիոյ դէմ»։

Սակայն ով կընայ երաշխաւորել թէ փոխանակ Ռուսիոյ, միւսին կողմը չիպիտի յարի, ահա ասոր պատասխանը միւս գուշակութեամբ։

Զօրավար Լոււէնսորֆ 1930 հոկտ. ամերիկացի լրագրողի մը յայտարարած է թէ 1932ին համաշխարհային նոր պատերազմ պիտի ծագի։

Հուտ գերման զօրավարին, եւրոպական ազգերը երկու խմբակներու բաժնուած պիտի ըլլան, մէկ կողմը պիտի գըտնուին Ֆրանսա, Լեհաստան, Զեխուլօվաքիա, Ռումանիա, և Եուկուլավիա, միւս կողմը իտալիա, Հուգարիա, Աւստրիա, որոնց պիտի միանան Անգլիա, Գերմանիա, և Սովիէթ Ռուսիա։

Հուտէնսորք կը զգուշացնէ Գերմանիան, ըսելով որ
Ֆրանսայի խմբակը պիտի յաղթէ:

Գալով Էտալիոյ, յիշենք Լիթվինօֆի սա յայտարարութիւնը. «Իտալո-սովիէթ առևտրական դաշինքը ոչ թէ մի-
այն երկու երկիրներու առևտրական յարաբերութիւնները
կ'ամրապնդէ, այլ քաղաքական կապերը կը ներդաշնա-
կէ»:

Պ. Վէնիզելոսի ըրած մէկ յայտարարութիւնը թէ «Եր-
կու կողմերն ալ հաւասար շահներ ունին հաշտ ապրելու,
առիթ չի տալու համար որ բիշներուն որ օգտուին մեր թըշ-
նամութիւններէն»:

Յիշենք նաև «Փըթի Փարիզիէն»ի մէկ յօդուածը Պրիա-
նի ծրագրի մասին Պ. Մուսոլինիի ունցած հետապնդում-
ներուն շուրջ: Պ. Մուսոլինի թէեւ կ'ընդունի նման կազ-
մակերպութեան մը անհրաժեշտութիւնը, բայց պայման կը
դնէ որ վերաբնոււին բոլոր դաշնագիրները, որոնք գոհա-
ցում տուած չեն մի քանի ազգերուն:

«Փըթի Փարիզիէն» դիտել կուտայ թէ եթէ Իտալիա կը
փափաքի իր սահմանները ընդարձակել, ատիկա պատճառ
պէտք չէ ըլլայ հեռու մնալու եւրոպական դաշնակցութե-
նէն:

«Իտալիա իր իրաւունքները—եթէ ունի— պիտի ստա-
նայ եւրոպական դաշնակցութեան միջոցաւ» կ'եղրակացնէ
թերթը:

Սյոքանը կը բաւէ ցոյց տալու համար Իտալիոյ նպա-
տակը Պրիանի ծրագրին հանդէպ: Թուրքերը եւ Ռուսերը
հրաւիրուած չեն արդէն ծրագրի վիճակ անութեան մասնա-
ւոր նկատումներվ: Թէեւ հոս պէտք է նշել թէ Խ. Միու-
թիւնը չիկրնար յոյց գնել Իտալիոյ վրայ, որ պատերազմի
ատեն ցոյց տու աւ թէ դաւաճանելու ընդունակ է:

Գալով Թուրքիոյ, այս ծիծաղելի յաւիտենական հրձի-
գին, ուրիշ բան չի մտածեր, եթէ ոչ աշխարհը տակն ու
վրայ ընել ու սուս վայնասուն առաջուցնել: Ան հաւատա-
րիմ կամակատարն է Անգլիոյ դիւնագէտներուն ու կոչ-
ուած է պատերազմական կամուրջի դեր կատարել եւրո-

պայի և Ասիոյ միջնւ, առաջինէն սերտելով իր քաղաքա-
կան գասերը: Թուրքիա կը խուլայ երկուքին միջնւ և կը
ջանայ ծուղակը ձգել Ռուսիան, իբրև բարեկամ մօտենալով
անոր, մինչդեռ պարզ անգլիական գործակալ է:

Պէտք է գիտնալ թէ դարերով թշնամի եղող թուրքե-
րը և հելլէնները ի՞նչպէս մէկ օրէն միւսը բարեկամ դար-
ձան, բարեկամներն աւ կրնան թշնամի դառնալ: Յունաս-
տան և Իտալիա թուրքիայէն վախնալիք պատճառ չունէին
որ դաշնագիրներ ստորարեցին, ատիկա ընել տուող մը
կար:

Մանաւան- որ Պ. Մուսոլինի կ'ըսէ թէ դաշնագիրները
յաւիտենական չեն: Հետեւելով Մ. Քեմալի քայլերուն, կը
տեսնենք թէ ան Ռուսիոյ դիմաց սիրուհի դեր կը կատա-
րէ:

Հետաքրքիր է գիտնալ թէ ի՞նչպէս պիտի յաջողի սի-
րահարական արկածներու մէջ հետել Խ. Միութիւնը պա-
տերազմի ճամբան ցայց տալով անոր:

Շարունակելով մեր տեսութիւնը, ըսենք Թէ Թուրքիա
երեսութագէս և աստիճանաբար կարգադրելէ յետոյ իր բո-
լոր վէճները Իտալիոյ, Ֆրանսայի և Յունաստանի հետ, պի-
տի մտնէ Ազգ. Դաշնակցութեան մէջ: Կազդաղբելով հայ և
քիւրտ խնդիրներն ալ, ինչպէս ցոյց կուտան դէպքերը:
Սակայն, մինչ այդ, վերջին ճիգ կ'ընէ Խ. Միութեան հետ
զինակցելու իր գաղտնի սիրահարներուն դէմ, հակառակ
պարագային՝ եթէ չի յաջողի, ազգաժողովին ճամբան պատ-
րաստ է արդէն:

Քրտական ապստամբութիւնը պատրուակելով, էնկիւ-
րի կառավարութիւնը ամրացուց արեւելեան նահանգներու-
իւնային շղթաները, հոն կեդրոնացնելով Սուրբիոյ և Յու-
նաստանի սահմաններուն վրայ գտնուող զինուորական ու-
ժերը: Միւս կողմէ պէտք չէ մոռնալ որ էրզրում—Պոլիս
երկաթուղագիծը գրեթէ վերջացած է, որով Խ. Միութեան
յարձակումներուն դէմ պաշտպանուելու ամէն կարելիու-
թիւն ապահոված, աւելցնելով նաև որ Հայաստանի ողնա-
շարին տիրացած ըլլալը ամէն դիւրութիւն կ'ընծայէ իրեն

60

Կովկաս խուժելու առիթը ներկայացած պահուն, իրականացնելու համար թուրանիզմի ծրագիրը, օգնութեամբ ազգաժողովի շրջանակին:

Վիենական թերթերը, Մոսկուայէն ստացուած հետեւալ գդայացունց տեղեկութիւնները կը հրատարակեն:

Սովիէթ կառավարութեան արտաքին գործոց կոմիսար. Պ. Զիչերին երկու ժամ տեւող տեսակցութիւն ունեցած է Ամանուլլահ թագաւորին հետ, քաղաքական խնդիրներու շուրջ: Սովիէթներու պատրաստած զինակցութեան ու ոչ յարձակողական դաշինքը մերժուած է Աֆղանիստանի կողմէ:

Այս մերժումը մեծ խուճապ առաջբերած է Մոսկուայի մէջ։ Եռերեր տարածայնուած են թէ Անգլիա և Աֆղանիստան գաղտնի դաշնագիր կնքած են սովիէթական հանրապետութեան դէմ։

Պոլշեւիկ թերթերը թէև բացարձակ լուսթիւն կը պահն այս մասին բայց քաղաքական շրջանակները իրենց մտահոգութիւնը չեն ծածկեր:

Միւս կողմէ, ֆրանսայի երեսի. ընտրութեանց մէջ Բուանքարէի յաղթութիւնը մեծ հիասթափութիւն առաջ բերած է Գ. Միջազգայնականի մէջ։

Թերթերը երկար սիւնակներով կը ջանան արդարացնել համայնավարներու պարտութիւնը կատաղի յարձակումներ գործելով ընկերվարականներու վրայ:

Իրարու յաջորդող քաղաքական այս հարուածներու զուգընթաց, հրապարակ նետուեցաւ նաև ուրիշ լուր մը որ ուղղակի ահաբեկեց ուսու ժողովուրդը:

Լորտ Պըրքինհերի Պերլին այցելութիւնը և Գերման նախարարներուն հետ ունեցած տեսակցութիւնները այն աստիճան յուզած են պոլշեւիկ լրագրողներու մտքերը, որ անոնք աժմէն կը նախատեսեն անդրօ—ֆրանքօ—գերման միացեալ ճակատ մը իրենց դէմ։

ՀԱՌՈՒ. Իտալո-թուրք ոչ-յարձակողական դաշինքը պիտի ստորագրուի մօտ օրէն։ Իտալական թերթերը այս մասին ոչինչ չեն գրեր։ Ստորագրութեան յետածգումը կը վերագրուի երկու պատճառներու. Ա. կուղուի Յունաստանի.

մասնակցութիւնն ալ ապահովել Բ. կոպասուի Անգլիոյ կարծիքին ուրիշ երրեակ գաշինքի մը կնքման մասին, ուրուն նախագիծը պատրաստած են թէվֆիք Ռիւշտի պէյ եւ իտալիոյ դեսպան Պ. Օրոինի:

Իտալիա տեսնելով որ երկուր ժամանակի համար Փոքր Ասիոյ վրայ ունեցած ցանկութիւնները չպիտի կրնայ իրականացնել, առաջարկած է Թուրքիոյ գործակցարար. Կովկաս տարածութիւն: Թուրքիա սկզբունքով համաձայն գլունուած է առարկելով որ ատիկա անկարելի պիտի ըլլայ եթէ Յունաստան մասնակցի ոչ յարձակողական դաշինքին:

Միւս կողմէ, Կովկասի մասին Անգլիա ևս մասնաւոր նկատումներ ունենալով յարմար դատած է դիմել նախ անոր կարծիքին: Այս իմաստով Էնկիւրիի մէջ խօսակցութիւններ եղած են թէվֆիք Ռիւշտի պէյի և Անգլիոյ ու իտալիոյ դեսպաններու միջեւ:

ՄՈՍԿՈՒԱ. — «Իզգէսթիա» վեր կը հանէ թէ Խորհ. Միւսթիւնը դուրս կը մնայ ամէն բանակցութենէ. իտալ թուրք և հելլէնօթուրք դաշինքներու մասին ունեցած սկզբունքային մի քանի դիտողութեանց պատճառաւ: Սովիէթական հանրային կարծիքը, ուշագրութեամբ կը հետեւի քաղաքական նոր խմբաւորումներու ընթացքին:

«Իզգէսթիա» կը գրէ թէ իտալօ. թուրք թրքօ-հելլէն յարաբերութեանց կանոնաւորումը ուրիշ արդիւնք չիպիտի ունենայ, եթէ ոչ ամրապնդել հակասովիէթական պետութեանց գիրքը:

Այս նոր դասաւորումներէն առաջ գալիք բաղմաթիւ աննպաստ արդիւնքները նախատեսելով, «Իզգէսթիա» կը յուսայ որ թուրք քաղաքականութիւնը չպիտի սայթաքի, միշտ ի մահ ունենալով, տարիներէ ի վեր տեսող թուրքօ-սովիէթական բարեկամութիւնը:

ՊԵՐԼԻՆ. — Թրքօ-իտալական բանակցութեանց նախօրեակին Էնկիւրիի սովիէթական դեսպան Պ. Սուրից, իր կոռավարութեան հրահանգին վրայ, երեք անգամ ժամանքութիւն խնդրելէ յետոյ, թուրքիոյ հանրապետութեան նախագահ Մուսթաֆա Քեմալին կողմէ ընդունուած է:

Սովորեական դեսպանը իր գժգոհութիւնը յայտնած է Թուրքիոյ գաղանի քաղաքականութեան համար, որ կը հակասէ Զիշերին-Ռիւչտի դաշնքին տրամադրութեան:

Դեսպան Պ. Սուրբից ազդարարութեան ձեւով թոյլ տուած է հասկալու Մուսթաֆա Քեմալին թէ, Թուրքիոյ մասնակցութիւնը հակասովիէթական ճակատին, աղիտաւոր հետեւանքներ կրնայ ունենալ:

ՊԵՐԼԻՆ. — Յայտնի է թէ Մոսկովյալի մէջ կառավարական շրջանակները չափազանց վրդովուած են լորտ Պըրքին-Հէրի Պերլին այցելութենէն և էնկիւրիի բանակցութիւններէն:

Տարածայնուած լուրերու համաձայն Պ. Զիշերին հեռագրով խնդրած է Թէվֆիդ Բիւշտի պէյէն, որպէսզի իտալիոյ և Յունաստանի հետ դաշինք ստորագրելու պահուն, պայման դնէ որ վերջին երկուքը իրենց թշնամական գիրքը փոխեն սովորեան հանդէպ. Թուրքիա այս խնդրանքին պատասխան իսկ տուած չէ:

ԶԻՆ Ա.ԶԴԱՅՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ կը ՊԱՐՑՈՒԻԻ. ՑԻՆԱՆ
ՖՈՒԻ ՄԷԶ. — ՆԱՆՔԻՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

ԲՈՂՈՔԸ Ա.ԶԳ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ՓԱՄԻԶ. — Շանկհայէն ստացուած տեղեկութեանց համաձայն Յինան Ֆուտի մէջ արիւնալի ճակուտամարտ մը տեղի ունեցած է չին ազգայնականներուն եւ ճարոնական գորամասերուն միջեւ եւ վերջացած է առաջիններուն պարտութիւնով:

ԼՈՒՏՈՒՆ. — Նանքինէն կը հեռագրեն թէ ազգայնական կառավարութիւնը Ազգ. Դաշնակցութեան միջամտութեան դիմած է:

ԺԸՆԵՀՎ. — Ազգ. Դաշնակցութեանց քարտուղարութիւնը Նանքինի կառավարութեան դիմումէն անմիջապէս տեղեակ պահեց Խորհուրդի բոլոր անդամները:

Խ. Ռուսիան պատերազմի մղելու մտադրութեամբ կազմը մը ուած ծրագիրներէն երկուքը յաջողած կ'երեւ, գրամա-

տիրական պետութիւններ նախ աշխատեցան զայն գրգռել որպէսզի զինքը շրջապատող պաշարման շղթան ձեղքելու համար յարձակի թշնամիններուն վրայ:

Սակայն Սթալինի բերնով Խ. Միութիւնը պաղարիւն գտնուեցաւ, պատերազմի հետեւանքները հաշուելով:

Երկրորդ փորձը կատարողը եղած է քէմուլական կառավարութիւնը, որը Ազգ. Դաշնակցութեան շրջանակէն հեռու մնալու համար, Խ. Միութիւնէն կը պահանջէ զինուորական ուղմամթերք և գրամական օժանդակութիւն իր տնտեսական ներդութիւնը պատրուակելով:

Այս պարագային ալ Խ. Ռուսիա խուսափելու ըլլայ գործնականապէս մասնակցելու թուրքերուն, զինուորական դաշինք կ'նքելէն: Թիւրքիան արդէն հիմակուընէ գետին կը պատրաստէ, Բամէթի կառավարութիւնը փոխել և մանել Ազգ. Դաշնակցութեան շրջանակին մէջ, նախապէս իրեն յանձնարարուած գաղտնի յանձնարարութիւնները, որով իտալիոյ, Յունաստանի, ֆրանսական ու քրդական վէճերը կարգադրելէ վերջ կարգը պիտի գայ հայկականն: Դէպերէն դատելով կ'եղրակացնենք թէ Թուրքիոյ մէջ կազմուելիք նոր կառավարութիւնը հիմակուընէ կը փորձէ, ու կը չօշափէ Լօգանի դաշնագրին հիման վրայ, ներռմ չնորհել հայերուն եւ արտօնել անոնց վերադարձը դէպի իրենց ծննդավայրերը, ցրուելով Թուրքիոյ մէջ:

Ինչպէս անցեալ տարի Սուրբիոյ արարական թերթերէն մէկը այս հարցը կը չօշափէր, կասկածելով թուրք կառավարութեան ընթացքէն, զոր նման դէպք մը կը նշմարուէր —թելադրելով հայերուն այդ պարագային, երթաւ աշխարհի ուեւէ կողմը հաստատուիլ, սակայն երբեք Թուրքիա... անցեալի գառն փորձութիւնները յիշելով...: Միւս կողմէն ալ չի մոռնար Քեմալին ուշադրութիւնը գրաւել, հայոց վրէժինդիր ըլլալը յայտնելով...

Ներկայիս, Թրքօհելէն համաձայնութենէ վերջ, Յունաստան կ'զբաղի հայ գաղթականաց խնդրով, քանի որ իրենց պատկանող ծանօթ Լօգանի դաշնագրիը յօդուած մըն ալ կը պարունակէ հայերու վերարերեալ, զայն գործադ-

բելու արգելքը վերցուած կը գտնեն եւ այդ մասին թուր քիոյ ալ կարծիքին դիմել կ'առաջարկեն... ինչպէս յոյն թուրք թերթերն ալ արձագանք կ'ըլլան:

Գալով մեզի, մեր կարծիքով, ոչ Յունաստանը ոչ ալ թուրքիսն իրաւասու չեն հայ գաղթականներու խնդիրը լուծելու արուած ըլլալով թէ այդ մասին իրաւասու մարմինը միմիայն Ազգ. Դաշնակցութիւնը պէտք է նկատի առնել յոյն կառավարութիւնը իրաւունք ունի մեզ չընդունիլ իր հողին վրայ, բոլոքելով Ազգերու Դաշնակցութեան, ոչ թէ վերադարձնել դէպի թուրքիա:

Բայց խնդիրը քաղաքական տեսակէտով քննելէ վերջ ըսենք, ասոր մէջ թէ Ազգ. Դաշնակցութիւնն ալ բաժին ունեցած է թերթերելով Յունաստանը: Այդ պարագային խնդիրը կը տարբերի, ուրիմն մննք իրաւունք ունինք բողոքելով Ազգ. Դաշնակցութեան կարգադրութեան դէմ, թէ թուրքիոյ այդ հաստատութեան անդամակցելու համար պայման է հայերու քաղաքական դատին գոհացում տալ. ոչ թէ գարձեալ ցրուել զանոնք. թուրքին վրայ վստահութիւն չունի հայ ազգը իր բազմաթիւ փորձառութիւններով: Թուրք եւ ոուս հաւանական պատերազմի մը ընթացքին, ովկ կրնայ երաշխաւորել հայերը զոր նոյնը չպիտի կրկնուի ինչպէս ընդհանուր պատերազմի միջոցին: Պատերազմի վտանգը կայ ու կը մնայ քանի թուրքերու թուրանական ծրագիրը իր գոյութիւնը կը պահէ մեծ պետութիւն ներու աջակցութեամբ, զոր արդէն պատրաստ գօրաբանակներ հաստատեց հոն, քիւրտ խնդրի պատրուակին տակ, ի հարկին վէճ մը յարուցանելու համար Խ. Միութեան դէմ: Եթէ երբեք այս վերջինս վրէժի չի դիմէ թուրքիան պատժելու համար, զոր համարձակութիւնը կունենայ իրեն բարեկամութենէն բաժնուելու: Թէ այդ պարագային ալ իրեն դէմ պատրաստ պիտի գտնէ թրքահայաստանի լեռնաշղթաներուն մէջ պաշտպանուած թուրք եւ քիւրտ խիզախ զինուորները ամէն տեսակ պաշտպանողական միջոցներով օժտուած:

Հայերս ենք որ պիտի տուժենք ամէնէն առաջ:

Սյու պարագան պէտք է լրջօրէն նկատի ունենան մեր դիւանագէտները, հասկցնելով Ազգերու Դաշնակցութեան, թէ հայերը հպատակութիւն չեն ուզեր, այլ հայրենիք, ինչպէս շեշտած էր Պ. Խատիսեան իր յօդուածին մէջ:

* *

Յունահայ գաղթականութեան այլուր փոխադրելու խնդիրը նոր չէպք-մը չէ արդէն, Իզմիրի աղէտէն ազատող հայ բեկորները յոյներու հետ միասին Յունաստան բերուելով, առանց ազգային խտրութեան հաւասարապէս խնամւեցան յոյն կառավարութեան կողմէ: Երբ 1924ին վերակաղմուած հելլէն կառավարութիւնը իր բնականոն վիճակը վերսկսաւ, եւրոպական ու ամերիկեան գաղթականներու օգնութեան նպաստը մեծ մասամբ դադրեցաւ: Անկէ վերջ հելլէն կառավարութիւնը որոշեց հայ գաղթականաց բեռը վերցնել տալ Յունաստանէն, դիմելով Ազգ. Դաշնակցութեան, ու այդ ժողովի ընթացքին, Ժընեւի վեհաժողովը խորհուրդ տուած էր Յունաստանին որոշ ժամանակի մը համար համբերատար ըլլալ հայ գաղթականներու առժամեայ բնակութեան և գաղթականները խնամելու նպատակաւ դրամական փոխառութիւն մըն ալ եղած էր, եթէ չենք սընալիր:

Եւ այդ օրէն սկսեալ Ազգ. Դաշնակցութիւնը իր քաղաքական նպատակներուն գործիք դարձուցած էր այդ խնդիրը յաճախ ծեծելով նոյն հաստատութեան ժողովներուն մէջ, Յունաստանի առաջարկը միշտ ալ քաղաքական նպատակներ ունէր որոնց թիւը 120,000 ցոյց տալով, թէ եւնդիրը քանակի վրայ չէր, եթէ երբեք 20,000 ըլլար, գարձեալ առարկութիւն պիտի ընէին, ծանօթ նպատակներով...

1925ին Պուլկարիոյ պատուիրակը ժողովին մէջ խօսք առնելով հայոց մասին պահանջեց թէ, հայ գաղթականները պէտք է վերցնել ոչ միայն Յունաստանէն, այլ բոլոր այն

Կրկիրներէն, որոնք չեն կրնար անոնց ապրուստը հոգալ...
և թելադրեց հայերուն ազգային օճախ մը ստեղծել,
մի անգամ ընդ միշտ վերջ տալու համար այդ ողբերգու-
թեան: Նոյն պահուն Եգիպտոսն ու Սուրիան եւս դժգոհու-
թիւն ցոյց տուին, հայ գաղթականներու ներկայութենէն,
առարկելով իրենց անտեսական նեղութիւնը:

Իսկ զար. Բանկալոսի տիկտատորութեան շրջանին, մաս-
նաւոր կարեւորութիւն տրուեցաւ յունահայերու տեղափո-
խութեան խնդրին, կառակարութիւնը նոր օրէնք մըն ալ
հրատարակութեան տուաւ, արգիւլու համար յունահպա-
տակ չեղողներուն աշխատանքը, որով օտարականը ստիպ-
ուած պիտի ըլլար կամովին հեռանալ...

Տիկտատորութեան այդ շրջանին, որքան որ պատե-
րազմի հոտը կուգար հաւանական թուրքօ. ուուս զինակցու-
թեամբ, նոյնքան անհրաժեշտութիւն կը տեսնուէր յունա-
հայերը այլուր փոխադրելու խնդիրը: —Անշուշտ վախնա-
լով համայնավարական բրոբականուէն, որովհետեւ հայերը
կը նախընտրէն Հայաստան երթաւ, գիտնալով հանդերձ
անոր հերկայ վարչածեւր... —Գոնէ առժամապէս տեղա-
ւորել զանոնք կիպրոս կամ Սուրիա, միշտ ալ Միջերկրա-
կանի շուրջ, և այդ հողամասերու ժողովուրդները իրաւամբ
կը հարցնէն թէ Անդլիան եւ Ֆրանսան աւելի հարուստ
գաղթավայրեր չունի՞ն հոն տեղաւորելու սոյն դժբախտնե-
րը. այդ իսկ պատճառաւ ալ արաբներն ու կիպրոսիները
բողոք ներկայացուցին անոնց այդ կարգադրութեան դէմ:

Մեզի համար կիպրոսի խնդիրը առեղծուած մը եղած
է. սակայն իրականութիւնը այն է թէ, այդ կղզին աւելի
մօտաւոր է Ալեքսանտրէթի (Խոկէնտէրուն)քան թէ Յունաս-
տանի, անիկա իրու կղզի առաջինին կը պատկանի բնա-
գանորէն, որը անտեսապէս շահ մը չունի Անդլիոյ, որքան
քաղաքականապէս, դժուարութիւնը հոն է արդէն զոր ան-
կարելի կը դարձնէ զայն ազտել Անդլիոյ ձեռքէն: Արդէն
չելքն կառավարութիւնն ալ իր գիրքը հշգած է սոյն կըզ-
գիրն վերաբերմամբ, այտարարելով թէ կիպրոսիան խըն-
դիր մը չկայ Անդլիոյ և Յունաստանի միջև, ինչպէս իտա-

յիոյ գրաւման տակ գտնուող կղզիները, որոնք աւելի մօտ
էն Յունաստանի: Յոյն թագաւորական թերթ մը իրաւամբ
գիտել կուտար թէ՝ հայրենասէր Պ. Վէնիդէլոս, եթէ կղզի-
ներու փոխարէն հաւ մը ստացած չըլլար, վառեակը չպիտի
զիջէր...: Ինչ որ ալ ըլլայ կիպրոսի խորհրդաւոր գաղտ-
նիքը, մեր քաղաքական տեսութեան համաձայն, հայերս չի
հետաքրքրեր, անոնք կը վերաբերին անդլեյոյն կառավա-
րութեանց:

Սակայն չի մոռնանք թէ Յունաստանը ներկայիս ազ-
գահաւաքութեան շրջան մը կը բոլորէ. ժողովուրդներու
փոխանակութեան սկզբանքի հիման վրայ, ով գիտէ այդ
իսկ պատճառով, կառավարութիւնը պատասխան չի տուաւ
թերթերու հարցումին թէ, ինքը լուր ունէ՞ր հայերու կիպ-
րոս փոխադրելու խնդիրէն: Ինչպէս թերթերը գրեցին,
Յունաստան համաձայնած է Անդլիոյ հետ զանոնք ձրի փո-
խադրելու իր նաւերով: Ներկայիս թագաւորական կուսակ-
ցութեան պետ Պ. Ցալտարիս Լոնտոն կը գտնուի, տեսակ-
ցելով կիպրոսի կուսակալին եւ Անդլիոյ պետերուն հետ:

Յունահայերը իրաւացիօրէն սոսկումով կ'զգուշանան
երկրորդ անգամ գաղթելու, այդ պատճառով ալ գերմարդ-
կային ճիգ կը թափեն անկէ խուսափելու, սակայն ի զուր,
հայոց խնդիրը առանձին լուծուելիք խնդիր մը չէ, անիկա
միջազգային քաղաքական ամբողջական ծրագրի մէջ ան-
ցած, անոր հետ շաղկապուած է. հայ դատը այն մարմինէն
անշատել, կը նշանակէ զայն վտանգել... Ազգ. Դաշնակ-
ցութենէն զուրս, ոչ մէկը հայկական խնդիրի մասին նպաս-
տաւոր կամ աննպաստ քայլ մը չի կրնար առնել:

Հայերս ևս ազատ չենք մեր կամքը պարտադրելու,
որովհետեւ Սեվրի մեռելը լօգանի մէջ թաղուեցաւ, այլևս
ան մեր ձեռքէն ելած ու Ազգերու Դաշնակցութեան դա-
տաստանին յանձնուած է, ձեւափախումը պարտադիր պիտի
ըլլայ:

Դարձեալ կրկնենք. մենք չունինք այլեւս շօշափելի
անկախ և ազատ Հայաստանը, որ կարենայ մեր ճակատա-
գիրը իր ձեռքին մէջ կեղրոնացնել, եղածը իսափուսիկ

ստուեր մըն է, երազային, որով մինք մադապուր ազատուած ու փախուստ տուած ենք մեր ծննդավայրերէն ու մեր սիրելի հայրենիքէն, ապաստանելով օտար հորիշտներ, որոնցմէ կը հայցնք մեր ազատութիւնը, յանուն մարդկութեան ու արդարութեան. սակայն անոնք մեղի մահը ցուցադրելով, դեղ կ'առաջարկեն, եւ մենք դեռ յամառօրէն կառչած մեր հին յանկերգին, կ'առարկենք դեղին յեղին լինելը:

Ազգերու Դաշնակցութեան վրայ թագաւորող Անդլիան, չուզէր իր ծրագիրները նախապատրաստուած ցոյց տալ, ան կ'աշխատի ձեւացնել դիպուածական անակնկալ մը... ինչպէս Լոզանի մէջ Ռուսիոյ առաջարկը Գուպանի մասին, նոյնպէս Նանսէնի եւ հարաւային Ամերիկա հայ գաղթականները տեղաւորելու խնդիրը, անգործնական ցոյց տըրուեցաւ Ազգերու Դաշնակցութեան ժողովներուն մէջ:

Երեւանի անունին ներքեւ, մէջտեղ դրուած Նանսէնի ծրագիրը պիտի վերակենդանացուի երբ հարաւային Հայաստանի ճամբան բացուի մեր առջե, ուր ոչ անկլօ. քեմալական թուրանիզմի ծրագիրը գոյութիւն ունի, ոչ ալ ոռուսոյ. համայնավարական արգելք. անոր համար աւելի դիւրիւն է ուեէ դրամական փոխառութիւն քան Երևանը, քանի որ Իրկիրը հարուստ եւ երաշխաւորումը հաստատուն է: Արդէն Յունաստան պատրաստ է օրինակ հանդիսանալ միւս երկիրներուն, իր նաւերով ձրի փոխադրելով յունահայերը:

Միամտութիւն պիտի ըլլար սպասել որ Խ. Ռուսիա իր ներկայ համայնավարական վարչածեւը փոխելով հարուածէ թուրքիան միանգամ ընդ միշտ վերջ տալով թուրանիզմի ծրագիրին: Բնկեր Սթալին միշտ կը գեղդեղէ կրկնելով սա սկզբունքը. «որչէն ելլողը ծուղակը կ'իյնայ», զոր կերեւի ուրիշներէն փոխ առած է այդ նախադասութիւնը:

Եւ այլևս իրականութիւն է թէ թուրքիա քրոտական խնդրին ներքեւ ամրացուց իր արևելեան սահմանը, ինչպէս նաեւ պարսիկ կառավարութիւնը իր սահմանը պատրսւակելով, չի մոռնանք թէ այս վերջինս թուրք կառավարութեան հետ բարեկամական, ոչ յարձակողական դա-

շինք մը ունին: Թուրքերը այնքան ալ չեն վախնար իրենց արեւելեան ճակատէն որքան կը վախնան իրենց թիկունքէն, Սե Ծովի կողմէն, որուն մէջ գտնուող ուռս պատերազմական նաւերու երևումը փուշ մը եղած է թուրք մամուլի աչքին, որ միշտ կ'աշխատին Անդլիոյ ուշադրութիւնը գրաւել Տարատանելի վրայ:

Պատերազմը հայերուս աննպաստ է, մենք պէտք է սեւ ւեռենք մեր աչքերը Ազգ. Դաշնակցութեան, կանգնելով անոր դրան առջև որպէսզի արգիլենք թուրքիոյ մուտքը այդ հաստատութեան մէջ, մինչեւ որ թուրքիան վճարէ հայերու հանդէպ իր քաղաքական պարտքը:

Այսօր վտանգը հասած է Հայաստանի դռներուն առջև ու սուբինները կը փայլին, նոյնքան վտանգաւոր է գաղութներու և Հայաստանի հայ ժողովուրդին այլասերումը: Կապել մեր քաղաքական դատը անհաստատ ուժի մը, հրաժարիլ թուրքանյաց դատէն, կը նշանակէ ազգային անձնասպանութիւն: Իրականութիւն է թէ մեռնողին հետ մեռնիլ ուզով չկայ:

Այն պարագային, երբ հակառակ մեր բաղձանքին պատերազմը ճակատագրական դառնայ, հայերս ևս ստիպուած ենք մեր դիրքը ճշտել: Այս, մենք սուրբ պարտականութիւն ունինք, պատերազմի մասնակցելու թուրքիոյ դէմ, պէտք չէ որ մեր տեղը ուրիշներուն տանք: Պէտք է հաշտուինք իրականութեան հետ, Անդլիա Սեւ ծովէն մինչեւ Հնդկաչին թուրանական պետութիւն մը ստեղծելէ վերջ, տրամադիր է ստեղծել նաեւ թուրք եւ արար ցեղերու միջև արիական ցեղերու միացեալ պետութիւն մը, Պարսկաստանէն գէպի Սիւրիա, ապագային արգիլելու համար թուրք և արար մերձեցումը, թուրքատեաց ցեղերու միջնոցաւ:

Ուրեմն պարտաւոր ենք քիւրտ ապստամբներուն օգնելու, փոխադակ գործակցութեամբ, սակայն պէտք է մեր տեղը գիտնանք, վերջէն չի զզանք սխալ ճամբայ առաջնորդուելով, արեւելեան կողմը կը գտն.ուին քիւրտերը, վարի կողմը ասորիներ, մեղի կ'իյնայ Խարբերդ, Տիգրանակերտ ու Կիլիկիա: Քիւրտերը առաւելապէս իրենց զինուո-

րական մեծագոյն մասը կեղրոնացուցած են Արարատի ճառապին վրայ, մենք ալ պէտք է մեր ուժերուն առաւելագոյնը կեղրոնացնենք Արարայէն (Սիւրիա) Զէյթունի վրայով, քիւրտերու մասնակցութեամբ ծովեզերքի պաշտպանութեան ներքեւ:

Հակառակ պարագային ձեռքերը ծալած անկիւն մը քաշուինք, մեր վերջին յօյսը եղող Կիյիկիան եւս պիտի կորսնցնենք, ի նպաստ քիւրտ ասորի եւ թիւրքմէն ցեղեղերու: Առանց զոհողութեանց հոդ չի ստացուիր:

Արդ հայեր, ժամը հէջած է այլևս, ստեղծելու համար միջկուսակցային մասնաւոր մարմին, մը, առանց ժամավաճառ ըլլալու, կացութիւնը քննելու համար անհրաժեշտ է արտակարգ ժողով մը գումարել, ցանց քաշելով նաեւ համայնավարական պրոպականութը արգիլելու, զոր գէշ անդրադարձում պիտի ունենայ ազգին ճա ատագրին վրայ. պէտք է բարոյապէս յորդորել զանոնք որպէսզի թեթեամբութիւններ ցոյց չտան և. Միութեան սովորմեայ յաջուղութիւններէն քաջալերուելով:



ՀԱԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԵՐՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ

—o—

Քաղաքական կարեոր գէպքերու կարգին կը դասուին նաև Ֆրանսայի Անդլիոյ եւ Գերմանիոյ մէջ հաստատուած ընկերվարական կառավարութիւններու յաջողութիւնները: Առոնք ալ բազմակողմանի քաղաքականութիւն ունին:

Անգլիան Մաքտանալոր իշխանութեան գլուխ բերելով, մէկէ աւելի նպատակներ կը հետապնդէր: Առաջին՝ տնտեսական նեղ պարագաներու տակ գոհացում տալ բանուորներուն ակնկալութեանց, գիտնալով մէկտեղ որ տնտեսական տագնապի այս շրջանին՝ բանուորական դասակարգին անմիջական գոհացում տալը կարելի չէր, որով դժգոհութիւն պիտի պատճառէր բանուորներուն՝ կառավարութեան գէմ: Երկրորդ և կարեւոր նպատակը այն է որ ընկերվարական կուսակցութիւնը գործի բերելով ցոյց տալ և. Միութեան թէ եւրոպայի մէջ ընկերվարութիւնը հասունցած պառզէ պատրաստ գուրսի օժանդակութեամբ հակառակ պարագային, ինչպէս կ'ըսէր Տրոցկի, «հոկտեմբերեան յեղափոխութիւնը խաղը պիտի կորսնցնէ»:

Այս նկատումներով է որ քաղքնի պետութիւնները բանուորական ուեւէ ցոյցի համայնավարական գոյն կուտան, այն տապաւորութիւնը ձգելով Ռուսիոյ վրայ թէ ամէն ինչ պատրաստ իրեն միջամտութեան կ'սպասէ:

Այս առթիւ «Իմերիսիոս Թիբոս» հետեւեալը կը գրէ +

— 1930 սեպտ. 24

«Աստիկանական վերջին տեղեկութիւնները քօմիւնիստներու գործունէութեան մասին բանակին եւ նաւառարմին մէջ, խոշոր հարցականի մը առջեւ կը դնեն թէ Յունաստանի մէջ համայնավարական լուրջ վտանգ մը գոյութիւն ունի՞ թէ ո՞չ։ Այս խնդիրը քաղաքական և հասարակական տեսակէտով այնքան կարեւոր է որ, պէտք չէ հարեւանցի կեպով անցնիլ եւ ձգել առանց ծանրանալու մանրամասնութեանց վրայ։

Դատ գէշ գործ մը ըրած եղան քանի մը թերթեր, որոնք թեթեւօրէն առնելով խնդիրը յայտարարեցին թէ այսպիսի վտանգ մը գոյութիւն ունի, սպառնալով լրջօրէն երկրին ազգային ուժերուն ալ։

Անոնք որոնք տրամաբանօրէն եւ պաղարիւնութեամբ կը հետեւին տեղւոյս աշխատաւորական չարժումին, այն ձմարտութեան կը յանդին թէ ազգային շահերուն հակառակ է մեծ կարեւորութիւն տալ պրօպականտի գործունէութեան մը, որ իրականութեան մէջ բոլորովին ջախջախուած է։ Այն եղելութիւնը թէ համայնավարները մեծ ջանքեր կը թափեն իրենց իտէալները տարածելու համար բանակին եւ նաւատորմին մէջ, նորութիւն մը չէ։ Այն օրէն, երբ քօմիւնիստական կուսակցութիւնը գոյութիւն ունի Յունաստանի մէջ, այս պրօպականար կը կատարուի կանոնաւորաբար առանց արդիւնք տալու։

Անշուշտ պէտք է խօսիլ համայնավարներու մասին, բայց անօգուտ է պնդել ու տարածայնել թէ բոլորովին երեւակայական վտանգի մը սպառնալիքին առջեւ կը գտնուինք։

Դարձեալ այս նկատումներով է որ այլընդայլոյ լուրեր կը հրապարակուին միջազգային մամուլին մէջ թէ անդիական նաւաբաժնի այսինչ հրամանատարը ըմբոստանալով, համայնավարներուն յարած է։ Նոյնիսկ պնդողներ կան թէ Եւրոպայի բանուորական պատուիրակներէն ոմանք, մասնաւոր թելադրանքներով ճամբոյ կ'ելլեն մասնակցելու համար համայնավարական գոնկրէներու և հոն արտայատուե-

յու պատերազմի ի նպաստ և ըսելու թէ Եւրոպայի համայնավարները բանութեամբ կը զսպութին և թէ պէտք է պատերազմը փութացնել քաղքենի պետութեանց անոնց վրայի գործ դրուած ճնշումին վերջ տալու համար։

Ասոր ապացոյցը, Բանայիթ Սթրաթիի աքսորը գէպի և Միութեան խորերը, յատկապէս կարգադրուած։ Քօղարկելու համար կողմնակցութիւնը, վերադարձին ան չընդունուեցաւ մի քանի քաղքենի պետութեանց կողմէ, իբրև անբազալի։ Արդիւնքը ծանօթ է ամէնուն։ Սակայն ի՞նչ տեսակ գաղտնիքներ կը պարունակէ անոր առաքելութիւնը, որ արտօնութիւն տրուեցաւ իրեն Եղիպատոս անցնելու, ուր պիտի աքսորուէին ատեն մը Քէմալի հակառակորդներ նույնեատին և Գարապէքիր փաշաները, որոնց մասին վերջերս զրոյց կը շրջէր թէ Թուրքիայէն անյայտացած են։

Մեր կողմէ ևս կը հարցնենք՝ թէ ի՞նչ նպատակով գերման ընկերվարական կառավարութիւնը արտօնութիւն չի տուաւ աքսորական Տրոցկիի՝ Գերմանիոյ մէջ հաստատուելու, փոխանակ Պոլսոյ։

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այս գէպիքերէն անտեղեակ կ'ըլլայ Ֆօրէյն Օֆիսը և անգլիացի գիւտանազէտները, որոնց համար կ'ըսուի թէ չի ծակուած դգումներու մէջ մտնելով խուզարկութիւն կը կատարեն։

Մասնաւոր նկատումով է որ Ազգ. Դաշնակցութեան եւ Անգլիոյ քաղաքական շրջանակները անտեղեակ ցոյց կուտան ինքինքնին, աչքի տակէն հետեւելով բոլոր անցուցարձերուն։

Ի՞նչ պատճառ կայ չի հաւատալու, թէ Անգլիա և Միութեան գէմ ի գործ կը դնէ այն սադրանքները, որոնք գործադրեց Գերմանիոյ նկատմամբ։

Հարցումներ՝ որոնց պատասխանները այս գրքի էջերուն մէջ պիտի գտնէ ընթերցողը, միշտ ի մտի ունենալով, որ Անգլիա աշխարհի մեծագոյն գերակատարն է, որ կը ձգտի պատերազմի դաշտ ինեցնել և. Միութիւնը։

Անգլիոյ ընկերվարական կուսակցութեան պետ Պ. Մաք-Ջոնալտ, վերջին ընտրութեան նախօրեակին հրատարակու-

թեան տուած ինքնակենսագրութիւնը չափազանց յատկանը շական մասեր ունէր: Հոն կը նախատեսուէր գաղթավայրերու մէջ հաւանական խոռվութիւններ և հնդիկներու ազատագրութիւն մութին մէջ գործող ձեռքերու հովանաւորութեամբ: Մաք Տօնալու նախատեսելով այս գէպքերը՝ անոնց պատասխանաւուութիւնը կը բեռցնէր Անդիոյ անքաղաքագէտ վարիչներուն վրայ, որոնք ժամանակին չէին կը ցածրացած սիրաշահիլ Խ. Միութեան բարեկամութիւնը:

Այս հրատարակութեամբ, Մաքտօնալու կ'ուզէ Խ. Միութեան ուշադրութիւնը կեղրոնացնել Հնդկաստանի վրայ և միանգամայն իշխանութիւնը գրաւել, ինչպէս եղաւ ընտրութիւններու մէջ միւս կուսակցութեանց քողարկեալ ձեռնպահութեան պատճառաւ:

Երբ Մաքտօնալու կառավարութեան գլուխը անցաւ, սկսաւ սօսենալ Ռուսաստանի, առաջարկելով միասնաբար հովանաւորել Կովկասը: Մոսկուա մերժեց կտրուկ կերպով, աւելցնելով. «մենք Թուրքիոյ Սուլթանները չենք, որ մեր հողերը բաժնենք»: Իսկ հիմակ ալ Ստալին կը յայտարարէ. «Ենք թիզ մը հող չենք պահանջեր ուրիշներէ, բայց թիզ մը հող ալ չենք զիջիր ուրիշներուն»:

* * *

Վերջին օրերս Թուրքիոյ արտաքին գործավարին Մոսկուա այցելութիւնը, մեծ մասամբ իրականացուց մեր զիրքին նախատեսութիւնները, սակայն խնդիր է գիտնալ թէ երկու տեսակէտներէն ո՞ր մէկը յաջողութիւն գտած է: Դժուար է անմիջական պատասխան տալ, նկատելով որ իրականութիւնը գաղտնի կը պահուի: Միայն թէ Թէզվիք Ռիշտի իր Մոսկուա այցելութեան ընթացքին և վերադարձին յայտարարեց թէ քաղաքական դաշինք չպիտի կնքէ, ուրին պէտք է եղրակացնել թէ Թուրքիա կը ձգտի կարծեցնալ բարեկամութեամբ ժամանակ շահիլ, չէ որ նա Յունաստանի հետ համաձայնութիւն կնքելէ վերջ, օգտաւելով հելլէնո-ֆրանսական մասնաւոր բարեացակամութենէն, այդ ճականներու պատրաստ զինուորները փոխադրեց արեւելեան սահմանը, արթնցնելով առժամապէս քնացած քիւրտական ըմբռութիւնը: Այդպէսով, քրդական խնդրի եր-

կարաձգումը պատճառաբանելով, կաշխատի ամրացնել այդ ճակատը, Անատոլուի երկաթուղագիթը աւարտելով կուզէ թիզ առ թիզ ամրացումը վերջացնել այդ հողամասին վրայ Յունաստանէն ստացած կէս միլիոն սոկերլինով, կարենալ պաշտպանուելու համար Խ. Միութեան դէմ և միւս կողմէ ջանքեր կը թափէ Պալքանեան գահնակցութեան անդամակցելու, յետաձգելով Ըսմէթ փաշայի կառավարութեան փոփոխումը յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններու շրջանին:

Գալով միւս տեսակէտին, եթէ նկատի ունենանք Մասկուայի մէջ թուրք գործավարին եւ ուսւ մամուլին արտայայտութիւններն ու արտակարգ եռուզելով, երկու կողմի գեսպաններուն եւ Գարախանի մասնակցութեամբ, այն համզումը կ'ունենանք, թէ Թուրքիա յաջողած է խաբել Ռուսիան, գաղտնապէս զինակցելով անոր հետ: Ահա այդ յայտարարութիւնները եւ Գրանսական թերթի մը եզրակացութիւնները.—

ՄՈՍԿՈՒԽ. — Պատերազմական և ծովային քօմիսէր Պ. Վորոշիլով հացկերոյթ մը տուած է ի պատիւ Թէզվիք Բիւշտի պէյի: Հացկերոյթին մասնակցած են Պ. Վ. Լիթվինով, Գարախան, Էնկիւրիի գեսպան Սուրբից եւ ուրիշներ:

Պ. Վորոշիլով բարի գալուստ մալթելով թուրք նախարարին, յայտարարած է թէ երկու ժողովուրդներու բարեկամութիւնը աշխարհակալութեան դէմ կը զարգանայ ամէն ուղղութեամբ:

Թէզվիք Բիւշտի պէյ երկու երկիրներու հասարակաց կոիւը վեր հանելով, ըսած է թէ ըլլայ Թուրքիից, ըլլայ Սովիէթ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը ներկայիս կը ձգտի իսպանութեան ամրապնդման:

ՊԵՐԼԻՆ. — Թուրքիից արտաքին զործավար Թէզվիք Բիւշտի պէյի Մոսկուա այցելութեան առթիւ, պաշտօնաթերթ «Իզվէսթիա» կը գրէ թէ ոսւսթուրք բարեկամութիւնը պատէշ մըն է արեւմուտքի աշխարհակալութեան և դրամատիրութեան կազմակերպած նոր պատերազմին դէմ:

* *

«Իմէրիսիոս Թիփու» կը տեղականայ թէ Թէզվիք Բիւշտի

պէջ Մոսկուայի մէջ պիտի ստորագրէ գալու ի դաշնագիր մը, որ պիտի ունենայ քաղաքական բովանդակութիւն:

“Ժուրնալ”ի քաղաքական աշխատակիցը՝ անդրադառնալով թուրքեռուս յարաբերութիւններուն, կը գրէ .—

Այլեւս, շատ զարմանալու բան չկայ, սակայն, հասարակ գործ մը չէ տեսնել հրաժարած կառավարութեան մը արտաքին նախարարը, որ պաշտօնական այցելութիւն մը տալու կ'երթայ օտար մայրաքաղաք մը, եւ հոն կը նուիրուի քաղաքական յատկանշական արտայայտութիւններուն: Այս է որ խիստէս տեղի կ'ունենայ Մոսկուայի մէջ, ուր թէվիք Ռիւշտի կը գովաբանէ թուրքեխորհրդային դաշնակցութիւնը, այն պահուն իսկ երբ իր կառավարութեան պետը՝ Բամէթ փաշա կը ներկայացնէ նախարարութեան հրաժարականը:

Թող մեզ չըսեն թէ այս կացութիւնը դիպուածի պարզ արդիւնք մըն է: Թուրք արտաքին նախարարին ճամբորդութիւնը որոշուած էր աւելի քան երկու ամիս առաջ. իր խորհրդային պաշտօնակցին Գարախանի ինկիւրի տուած այցելութեան պահուն: Բոլորովին նիշտ է ուրեմն թէ առաջուց կազմուած յայտագրի մըն է որ կը պատասխանէր:

Միայն թէ փոքր մանրամասնութիւն մը կը մոռնան, — այն որ թէե երկու ամիս առաջ խօսքը չէր ըլլար թրքական տագնապի մը, բայց ան, զօրութեամբ առաջ եկած էր Ռիւշտի Մոսկուա մեկնումէն առաջ, և պաշտօնական դարձած էր, երբ գեռ Ռիւշտի չէր որոշած չափազանց յատակ յայտարարութիւններ ընել թուրքե-խորհրդային դաշնակցութեան մասին:

Ի՞նչ պիտի ըսէք, ատոնք պարզ անհատի մը խօսքեր են:

Պարագան՝ բնաւ այդպէս չէ սակայն: Նոյնիսկ հրաժարած արտաքին նախարարը կը մնայ թուրք պետութեան ներկայացուցիչը: Ան պետ մը ունի, որուն դիրքը, ձգենք որ, ներկայիս բաւական երկդիմի է: Իրօք ի՞նչ կուզէ Մուսափա Քեմալ: Իշխանութեան գլուխ պահել Խալլը որուն հիմնադիրն եղաւ եւ որուն պետը ըլլար կը յաւակնի, թէ

մրցակից կուսակցութիւն մը մտցնել: Շարունակի՞լ կուզէ քանի մը տարիէ իվեր հետապնդուած քաղաքականութիւնը որ թուրքիան կը պահէ Եւրոպայէն դուրս, բայց դաշնակից կորհուրդներուն, թէ ձև փոխել: Ամէն պարագայի մէջ այլանդակ եղանակ մըն է նոր գարագլուխ մը բանալ՝ Մոսկուայի մէջ եղածին նման ցոյցեր կատարելով, առանց խօսելու թէ՝ արդ ցոյցերը զարմանալի պատրաստութիւն մըն են եւրոպական դաշնակցութեան դէմ:

Զինակցութեան ճշտութիւնը ստուգելու համար, պէտք է սպասել քիւրտ ապստամբութեան վերսկսումին. Եթէ Ճիշտ են ուրիշներու մօտալուս ենթագրութիւնները քիւրտերու մասին, այս անգամ երկարելով մինչև Սուրբա, հետաքրքիր պիտի ըլլայ տեսնել Ռուսիոյ մասնակցութիւնը օսնելու համար թուրքերուն, նման քայլի մը արդիւնքը առանց արձտգանգի չպիտի մնայ կարծենք այս անգամ:

Շահագրգուող պետութիւնները իբրև փոխաւարձութիւն թուրքիոյ ծովեկերքները գրաւելու պիտի ձեռնարկեն, արգելելու համար Ռուսիոյ յառաջնաղացումը դէպի ծով:

Երբ այս գրքին սկիզբէն իվեր պնդեցինք ու փաստեցինք թէ Անգլիոյ կամակատար «պէկը» Մ. Քեմալ կը գործէ անոր թելագրութեամբ, և եղածը կեղծ զինակցութիւն մէ պատերազմի մղելու համար Ռուսիան: Ուրեմն ծիծաղելի գուշակութիւն մը բրած չենք ըլլար եթէ եղրակացնենք թէ, նման պարագայի մը, Թուրքիա կրնայ իր գորամասերուն մեծագոյն մասը քաշել ծովեկերքները պաշտպանելու պատրուակով եւ արեւելեան ճակատը յանձնել ուսւ բանակն, կարելի է ենթագրել թէ թուրք զորամասերը կարծ գիմադրութենէ մը վերջ կրնան անձնատուր ըլլալ թշնամիներուն կամ զերի իյնալ նախազծուած ծրագրիր մը համաձայն, հրապարակը թողելով Խ. Ռուսիոյ: Անշուշտ սպասելով իբրեւ վարձատրութիւն թուրանիզմի ծրագիրին գործադրութիւնը: Գործը յաջողցնելու համար իր թափած ֆիզիքական եւ բարոյական զոհողութիւններուն փոխարէն: Այդ ծրագիրին մէջ կլանուած է նաև Սեվրի դաշնագիրին Դաշտականականը:

ՎԵՐՋԱԲԱՆ

Եղբակացնելով թէ և. Միութեան համար գալիք վտան-
զը այդ հողամասի վրայ միշտ թուրքիայէն պիտիգայ ըլլայ
բարեկամութեամբ ըլլայ թշնամութեամբ, այս անել կացու-
թենէն փրկուելու համար մէկ միջոց մը. պէտք է որ նախ
և. Ծուսիա իր վարչածեը բարեփոխելով քաշուի իր ազգա-
յին սահմանները, գոնէ հիւսիսային կովկասի լեռնաշղթա-
յէն անդին, Ազգ. Դաշնակցութեան միջնորդութեամբ տե-
ղի տալով թուրանական ծրագլրին, ատոր փոխարէն, թուր-
քիան եւս իր կարգին պէտք է պարպէ Հայաստանի հա-
րաւային մասը, Մշոյ դաշտէն մինչեւ Միջերկրական ծով.
գործադրութեան գնելով փոխանակութեան սկզբունքը,
Ծուսահայաստանի հայ ժողովուրդը հարաւային Հայաստա-
նի թուրքերով, փոխանակ ջարդի սխատէմին:

Այլապէս պատերազմը անխուսափելի է, երանի ողջ
մնացողին. վայ հայ ժողովուրդի այն մասին, զոր անօթի
գայլերու փարախին մէջ անպաշտպան պիտի ձգուի. պա-
տերազմի հետեւանօք . . . :

ՅԱԿԵԼՈՒՄԸ

Անշուշտ ընթերցողը պիտի յիշէ թէ մինչև հոս այս
գրքին մէջ երևող կարգ մը քաղաքական կարծիքներ
արդէն ամփոփօրէն մեր կողմէ իրրե յօդուած նախա-
պէս լոյս տեսած էին:

Զորս տարիէ իվեր առիթը ներկայանալուն աշխատե-
ցանք հայ կուսակցութեան եւ դիւանագիտական մարմիննե-
րու ուշադրութիւնը կեդրոնացնել թրքահայ դատին ստա-
ցած ձեւափոխումին վրայ:

Դժբախտաբար մեր այդ ձեւի տեսութիւնները պէտք
եղած ընդունելութիւնը չգտան սոյն մարմիններու քաղա-
քական գործունէութեան գիծերուն մէջ:

Արդ, Խնդիրը վերաբարձելու ժամը հնչած նկատելով,
որոշեցինք զանոնք ընդարձագորէն հրատարակել գրքի ձե-
ւով, աւելցնելով անոնց վրայ վերջին լրագրական նորա-
գոյն տեղեկութիւնները զախշախիչ փաստերով:

Դժբախտաբար գրքին տպագրութիւնը կամքէ անկախ
պատճառներով երկու ամիս ուշացաւ, ինչ որ առիթ տուաւ
մեզի յաւելումներով ճոխացնել բովանդակութիւնը:

Սառըիւ կուտանք խնդրոյ առարկայ յօդուածները, ո-
րոնք կջաբողմացնեն գրքին մէջ յայտնուած կարծիքները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ

Ե Ւ Մ Ե Ն Ք

Հակառակ Լօքարնոյի դաշնագրին և Խորհ. Ծուսաստա-
նի եւրոպական պետութեանց կողմէ ճանաչուելուն, նոր
պատերազմի մը ահազանգը կը հնչեցուի ամէն կողմէ: Եւ-
րոպական պետութիւնները իրենց զինուորական պատրաս-
տութիւնները լրացուցած ըլլալով, չին քաշուիր իրենց քա-
ղաքական ծրագիրները ցուցադրելու, ոպաննալիքներ տե-
ղացնելով խուճապի մատնած են Խորհ. Ծուսաստանը:

Դիւանագիտական այս խաղերը մեզի կը յիշեցնեն նա-
խորդ պատերազմի նախօրեակը. երբ Անդիհա յաջողեցաւ
կոռու ամբողջ պատասխանատուութիւնը. ձգել Գերմանիոց
վրայ:

Եւրոպական մեծ պատերազմը —իրականին մէջ անդե-
գերման կորւ մը — վերջացաւ առաջինին յաղթութեամբ:
Զինադադարի յաջորդող տարիները, գրչի եւ դիւանագի-
տական պայքար մըն էր Անդիիոյ և Ֆրանսայի միջև, որը
վերջացաւ դարձեալ առաջինին յաղթանակով: Յառաջիկայ
պատերազմը պիտի ըլլայ անդլսուս պատերազմը: Ան պի-
տի սկսի ուշ կամ կանուխ, մեզի այդ ցոյց կուտան քաղա-
քական բոլոր երեւոյթները, բայց եր՞բ եւ ի՞նչ ձեւով, այդ
մասին աւելորդ է գուշակութիւններ ընել: Միայն շատ յըս-
տակ է նմանութիւնը ներկայիս անդլիական դիւանագիտու-
թեան սարքած խաղերուն և նախորդ եւրոպական պատե-
րազմի սկզբնաւորութեան կատարուած քաղաքական դար-
ձուածքներուն միջև:

Համառոտ ակնարկմբ հետենք քաղաքական անցուդարձերուն վրայ: Պալքաններու մշտական անհանդարտ վիճակը, սահմանային անվերջ դէպքեր եւ անհամաձայնութիւններ: Մուսօլինի գինուորական պատրաստութիւնները, իտալո-ռումանական դաշնագրով Պեսարապիոյ ձանաչումը: Անգլիոյ եւ Իտալիոյ Յունաստանի հետ ունեցած խիստ բարեկամական յարաբերութիւնները եւ պոլչէվիքեան ահազանգը . . . :

Գերմանիոյ Աղդերու Դաշնակցութեան անդամակցելու գժուարութեանց կեղծ աղմուկը եւ անոր Խորհ. Ռուսիոյ եւ հակառակորդներուն միջև տատանուիլը:

Անդիւամերիկեան, անգլիւֆրանսական, իտալո-ֆրանսական անվերջ պառակումները եւ տարակարծութիւնները: Անգլիւուս յարաբերութեանց խզումը եւ Լեհաստանի Ռուսդեպանին սպաննութիւնը . . . :

Դէպքերը մեզի կը բերեն այն եզրակացութեան թէ Ռուսաստանի դէմ խաղ մը կը պատրաստուի, զայն գրգռելով, միենոյն ատեն յոյս ներշնչելով որ դաշնակիցներ ունի, Անգլիա պատերազմի կը մղէ զայն, փափաքելով որ ռուսական արջը գուրս ելլէ իր որջէն եւ յարձակումներ գործելով պատերազմի պատասխանատուութիւնը ստանձնէ և Անգլիա իր հետ ունենայ բանուորութեան ու աշխարհի համակրանքը:

* * *

Հայերս հետաքրքրողը դրամատիրական և պոլչէվիքեան պատերազմի վախերը չեն, այլ անկէ ծագելիք հետեւանք ները: Շատեր կը կարծեն թէ հայկական հարցի լուծումը գիւրին էր և հայնոյութիւններ տեղացնելով Եւրոպայի գրլիուն, Խորհ. Ռուսաստանի գիրկը կը նետուին: Յուսահա-

տութեան և խուճապի արդիւնք եղող այս մտածումը չափազանց սխալ է: Պոլչէվիքները երբեկցէ ի վիճակի չպիտի ըլլան ամբողջ աշխարհին յաղթելու: Անհաստատ ուժի մը կապել մեր քաղաքական բաղդը և հրաժարիլ միջազգային դաշնագրերով ձեռք բերուած Թրքահայաստանի դատէն, քաղաքական անձնասպանութեան մը հաւասար պիտի ըլլար:

Եւրոպա, Ազգերու Դաշնակցութեան խողովակով ի վերջոյ պիտի լուծէ հայկական հարցը և այդ պիտի ըլլայ մեր քաղաքական իրաւունքներու իրագործումը եւ ոչ թէ կալուածներու եւ քանի մը հազար հոգիի գետեղման գործ:

Թուրքիա Ազգերու Դաշնակցութեան հակելով ի վերջոյ պիտի ճանչնայ մեր իրաւունքները: Մուսուլի հարցին մէջ տեղի ունեցած հասկացողութեան նման եզր պիտի գըտնուի, այլապէս նոր պատերազմի պատճառներէն մէկը ըլլալու կոչուած է հայկական խնդիրը և Թուրքիա այս անգամ դատապարտուած է իսպառ աներեւութանալու աշխարհի քարտէսէն:

Նման պատերազմի մը պարագային հայ ժողովուրդը չի կրնար իր դատը կապել Ռուսաստանի հետ:

Ամէն պարագայի, քաղաքական դէպքերը վտանգաւոր կացութիւն մը պիտի ստեղծեն Հայաստանի շուրջ եւ ահա թէ ինչո՞ւ առայիմ թրքահայ գաղթականութեան ներգաղթին կողմնակից չենք, քանի որ Խելացի գործ մը չի պիտի ըլլար ամբողջ հաւկիթները մէկ կողովի մէջ լիցնել . . .

(1 հոկ. 1927)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԵՌԸ ԵՒ ՄԵՆՔ

Հայկական հարցը, ինչպէս նախորդիւ կ'ըսէինք, քաղաքական ամենէն բարդ խնդիրներէն մէկն է և լուծումը դժուար; Փոքր պետութիւնները կ'ստեղծուին երբ մեծ պետութիւններու շահը այդ պահանջէ; Մասնաւրապէս Անդրիա իր ձեռքին մէջ ունի անհրաժեշտ ոյժը պարտագրելու իր քաղաքականութիւնը, առանց անոր կամքին քաղաքական տերեւ մը իսկ չի շարժիր:

Սեփի դաշնագրին կնքումի շրջանին կը կարծուէր որ Անդրիա իր շահերէն թելադրուած պիտի ապահովէր ծովէ ծով Հայաստանի մը գոյութիւնը ամերիկեան մանտաղիներեւ:

Շատ չանցած յուսախաբութիւնները իրարու յաջորդեցին, ամերիկացինները զօրաւոր բանակ մը անհրաժեշտ նկատեցին Ռուսիոյ և Թուրքիոյ միջև ձգուած երկրի մը պաշտպանութեան համար և անտեսապէս ոչ շահաւէտ գործ նկատելով հրաժարեցան մանտաղէն: Անդրիա Կովկասէն քաշեցիր զինուորները և հետզետէ մոռցաւ Հայաստան մը կազմելու իր ծրագրը:

Նորաստեղծ քեմալական շարժումը նպատակայարմար տեսաւ օգտագործելու Խալիֆայութեան դէմ եւ միենոյն ատեն ոռուսերուն առջև՝ իբրև պատուար Հնդկաստանի ճամբուն վրայ, աւելի վստահելի նկատեց թրքութիւնը քան հայերը որոնք ընդհակառակը կրնային դիւրացնել ոռուելու յառաջինական առաջարկը մէջ Հայաստանի մը կազմութիւնէն կը կար-

Կովկասի մէջ Հայաստանի մը կազմութիւնէն կը կար-

ծենք որ հրաժարած է Անդրիա, բայց ան նոյն ուժգնութեամբ Ազգ. Դաշնակցութեան մէջ զանազան անուններով կը հետապնդէ հայկական օճախի մը հաստատումը բուն թրքական հողերու վրայ: Ճիշտ այս նպատակով կ'ուզէ անշկարելի ցոյց տալ Նանսէնեան ծրագիրը, գաղթականներու Կովկասի մէջ զետեղումը, զանազան գժուարութիւններ կը յարուցանէ բայց միշտ առկախ կը թողու:

Ազգ. Դաշնակցութեան մէջ նմանապէս հարաւային Ամերիկա հայ գաղթականներ փոխադրելու ծրագիրը անդործական ցոյց արուեցաւ: Անդրիա չի կամենար հայ գաղթականներու զետեղման եւ յարակից հնդիրներուն լուծման ոեւէ ձեւ մը գտնել, ան չի ուզեր որ այդ կերպ վերջանայ, որովհետեւ իր շահերուն համապատասխան կը գտնէ հայկական օճախի մը կազմութիւնը կիլիկիոյ շրջանին մէջ: Անդրիա ի վերջոյ տէր պիտի գառնայ Սուրբիոյ եւ սիսալ են այն էնթագրութիւնները թէ այդ հողերը կրնան արուելի Իտալիոյ կամ Գիրմանիոյ, որոնք մօտ ապագայի մէջ մրցակիցներ կրնան գառնալ Հնդկաստանի ճամբուն վրայ:

Անդրիա Սուրբիան ստանալէ յետոյ պիտի ստեղծէ նաեւ հայկական օճախ մը կիլիկիոյ մէջ, հողատարթիւնը յանձնելով գրանսայի:

Թուրքերը Անատոլուն իրենց ողնայարը նկատելով կը յայտնեն որ առանց անոր չեն կրնար ապրիլ, բայց ինչպէս մարդու մը անդամներէն մէկը կը կտրուի, դարձեալ կրնայ ապրիլ, այդ ձեւով ալ կիլիկիոյ անդամանա ոումը հնարաւոր է և Թուրքիա դարձեալ ապրիլու իրաւունք կ'ունենայ:

(5 Հոկտ. 1927)

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

ԻՆՉՊԷՇ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ
ՖԻԶԻՔԱԿԱՆ ԳՈՅՑՈՒԹԻՒՆԸ

Նախորդ յօդուածով հակիբն կերպով տուինք քեմալականներու սկզբնական շրջանի աշխատանքներուն ամփոփումը և ըստնք թէ Անգլիա օգտագործեց քէմալիզմոց Խաղիքայութեան ու Ծուսիոյ դէմ, զայն մղելով դէպիլ կովկաս; Քեմալ, եթէ չյաջողեցաւ գրաւել ամբողջ կովկասը, դէմ կրցաւ իր թաթը գնել կովկասահայաստանի ողնայութին վրայ, խորհրդային քաղաքագէտներու խելագար քաղաքականութեան չնորհիւ:

Անգլիա կը գործէ շատ գանդակ, բայց հետեղական կերպով: Ան կաղմակերպեց նախ իր գաղթավայրերը և յետոյ, Խորհրդային միութեան թհնամիներուն հետ սկսաւ բանակցիլ: Մարդկարէ ըլլալու պէտք չկայ, ըսելու համար թէ դրամատիրական մեծ ու փոքր պետութիւնները, Անգլիոյ զեկավարութեամբ, պատերազմի քաղաքականութիւն մը կը հետապնդեն Ծուսիոյ դէմ:

Այս պայմաններուն տակ ի՞նչ պիտի ըլլայ հայկական դատը: Զէ՞ որ մեզի պէս փոքրիկ ժողովուրդի մը ճակատագրին վրայ ծանրապէս պիտի անդրադառնայ որևէ պատերազմ մը, որմէ հեռու չպիտի կենայ Թուրքիան: Պատերազմի հաւանականութիւնը անժխտելի է այլևս: Տարակոյսէ վեր է նաև թէ այդ պատերազմին մէջ եւ յետոյ, հայկական խնդիրը դարձեալ ուղանի վրայ պիտի դայ:

Ուրեմն ի՞նչ պէտք է ընենք, որպէսզի անակնկալի չգանք և առաւելագոյն չափով օգտուինք առիթներէն:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է ուժերու կեդրոնացում ստեղծել, համախմբել բոլոր արժէքները, վերգնահատել անցեալը և արթուն կենալ նոր փորձութիւններու չենթարկուելու համար:

Մեր մէջ արդէն գոյութիւն ունի ուժեղ կուսակցութիւն մը, Դաշնակցութիւնը, որուն շուրջ բոլորուելով կարելի է հասնի մեր քաղաքական ցանկութիւններուն:

Դժբախտութիւնը հոն է որ մեր համայնավարները, այդ վտանգներուն առջեւ, իրենց աչքերը գոցած կը գինովան ժամանակաւոր յաջողութիւններով: Անոնք ոչ թէ միայն չեն խորհիր վտանգները կանխելու մասին, այլ իրենց վնասակար քարոզչութիւններով կը վտանգեն նաև գաղթականներու հանգիստը, զանոնք կասկածելի դարձնելով քաղքենի պետութեանց աչքին:

Հայ քաղաքական միտքը պէտք է սթափի եւ իրեն համար գծէ նոր ուղեգիծ մը հիմնուած մեր ազգային շհներուն վրայ: Եթէ գիտնանք օգտուիլ մեր ուժերէն, տարակոյս չիկայ թէ կրնանք մեր տեղը գրաւել արեւուն տակ և քաղաքակիրթ ազգերու ընտանիքին մէջ:

(22 լուն. 1928)

1928ի ՀՈՐԻԶՈՆԻՆ ՎԵՐԵՒ

Թուրքօհելլէն վէճը հանրային կարծիքին ուշադրութիւնը գարձեալ իր վրայ հրաւիրած է: Բոլորը կը հարցնեն թէ արդեօք պատերազմի հարցականին առջե՞ւ կը գըտնուինք:

Խնդիրը նոր չէ մեղի համար: Ասոր նման ուրիշ բազմաթիւ գէպքեր պատահեցան Լոգանի դաշնագրի ստորագրութենէն յետոյ: Յիշենք մի քանիները ֆրանսական Լոթիւս շոգենաւը, թրքօ-սուրբական, թրքօ-պարսկական, թրքօ-իրաք, Լիւէլի Պորկազի և Էտիրնէի ազատագրման տարեդարձին միջադէպը: Այս բոլորին առիթ տուողը եղած է Թուրքիան, իսկ միւս շահագրգուող պետութիւնները բաւականացած են ազգաբարութիւններով:

Թուրքերը անզիջող ըլլալով հանդերձ գիտեն նաև թէ եւրոպայի մէջ իրենց գէմ հոսանք մը կայ: Անոնց կասկածը խտալու հելլէն զինակցութեան մասին, բոլորովին մտացածին չէ: Այս է արդէն գլխաւոր պատճառը այն սերտ գործակցութեան և մերձեցման, որ ունին սովիէթները եւ թուրքերը:

Մուսթաֆա Քեմալ կը շարունակէ բարեկամական կապերը պահել Մոսկուայի հետ, պատերազմի միջոցին ապահովելու համար անոր գործօն օժանդակութիւնը:

Թուրքիա Ազգ, Դաշնակցութեան հանդէպ ալ իր գիրքը վերջնականապէս ձշտած չէ: Էնկիւրիի արտաքին գործավար Թէվփիդ Ռիւշտի պէյի յայտարարութիւններէն կ'երեայ թէ Թուրքիա երեսութապէս մօտիկ կապ կը պահէ Ժընէվի հաստատութեան հետ, բայց միւս կողմէ անդամակցութեան առաջարկը չի ներկայացներ, վախնալով և. Միու-

Թեան կառավարութենէն:

Յետոյ անոր անդամակցութիւնը կապուած է բազմաթիւ գուարութիւններու հետ: Ազգ, Դաշնակցութեան փոքրամասնութեանց գրասենակը կը պաշտպանէ Թուրքիայէն բոնի հեռացուած հայերու կալուածական իրաւունքները: Այս նպատակով Էնկիւրիի կառավարութեան մօտ կատարուած դիմումներուն, թուրք կառավարութիւնը ոչ մէկ պատասխան չէ տուած:

Կասկած չիկայ թէ Ազգ. Դաշնակցութիւնը ընդունելութեան պայմաններէն մին պիտի ընէ հայոց իրաւունքներուն վերադարձուիլը: Այսպէս թէ այնպէս, Թուրքիա կը գտնուի զառիթափի մը վրայ: Էնկիւրիի վարիչներուն ձիգերը, անոր անկումը կասեցնելու համար ապարդիւն պիտի ըլլան:

Ուշ չէ այն օրը երբ մի քանի պետութիւններ ձեռք ձեռքի տալով հաշխւը պիտի կարգադրեն «հիւանդ մարդուն» և արեւելքի ժողովուրդներու ազատ զարգացման արգելք եղող թուրք պետութիւնը, պիտի նպատակեցնեն իրենց կամքին:

Կարելի չէ տարիիներով արհամարհել եւրոպան եւ ամէն օր շանթեր արձակել անոր գէմ: Ծուղակը հետզհետէ կը պատրաստուի ու կասկած չկայ թէ մեր յաւիտենական թըշնամիին փճացումով մենք պիտի վերստանանք մեր քաղաքական իրաւունքները այն հողերուն վրայ որոնք եղած են հինէն իվեր հայկական:

1928ի հորիզոնը ամպոտ է: Բոլոր գէպքերը եւ նախանըշանները ցոյց կուտան թէԱրեւելքի մէջ թնդանօթի որոտները գարձեալ պիտի արձագանդեն, եթէ երբեք և. Միութեան խելագարները անմտութիւնը ունենան Թուրքիոյ հետ զինակցելու պատճառ գանձալով ընդհ. պատերազմի մը աղէտին:

(11 Մարտ 928)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎԱՆՎԱԼՆԵՐ

— o —

Հելլէնո—թուրք համաձայնութիւնը երեւի լաւ տպաւ և բրութիւն թողած չէ Մոսկուայի վրայ։ Ըստսերը սկիզբէն ի վեր փափաքած են որ Թուրքիա որքան կարելի է հեռու մնայ մեծ ու փոքր քաղքենի պետութիւններէ, առաւելապէս իրենց ենթարկուելու համար։ Արդէն վերջներս սև կատու անցած կ'երեւի Մոսկուայի և էն-կիւրիի միջնեւ, այն օրէն իվեր՝ երբ քանի մը ուստական մարտանաւեր Սեւ Ծով անցան։ Մոսկուան միշտ կասկածանքով կը նայի Թուրքիոյ վրայ եւ կը վախնայ որ մը քաղքենիներու ձեռքին գործիք չըլլայ։

Ըսովներ կան թէ հելլէնո—թուրք վէճի տարիներու ձեռք-ձրգման պատասխանտութեան բաժին մըն ալ կ'իյնայ Մոսկուայի վրայ։

Ինչ որ ալ ըլլայ սակայն, շատ պարզ է որ Թուրքիա տակաւ առ տակաւ կը մօտենայ Եւրոպայի ու Ազգ։ Դաշ-նակցութեան եւ ուշ չէ այն օրը, երբ ան պիտի մտնէ Անդ-լիոյ ազգեցութեան օղակին մէջ ընդդէմ լի։ Միութեան։

Որով, բոլոր անոնք, որոնք կը կարծեն թէ հելլէնո—թուրք համաձայնութիւնով պատերազմի վտանգը անհետացած է, կը սխալին։ Էնդհակառակը, պատճառներ կան են—թաղթելու թէ Թուրքիոյ քաղաքականութիւնը օր ըստ օրէ աւելի դժուար ճամբաներու կը հետեւի օր մը ընդհարելու համար լի։ Միութեան հետ։

Այս գետինը կը պատրաստեն անգլիացիները եւ մա-սամբ ֆրանսացիները, որոնք տարիներէ իվեր չկրցան ի-րենց հաշիւները կարգադրել Մոսկուայի հետ։


Թուրքիոյ համար անակնկալներու չըջանը դեռ անցած չէ։


Շատ փոփոխութիւններ պիտի տեսնենք անոր ներքին և արտաքին կեանքին մէջ, մանաւանդ ներքին, նկատի ունենալով տիրող տնտեսական տաղնապը, ժողովուրդին դժգոհութիւնը, քրդական շարժումը եւայլն։

Թուրքիա նոր չըջան բոլորելէ շատ հեռու է ու միշտ կսպասուի նոր կացութեան։

(8 Յուլիս 930)

Վ Ե Բ Պ Զ





ՀՀ Ազգային գրադարան



NL0195308

ԳԻՆ 25 ՏՐԱԿԻՄԻ